

ԵՂԻՇԵ ԵՊԱ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

# ՓԵՂԻԿ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱԴԱԽՆԵՐՈՒ

ԵՒ

ՅԻՇԱՏԱԿ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵՆԵՍ

ՊԱՅԻՆԵՐԱՋԱՐԳ



ԵՐՈՒՍՈ.Գ.Ի.Մ

ՏՊԱՐԱՆ ՍՐՅՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ

1928

891.99-82

£-55

-6 NOV 2011

581-89-82  
9-55

ԵՂԻՇՔ ԵՊԱ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

# ՓԱՌՋԻԿ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՄՆԵՐՈՒ

ԵՒ

ՅԻՇԱՏԱԿ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵՆՔ



ՀՀ ՀՀ ՀՀ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

ՏՊԱՐԱՆ ՄՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ

1029

Արց

զբ.

ԵՐԵՎԱՆ

## ՎԱՍՆ ՅԱՌԱԶԱԲԱՆԻ

### Ֆ Ա Զ Խ Կ Ա

Բարոյական Առածներու, զորս հաւաքած եմ  
ի տիս երիտասարդական կենաց:

Ե. ԵՊԱ. Զ.

17.07.2013

ԱՇԽԱՏԱՑՄԱՆ ՀԱՐՄԱՆ

Է Վ Հ Ա Յ Ո

Խ Գ Հ Մ Փ


Ան նախարար առաջ ուժինութեան նախարար  
քահանկալ նախարարական ուժ է

Զ Ա Բ Պ Բ Ա



3816-2002

(230-90) / (62903-67)



ԵՂԻՇ ԵՊՈ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ  
ԵՒ ԽԱՐԲԵՐԳՅԱ Տ. ՄԻՃՐԱՆ ԹԵՎԱՐԻՉ  
ԵՒ ԵՊԵԱՑՅԱ ՅՈՎՀԱՆՆԵՍ

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՅ  
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵՄՈՅ

Համար 322

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱ  
Կ. Պողիս 29 Դեկտ. 1927  
ՄԱՐԶՈՎՈՎՈՎ

ՊՈՅՈՐ Ը ԺԱՌԱՐԱՅԻ ԽՈՂԻ

ՏԵ՛Լ ՊՐԻՎԱԼ

Գերաշնորհ

Տ. Եղիշէ Ս. Եպս. Զիշինկիրեան  
եւայլն եւայլն եւայլն  
Ի Ս. Երուսաղեմ

Պ. Յակոբ Վարժապետեան յանուն Ձեր Գերապատիւ եղայութեան յանձնեց մեզի օրինակ մը Ձեր պատրաստած Վանականին Տարեգիրքը զոր համայնով կարդացի և որուն պարունակութիւնը գտայ հետաքրքրական ու քառոյալից, ուստի կը փուրած շնորհաւորել Ձեր Գերապատութիւնը իր ձեռք բերած այս յաջող արդինեցին համար, ու մաղրել որ Երկինք շնորհեն Ձեր Մրագնութեան երկուր ու անփորձ տարիներ, որպէսզի վայելել տաք մեզի նմանօրինակ տակարին շատ մը գրական երկեր։  
Նոր Տարոյ և Ս. Ծննդեան առքիւ ջերմագին շնորհաւորիւններով, ու մաղրամիներով,

Մնամի աղօրակից  
Պատրիարք Կ. Պողոս  
ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊՈ. ՆԱՐԻՑԵԱՆ

ԱՐԴՈՒ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ  
ՄՐՐԱՅ ԸՆԿՈՎՔԲԵԱՆՆ  
ԵՐԱԽՍԱՎԱԿՄ

ՓՈԽԱՆՈՐԴԱՐԱՆ Կ. ՊՈԼՍՈՑ

Կ. Պոլիս 12 Դեկտ. 1927

Համար 451

Գերաշնորհ

Տ. Եղիշէ Ս. Եպիսկոպոս Զիղինիկիռեան  
եւայլն եւայլն եւայլն

Ի. Ս. Երուսաղէմ

Շնորհակազութեամբ ստացայ Զեր Մրազան եղրայրութեան  
վերջին իրադարձութիւնը եղող Վաճականին Տարեգիրքը ձե-  
ռաներ Տիւր Յակոբ Վարժապետանի:

Մրազան Եղրայր: Զեր ի յոյս ընծայած հատորիկներով ո՞յ  
միայն իրական ծառայութիւնը կը թերհ պատմութեան, իր ա-  
կանատես վկա, այլ եւ կը շանամ օգտակար ըլլազ յանազայ ան-  
րունիչն աղ, որ պիտի տեսնէ Զեր մեջ որովան գործունեաց եւ  
անձնուեր հովիր, նոյնին գրասեր եւ գրանանութեան աղ սիրա-  
հար մը: Զեր կորովի եւ եռանորս շշանենուն մեջ երկար գոր-  
ծունեկութենէ մը յետոց, Զեր հանգիսի շշանին մեջ աղ գրական  
օգտակար ծառայութիւններ մատուցանեղը արդարեւ գովելի յա-  
կութիւններ են, եւ արժանի կը կացուցանեն զՁեզ ամեն յար-  
գանի եւ հիացումի:

Ահա այս ժամանեանով ես աղ կուգամ իմ հիացումն եւ  
յարգանի յայտնել Զեր Մրազան Եղրայրութեան եւ կը մատ-  
րիւ ի արք Ենրուան յացողութիւններ:

Եղրայրական սիրոյ ողջունի


Աղօրակից

Պատրիարքական Փոխանորդ  
ՍՄԲԱՏ ԵՊԽՍԿՈՂՈՍ



1393. Abbaye de St-DENIS — Léon de Lusignan — J. T.

Լեռն զ. թագավոր շահոց լոկունեան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱՌՔ

## ԾԱՂԿԱՔԱՂ

Լևոն Զ. վերջին թագաւոր հայոց.

—Միբատենջ աշխարհի  
Սա որդեակ ցաւադին.  
Տացուք տուն հայրենի  
Տառապեալ նժդեհին:  
Պէրամիտէ

—D'une terre chérie  
C'est un fils désolée;  
Rendons une patrie  
Au pauvre exilé.

BÉRANGER

—Ինչէ՞ն է որ ուրիշներուն սնափառութիւնը անտանեւ  
մի է մեզի.— Վասն զի մեր սնափառութեանը կը դպչի:  
Լառոշճուզոյ

—Մարդուս համեստութիւնը, պատկերի չուքը, ինչպէս  
որ չուքը ոյժ կուտայ պատկերին, այսպէս ալ համեստու-  
թիւնը առաքինութեան:

Լապրիւյէր

—Միայն ձախորդութիւնը կրնայ մեծամեծ օրինակներ  
տաւ աշխարհիս:

—Ինչպէս զինուորը պատերազմ կը սիրէ, այսպէս ալ  
մեծամեծ մարդիկ ձախորդութիւն կը սիրեն:  
Սենեկա

—Դատարկութիւնը ժանգի կը նմանի, աշխատութենէն  
աւելի կը մաշեցնէ զմարդ. գործածուած բանալին միշտ  
փայլուն կ'ըլլայ:

— Ժամանակդ անխնայ մի վատներ, վասն զի կենացդ  
կտաւն անով հիւսուած է:

— Ծուլութիւնը այնչափ կը քալէ, որ աղքատութիւնը  
շուտ կը հասնի ետևէն:

— Զուարձութիւնը իրմէ փախչողին ետևէն կը վագէ:

— Խենդութիւն է ստակ վատնել՝ զղջում գնելու համար:

— Հպարտութիւնը մուրացկան մըն է, որ չքաւորութեան  
չափ կը կանչուընտէ, և անկից շատ աւելի անկուշտ է:

— Հպարտին նախաճաշիկն առատ է, ճաշը աղքատ, ընթ-  
րիքը ամօթով:

— Պարապ պարկին շիտակ կենալը շատ դժուար է:

— Խորհուրդ լսել չը գիտցողը օգնութիւն գտնել չը կրնար:

— Փորձառութիւնը դպրոց մ'ունի, որ մէջի համարները  
շատ սուր են, բայց անմտաց բան սորվելու համար անկէց  
ուրիշ դպրոց չիկայ:

Յերանելին

— Ի՞ւ խորի մարդ յանբանից,  
թէ ո՛չ բանիւն և կը օնիւ,  
ի՞ւ այր քան զայր գերազանց,  
բայց զգացմամբ իւր ազնիւ:

— Զընտիրս յերամէ ազատ վերբերէ շարս գծագրեալ:

## ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

— Շարժուն փեղկով պատուհան,  
Երկու լուսոյ մէջ կեցած  
Բաց է ու գոց ամեն վայրկեան:

նշ. աչք

— Ինքն ինքնիրեն ինձ եկեր  
Ուզեմ չուզեմ եղեր ընկեր,  
Չորս կողմս առեր կը պտախ,  
Յոգնիլ չունի որ դադարի,  
Առջևս ըլլայ չեմ հասնիր,  
Ետևինէս չեմ պրծիր:

նշ. ստուեր

— Մանրիկ մանրիկ կը քալէ  
Գիշեր ցերեկ փոյթը չէ,  
Թէս նոյն տեղ միշտ ման գայ,  
Բայց իւր գլուխն ոչ դառնայ,  
Ո՞չ քալելէն կը յոգնի,  
Ո՞չ կերակրոյդ պէտք ունի.  
Բայց ինքն է որ քեզ կ'ըսէ,  
Ե՛ւ, կե՛ր, քնացի՛ր, աշխատէ՛:

նշ. ժամացոյց

— Միշտ անհանդարտ է, կը վագէ,  
Թէպէտ մէկ ոտք մը ալ չունի,  
Պատճառ չըկայ կ'աղաղակէ,  
Թէպէտ բերան ալ չունի.  
Ամենուն հետն ալ կը կոռոի,  
Թէ մարդ չըլլայ, ինքն իրեն.  
Ո՞չ սահման, ո՞չ ալ լուծ ունի.  
Ո՞վ է, ի՞նչ կ'ուզէ մեզմէն:

նշ. ծով

— Տնկէ զիս՝  
Գարնան գուշակ ծառ կ'ըլլամ,  
Դարձուը զիս՝  
Արտիդ պահպան քեզ կ'ըլլամ:  
նշ. նուշ, որ գարնան առջի  
ծաղկող ծառն է, զոր ետևի կողմէն կարդանք՝ կ'ըլլայ  
շուն, որ է արտին պահպանը:

կենդանիէ մը կուգամ,  
Բայց կեանք չունիմ.  
Ուր որ ուզեմ նէ կ'ելլամ,  
Հոգի չունիմ,  
Ում հետ ուզեմ կը խօսիմ,  
Բայց ձայն չունիմ,  
Ամեն հարցման պատասխանեմ,  
Բայց մոգ ալ չեմ,  
Ուրեմն ի՞նչ եմ:  
նշ. գրիչ (փետուր)

—Զարմանալի պատկեր մ'ունիմ,  
Թէ աջ կողմէն որ նայիմ,  
Ինձ կ'երեսի մէկ տեսակ.  
Չախէն նայիմ՝ ուրիշ տեսակ,  
Այս ինչ զարմանք,  
Չախէն տեսնես՝ է թագաւոր,  
Աջէն նայիս, ալ փառաւոր,  
Աստուծոյ դէմքն է վսեմ.  
ի՞նչ է, ըստ՞մ:  
նշ. մարդ, որ ըստ

Սուրբ Գրոց՝ Աստուծոյ պատկերն է, մարդ բառն աջէն ձախ  
կարդալու ըլլաս՝ կ'ելլայ դրամ բառը, որուն վրայ թա-  
գաւորին դէմքը կոխուած կ'ըլլայ:

—Ինքը խօսիւ չը գիտեր,  
Խօսիւ կուտայ զուրիշներ,  
Ինքը քարի պէս ցուրտ է,  
Բայց ի՞նչ սրտեր կը վառէ.  
Գանձ մըն է՝ որ շատ անդամ  
Կը ծախսեն մէկ դահեկան:  
նշ. գիրք

—Գլուխն ու վիզ երբ մէկտեղ են,  
Այբ ու բենիգ տառ մըն են.  
Բայց թէ գլուխն ալ դու կտրես,  
Դարձեալ ինք ողջ է, գիտե՞ս.  
Վախցիր իրմէ երբ գլուխ ունի,  
Կ'ըսեն թէ նա «գլուխ չունի».  
Բայց զողացիր անգլուխ մարմէն  
Չձգեր զէնքն իր ձեռքէն.  
Թէ չես հաւտար ինձ զարմացած,  
Հարցուր քու խեղճ հայրենեաց:  
նշ. դանակ

—Ինձմէ անուշ ի՞նչ բան կայ,  
Երբ ես պոչ ունիմ,  
Ինձմէ լեզի ի՞նչ բան կայ,  
Երբ ես պոչ չունիմ.  
Ի՞նչ աւելի պարարտ կայ,  
Երբ պոչ, գլուխ չունիմ:  
նշ. մեղր— մեղ— եղ.

—Հինգ քառասունէ հանէ՛ եօթ քըսան,  
Բի՛ր, գի՛ր անոր քով մի վայրի գազան,  
Հալեցուր ամհնքն, որ իրար փակչին...  
Դիտե՞ս, անունն ի՞նչ է իմ ամբողջին...:

Լուծում

—«Եւ քանզի Սոս բառն ըստ Քաղդէացւոց  
Մի վաթսուն տարուան ցոյց կուտայ միջոց,  
Ատոր՝ զերդ չղթայ՝ վայրի գազանն ինձ  
Կապեցի, տեսայ, բառն եղաւ Սոսինձ... ևն»:

—Հայրենեաց համար մեռնիլը քաղցր ու փառաւոր բաղդէ՛,  
Որափիոս

—Տես զնիւաղսդ շպարեալ յոսկի՝ որ յամբ ընթանան, զդողդողոտ մնացորդս հիւծեալ մարմոցն ընդ քարչ բերելով։

—Եւ ի տժգոյն նոյնին ճակատ՝ խորշոմ յախտից ճական,

—Բազմեալ հապճէպ ցուրտ ծերութիւն յառոյդ տիոց ի կորով։

—Տոփանք 'ի ժիր բազուկ զնոցա պեղեն կանուխ գերեզման։

—«Ձիս ո՛չ մարդիկ, զիս ո՛չ մուսայք ի լոյս ածին։ Այլ 'ի հօրէս յինէն մուսայք ծագումն առին»։

Էյ սապահ, գէր բգուզէրի բէր սահիլի շուի Շիր։ Բուսէ զան բէր խակիան, վագիու մուշկիյնի փիր. . . Ո՞ զեփիւռ, թէ կը մղուիս դու Շիր գետի ափերին։ Համբոյր մի տուր նորա հողին, նորա զաւակ սուրբ վարդին։

## ԱՄԵՐԻԿԵԱՆ ԲԱՐՅՅԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ

—Գործի մը ձեռնարկած ժամանակդ որչափ<sup>1</sup> առատ դըրամ ունենաս, նոյնչափ նուազ հարստութեամբ պիտի գործէ քաշուիս։

—Աշխատութեամբդ շահուած դրամն աւելի փայլուն է քան այն զոր ծնողացդ գրպաններուն մէջ պիտի գտնես։

—Համեստ նախաճաշը, երեկոյեան ճաշի ախորժակ կ'ուտայ։

—Ներկայ գժրազդութիւնդ ապագայ երջանկութեան ուղին է։

—Գորս դահեկանով գործի ձեռնարկողը, չորս հարիւր ոսկի արժողութիւն ունեցող կառքով երթեւեկելու հիմնադրութիւնը կ'ընէ։

—Կեանքը ծովու ջրոյն պէս դէպ'ի երկինք ելելով միայն կ'անուշնայ։

—Երեք են՝ զորս անհնարին է ինձ իմանալ, և զչորորդն ո՛չ ճանաչեմ։ Զհետս արծուոյ թոռւցելոյ և զճանապարհս օձի ՚ի վերայ վիմի, և զշաւիզս նաւու ընդ ծով գնացելոյ, և զճանապարհս առն յերիտասարդութեան իւրում, նոյնպիսի է և ճանապարհ չնացողի, 'զի յորժամ գործէ ինչ, լուանայ և ասէ ո՛չ ինչ գործեցի չար։

Սողոմն

—Քեզ շրջապատող պարագայներէ մի գանգատիր, որովհետեւ ախոռի մէջ ծնած ըլլալդ պատճառ չէ թէ դու ալ ձի մը կամ կով մը կ'ըլլաս։

—Ա՛զ որ սիրահարի իւր կոչման և խնայէ, կը զարգանայ. իսկ ո՛զ որ գեգոն և ծոյլ աշխատի, կը սնանկանայ։

—Ո՞չ կարեմ, կ'ըսէ ծոյլը. փործեմ, կ'ըսէ գործունեայ մարդը. առաջինը դատապարտեալ է, իսկ վերջինը օրհնեալ։

—Գեղեցկութիւնը յանձնարարական գիր մ'է, զոր բնութիւնը կը պարզենէ իւր սիրելեաց։

## ՇԻՒՂՔ ՈՒ ԳԵՐԱՆՔ

—Բաղդն՝ թեթևաբարոյ գեղուհի մ'է, որ ՚իւր սիրելեաց վրայ պարկեցտութիւն չը փնտոեր. . . .

—Եթէ ծերք երիտասարդներէն առաւել կ'արժեն, պատճառ այն է որ նուազ կարեն. . . .

—Մերթ գլուխն յիմարանոց կը տանի զմարդ, իսկ սիրութն յաճախ՝ հիւանդանոց. . . .

—Ամենէն իմաստուն մարդն իսկ չը կընար գուշակել վայրկեանն, յորում անիմաստ խօսք մը կ'ելնէ իւր բերդնէն. . . .

—Մեծ մարդիկ ունենալու մի՛ շատ փափաքիք, եղբա՛րք,  
—Յիշեցէք թէ մեծ ծառերն իրենց պաշտպանել թուած  
քոյսերն կը չորցնեն երեխն, անպառուղ կը թողուն յաճախ . . .  
—Երբ կանանց աչեր դադրին նայելէ. իրենց ականջներ  
կը ցցուին իսկոյն . . .  
—Վիշտն ո՛րքան լոխն՝ այնքան անկեղծ ու խորին է . . .  
—Անպարտելի կինն զմայլելի է. անկեալ, պարտեալ կի-  
նըն՝ արգահատելի. իսկ դատապարտեալ կինն՝ յար ատե-  
մլ . . .  
—Աւելի դիւրին է բարեպաշտ լինել քան պարկեշտ:  
Քանինե՞ր կը ճանչնամ, որք ծերանալով բարեպաշտ եղած  
են, այլ անպարկեշտ մնացած . . .  
—Արուեստ մը կայ, յորում կը գերազանցեն կանայք. —  
իրենց ամենէն աղէկ գիտցած բանն չը հասկեալ ճեաց-  
նելու արուեստն է այն . . .

### Շողունի

—Պէտք չէ զարմանալ եթէ անարգանք կը մոռցուին  
երեմն, — քանի որ երախտիք մի՛շտ կը մոռցուին:  
—Մենք մեր յատկութիւններն կը տեսնենք ի մեզ. այլք՝  
մեր թերութիւններն:  
—Ամեն մոլութիւնք՝ իրենց բարի, և ամեն արժանիք՝  
իրենց յոռի կողմերն ունին. ագահ մարդիկ աւելի զիւրաւ  
կը վճարեն իրենց պարտքն՝ քան վեհանձն ու ազնուամիտ  
մարդիկ:

—Հագուստը՝ մարդուն յառաջաբանն է:

—Յերաննին հոտող մարդոց կը նմանին պակասամիտք,  
զայլս անհանգիստ կ'ընեն՝ առանց իրենք բան մը զգալու:  
—Մի՛ բարձրածայն զովէք զձեզ թէ միայն բարեկամներ  
ունիք. — զի աննշան մարդիկ միայն թշնամի չեն ունենար:

—Հարկ է բաժնուիլ երբեմն՝ յաւէտ սիրելու համար:  
—Ապականութիւնն երկու տեսակ ըլլալով, ասոնց մին  
օրինաց նկատմամբ ժողովրդեան անտարեր մնալն, և միւսն՝  
օրինօք ապականիւն է. վերջինն անբուժելի ախտ մ'է,  
քանզի ապականութիւնն նոյն իսկ տեղին մէջն է:  
**Մօնքէսիկօ**

### ԿԱՆԱՑ ՎՐԱՅ ԻՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ

—Սողոմոն կ'ըսէ. «Կնոջ մը շնորհը խաբուսիկ է, իսկ  
նորա բարութիւնը մոլութիւն մը չէ»:  
—«Սիրահարը կը հետեւի կնոջ՝ նման այն եղին, զոր կը  
տանին սպանդանոց»:  
—Քօտրիս կ'ըսէ. «Երկնից աստեղաց և ծովու ձկանց  
նման կնոջ մը սրտին մէջ խորամանկութիւններ կան»:  
—Սոկրատ կ'ըսէ. «Աւելի լաւէ վիշապի մը հետ բնակիլ,  
քան կնոջ մը հետ»:  
—Թեթիվ կ'ըսէ. «Կանայք աւելի հեղահամբոյր կը լինին  
ընկերութեան մէջ, քան թէ իրենց տան մէջ»:  
—«Աղուէսը խորագէտ անասուն մ'է, կ'ըսէ Սպանիա-  
կան առածն, բայց կինը աղուէսէն աւելի խորագէտ է»:  
—«Կինը չը ծերանար ցորչափ սէր ներշնչէ»:  
—Շէյքսպիր կանանց վրայ խօսելով կ'ըսէ. «Գեղեցիկ բա-  
ները գեղեցիկներուն համար են»:

—Ինչո՞ւ համար բանաստեղծք և նկարիչք կանանց պատ-  
կերներով կը ներկայացնեն մարդկութեան մեծամեծ ա-  
ղէտները՝ Պատերազմը, Սովը, Ժանտախտը, Մահը, պէտք  
է յաւելու նաև թէ ամենէն զեղեցիկ բաներն ևս կանանց  
նկարներով կը նշանակուին՝ ինչպէս Արդարութիւն, Առա-  
քինութիւն, Գթութիւն, Փառք, Բարութիւն — որովհետեւ

կանայք ամեն բանի մէջ չափազանց են. կանանց առաքինութիւնը և գեղեցկութիւնը գեր ի վերոյ են արանց առաքինութենէն և գեղեցկութենէն. ընդհակառակն տգեղ և չարասիրտ կին մը շատ աւելի յոռեգոյն է քան վատ այր մը:

—Ռամիկը կ'ըսէ. «Գեղեցկութիւնն է սիրոյ մարդը» ընդհակառակն՝ սէրն է պատճառ ամենայնի, որ մեծ և գեղեցիկ է, սէրն կ'ստեղծէ գեղեցկութիւնը. սէրը բացատրութիւն մը կը դնէ ակնարկաց, չնորհ՝ մարմնոյն, հրապոյր մտքին և թրթռացում՝ ձայնին մէջ. սէրը այնպիսի արեգակ մ'է, որ հոգւոյ ծաղիկները կը բանայ. Ազնիւ զգացմանց և հանճարին սնունդ տուողը սէրն է:

—Ռիշլիէօ ծիրանաւորը կ'ըսէր. «Պէտք է բարեկամութիւնը քակել և պատուել սէրը»:

—Երջանկութիւն: Այս այն ժպտուն տունն է, որոյ դռնիը մամուռով և ծաղկօք ծածկուած էն: Դիմացը պէտք են կենալ.— եթէ մէջը մտնաք, զայն չէք տեսներ:

—«Զեր կինը վարդ մ'է, կ'ըսէին կոյր բանաստեղծի մը— Փշալից լինելուն վրայ կը տարակուսէի»,» պատասխանեց:

—«Կուզէք, կ'ըսէր տիկին նէքքըր, կարծիքի արժողութիւնը վեր բարձրացնել. կանանց դիմեցէք: Նոքա դիւրաւ պիտի ընդունին զայն, որովհետեւ խօսելէ կ'ախորժին և ընդ երկար զայն պիտի պաշտպանեն, որովհետեւ անմիտ են»:

—«Սիրո՞ւն է», աւասիկ կնոջ մը վրայ եղած առաջին հարցումը:

Մ. Մ.

—Տէպառօ կ'ըսէր «Նախախնամութենէն երեք բան միայն կը խնդրեմ. մոռացում անցելոյն համար, համբերութիւն ներկային համար և գթութիւն ապագային համար»:

—Կ'ըսէն թէ գաւաթ մը գինին կը զօրացնէ զմարդ, կ'ըսէր արբեալ մը. մինչդեռ ես վաթսունէն աւելի խմեցի և զարմանալի՝ բան, չեմ կրնար ոտքի վրայ կինալ:

—Գիշեր ատեն երբ մթութիւնն ամեն կողմ տարածուած էր. կոյր մը կը քայլէր լուսաւոր լապտեր մը ի ձեռոին և ջրով լի սափոր մը ուսին վրայ: Անցորդ մը նմահանդիպելով հարցուց զարմանօք թէ՝ լապտերն ի՞նչ բանի օգուտ ունէր քանի որ ամեն ինչ իրեն համար մութէր:— Ինձ համար չեմ զործածեր, պատասխանեց զգբաղդը, այլ քեզի նման ապուշներուն համար, որ վազած ժամանակին ինձ չը բաղխին և սափորս չկոտրեն:

—Բժիշկ մը տեսնելով որ իւր արուեստակիցք պարսաւանաց արժանի կը լինին, կ'ըսէ «ո՛չ ոք ինձմէ կը գանգատի»— այո՛, կը պատասխանէ երկրորդ մը, քանի որ ձեր կամաց յանձնուած հիւանդներուն ամենքն ալ կ'սպաննէք:

(B2903-64/1) —Արիստիտի կը հարցնէին թէ ի՞նչ տեսակ կին պէտք է կնութեան առնուլ. «այդ մասին ոչինչ գիտեմ»,» պատասխանեց, եթէ գեղեցիկ լինի, զձեզ կը մատնէ, եթէ տգեղ լինի, ձեզի անհաճոյ կը թուի, եթէ աղքատ լինի, զձեզ կը կործանէ, եթէ հարուստ լինի, ձեր վրայ կ'իշխէ: Ձեզ անկ է ընել ընտրութիւնն:

—Վոլթէր և Բիրօն ժամանակ մը պանդոկի մէջ անցուցին: Օր մը Բիրօն Վոլթէրի սենեկին դրանը վրայ հետեւալ բառը զրեց, խեղկատակ.... Վոլթէր զայս տեսնելուն պէս Բիրօնի սինեակը գնաց, որն որ զարմացեալ նորա անակնկալ այցելութեան վրայ, հարցուց. «Ի՞նչպէտեղաւ որ այցելեցիք»— Պարո՞ն, Պատասխանեց նմա Վոլթէր, ձեր անունը դրանս վրայ տեսնելով, ուզեցի այցել ձեզ:

—Մեռեալք անտեսանելի են. բայց չեն բացակայ: Ա. Հիւկոյ



—Փոքը բաներու մտադրութիւնն առաքինութեան տեսութիւնն է:

—Կատակը զրպարտութեան փայլակն է:

—Մարդը կրնայ հակիւ գէպի առաքինութիւն, բայց առաքինութիւնը երբէք չը հակիր գէպի մարդ:

—Կրնանք մարդոց պէտք չունենալ, բայց միշտ պէտք ունինք բարեկամի մը:

—Խնջոյքն բարեկամութեան ծուխն է:

—Բարեգործութեան հաճոյքն միայն տեսական է:

—Երջանիկ մայրն՝ միայն մանչ զաւակ ունեցողն է:

—Գեղեցիկ ճամբան հեռաւոր չը լինիր:

—Հովէն տապալուած ծառն արմատէն աւելի ճիւղեր ունեցած կը լինի:

—Աղէկ չէ առնուլ, երբ ստիպեալ կը տրուի:

—Ո՞րն է անտանելի մարդը.— Նա, որ յանդիմանութեան արժանի գործ մը ըրած չը լինելով հանդերձ ծանր թշնամնք կրած է:

—Ճիւրի մը պէս մեծարեցէք ձեր խորհուրդներն և տղու մը պէս վարուեցէք ձեր հաճոյից, հետ:

—Կա՞յ հաճոյք մը այնքան հեշտ, որքան կ'զգամք տալու ատեն.— Եթէ հարուստներն զգային զայն. աշխարհիս վրայ հարուստ մարդ չը պիտի գտնուէր:

—Ո՞րն է մեծ ստախօսն.— Նա որ յաճախ իւր վրայ կը խօսի:

—Պէտք չէ պաշտօն տալ անոր, որոյ վրայ կը կասկածիք, և ո՛չ ալ կասկածիլ անոր վրայ, որուն պաշտօն տուած ենք:

—Խենդ մը իր վրայ երբէք չը զարմանար. մինչ իսկ երբ խենդութիւն ալ ընէ:

—Այն երգերն միայն հոչակաւոր կը հանդիսանան, որք պարկեշտութեան մասին թերութիւն ունին:

—Մէկ օրն երեք օր կ'արժէ այն մարդուն համար, որ ամեն բանը ժամանակին կ'ընէ:

—Եւ այսպէս ամեն գարուց մէջ բնութիւնը Աստուծոյ վրայով խօսած է մարդոց հոգւոյն: «Ամենայն ինչ,» ըստ Թաղէս, «լի է Աստուծմով:» Անաքսագորաս ըստաւ. «կարգադրիչ միտք մը է պատճառ ամեն իրաց:» «Ուպէս մեր միտք կը կառավարեն մեր մարմինները,» ըստ Սոկրատէս, «Նոյնպէս Աստուծոյ միտքը կը կառավարէ նիւթական տիեզերքը:» Պղատոն կ'ուսուցանէր «թէ գերագոյն ճարտարապետը կցելով արտաքին գաղափարներ նիւթական իրաց, յառաջ բերաւ տեսանելի աշխարհը:» «Աստուծային միտքը,» կըսէ Սենեկա, «է համայն տիեզերաց մէջ, և անոր ամեն մասնց մէջ, և ամենայն իրաց հեղինակին մէջ:» Ամեն անոնք որ վեր առնելով իւրեանց աչքերը, փոփոխական և ժամանակաւոր բաներէն անդին նայած են, միշտ տեսած են ԶԱստուծած ի վեր քան զամենայն և յամենայնի:

—Բնդ գիտունս յարաբերութիւն հաստատով՝ կը զրուատի յայլոց. իսկ նա որ ընդ տգէտս կը կենակցի, կը պարսաւի յամենայնէ:

—Տգէտը թէ տգէտին համընթաց լինի, զարմանալի չէ. այլ՝ երբ գիտունը. զի ամեն ինչ իւր նմանին համակիր, աննմանին հակակիր է:

—Յորագայթից թշնամւոյն զերծ լինելու համար մարդս խելաց կը կարօտի.

—Ճեռագէտ և կանխապատրաստ մարդը կ'ազատի յապագայ չարեաց:

—Նա՝ որ ջանք կ'ընէ՝ իւր նպատակին կը հասնի անշուշտ. նա որ փակեալ գուռ մը յամառաբար բաղինէ, կը բացուի վերջապէս:

—Յօժարակամ առատաձեռնողին բարերարութիւնքը արգասաւոր կը լինի և ինքը կը բարձրանայ գամ քան զգամ. իսկ այն՝ որ հակառակասէր կրիւք կ'առատաձեռնէ կ'աղքատանայ հետզհետէ:

—Քիչ խօսող մարդը պատկառելի կը լինի:

—Քաղցրախօս ու մեղմ լեզուն սիրագրաւ է յար:

—Խօսից վսեմն ու ազգեցիկն սահուն և համառօտ ոճին մէջ կը կայանայ:

—Ոճ մը այն ժամանակ գեղեցկագոյն և վայելուչ կը համարուի, երբ իւր սկիզբը, շարունակութիւնն ու վերջը միմիանց համանուագ, ներդաշնակ շարայարեալ լինին:

—Գրչի հարուածն անբուժելի է և սաստկագոյն է քան զդաշոյն:

—Ցուցամոլութիւնը ժանտախտ մ'է համաճարակ, և կը նիհարացունէ մարդոց քսակներն:

—Բարերարութիւնը յամենուստ կը դրուատի:

—Մարդս բարեաց ծառան է:

Բարերարեալին լեզուն համդէպ բարերարողին կաշկանդեալ կը մնայ:

—Պարզասիրութիւնը մեծ արուեստ մ'է:

—Այլոց աչքն է, որ զմեզ կը թշուառացնէ:

—Նոքա որ կը սիրեն զուարձութիւն, պարտին յամենայնի խնամ տանիլ անձնական առողջութեան:

—Սակաւակերութիւնը կը վանէ բազում հիւանդութիւններ:

—Ամենամեծ ստախօսն՝ նոյն իսկ իւր անձին վրայ խօսողն է:

—Կինը նման է մեր շուքին, ետեւն վազես՝ կը փախչի. իրմէ փախչիս՝ ետեւէդ կ'ուգայ:

—Նախանձը սա՛ աղէկութիւնն ունի, որ զայն ունեցողներուն մեծ հիւանդութիւն մ'է:

—Բժիշկը կը վարուին նման ա՛յն լուացարար կանանց, որոց կը տրուին մաքուր ճերմակեղէնք զանոնք նորէն աղտօտելու հաստատ մտօք:

—Այլոց իշխողը նոյն իսկ իւր անձին գերին է:

—Դիտէ՞ք ի՞նչ բան է որ ամենէն աւելի գոհունակութիւն կը պատճառէ կնոջ մը:

—Իւր գեղեցկութիւնը:

—Ո՞չ...ուրիշ կնոջ մը տգեղութիւնը:

—Սիրտ ու միտք ունեցող մարդը դիպուածով միայն կըրնայ հարստանալ:

—Անհաւատ մարդն ոճագործ մը չէ, այլ գժբախտ արարած մը:

—Վրէժխնդութիւնը աստուածոց և կանանց զբօսանքն է:

—Եթէ սէրը կոյր է, ինչո՞ւ համար շատ անգամ մութտեղուանք կը փնտոէ:

—Եմեն մարդու հետ խաղաղ ապրելու համար, չբաւեր միայն ուրիշներու գործին չխառնուիլ, պէտք է նաև հանգուրժել որ ուրիշները խառնուին մեր գործոց:

—Այր մը որ իւր բարեկամութեան վրայ կը խօսի կնոջ մը հետ, գայլ մըն է, զառան մորթ հագած:

—Կանայք բարեկամներ չունին, հապա միայն մեղսակիցներ:

—Ամուսնութիւնը վիճակահանութիւն մըն է, յորում շահող թիւերը քիչ են:

— Ուզտն եօթն ութ օր կ'աշխատի առանց խմելու, այսու կը տարբերի տեսակ մը մարդերէ, որք եօթն ութ օր կը խմեն առանց աշխատելու :

— Կիները երբ երեսուն տարին կ'անցնին, ամեն բանէ առաջ իրենց հասակը կը մոռնան, և երբ քառասուն տարեկան կ'ըլլան, ա՛լ բոլորովին կ'անհետի այն իրենց յիշութեան մէջէն :

#### Նինօն Ցը Լէնգլօ

— Կիներուն ամենէն մէծ փառասիրութիւնը մարդուս սէր ներշնչելն է: Սնոնց ամեն հոգածութիւնները այս նպատակիս համար է, և չկայ կին մը, որչափ սէգ կ'ուզէ թող ըլլայ, որ իւր սրտին մէջ չուրախանայ իւր նայուածքովը ըրած յաղթութեանց վրայ:

#### Մօլիէր

— Ամուսնութիւնը անլուծելի ընողը հոգին է և ո՛չ թէ մարմինը:

#### Ս. Բ.

— Աշխարհիս մէջ ամեն բան ստակով կ'որոշուի ու կը վճարուի: Համարումը, երջանկութիւնը, բարեկամութիւնը, նոյն իսկ առաքինութիւնը ոսկիի կշրովը կ'առնուին, կը վճարուին ու կը դատուին, միայն մէկ բան կայ որուն գինը որոշել անկարելի է, որն որ անբիծ մնացած է արեւուն պէս և ասոր չերմութիւնը ունի, որն որ կը կենդանացնէ սիրտը, զայն կը լուսաւորէ, կը հաստատէ, անոր զօրութիւն, վեհութիւն կուտայ, և այս բանը, բնութեան այս պարգևը, սէրն է:

#### Օրիորդ Ցը Լէսթինաս

— Ամուսնութեան թշուառութեանց աղբիւրներէն մին ալ այն է, որ աղջիկ մը կարգուելու ատեն զինքը ուզողին միայն անձը կը դիտէ, մինչդեռ իւր մայրը ասոր միայն ունեռութիւնը կը դիտէ:

#### Լա Բօշ

— Այս աշխարհի մէջ միայն սէրն է, որ նոյն լոկ իրմէ ի դատ զինքը գնող չունի:

#### Շիլլեր

— Ամուսնութիւնը սա պատրուակով հաստատուած է թէ կինը և մարդը իրարու համար ստեղծուած ըլլալով կը պարտաւորին միշտ զիրար սիրել՝ երբ օրէնքը մշտնչենաւորապէս զանոնք իրարու հետ կը միաւորէ: Բայց աշխարհիս մէջ շատ անգամ կարգուղները զիրար չեն սիրեր, կան նաև այնպիսիներ, որք զիրար կը սիրեն և որոնց ամուսնալը կարելի չէ: Կինը հաւատարմութիւն կ'երգնու իւր ամուսնոյն և կը խարէ զանիկա, այրը պաշտպանութիւն կը խոստանայ իւր կնոջ ու կ'ընկճէ զանիկա: Մարդու իւր կինը կարկատիչ և խոհարար մը ըրած է: Կինն ալ իւր այրը մեքենայի տեղ գրած է՝ կարծեն թէ մտային հաճոյքը կատարելու նախասահմանուած է անիկա:

— Անշուշտ այս այսպէս պիտի ըլլար, շատ անգամ կ'ամուսնանան սովորութեան համեմատ վարուած ըլլալու համար և մարդու որուն կին մը կ'առաջարկուի ամուսնանալու համար, չարցներ ամենեւին թէ այն կինը մհօծ է թէ պրզտիկ, կրթեալ է թէ անկիրթ, տակնող է թէ գեղեցիկ, հեղարարո՞յ է թէ անհամբոյր, բարի՞ է թէ չար: Իւր հարցուցածը սա է.—ո՞րչափ ստակ ունի: Եթէ հարուստ է առաջարկուող աղջիկը, կ'ամուսնանայ հետը, եթէ ստակ չունի, կը մերժէ առաջարկութիւնը և չամուսնանար հետը:

— Ամեն բան ստակն է, ստակ ունեցողը միայն կը յարգուի և չունեցողն ալ կ'արհամարհուի:

— Հարուստը խօսք մը կ'ըսէ իւր զէվզէկութիւնը յայտնելով և ամենուն զարմանք կը պատճառէ, աղքատը իւր խելացիութիւնը կը յայտնէ՝ օգտակար խօսք մը ըսելով, այլ ամենը կը խնդան՝ անոր քիթէն բռնելով: Մարդուս արժէքը և տաղանդը իւր եկամուտին քանակութեամբը կը չափուի: Այն որ արժէք մը ունեցած չէ, եթէ մեռնելու

ըլլայ, կապարեայ դագաղի մը մէջ կ'ամփոփուի որդերէն ազատ մնալու համար, մինչդեռ այն որ քիչ մը արժանաւորութիւն ունեցած է, կը ձգուի, որ փոտի հողին մէջ:

**Յրեաներիկ Ժէրար**

—Նորահաս չքաւոր աղջիկները սա դժբախտութիւնը ուշ նին որ առանց ստակի իրենց հետ կարգուելու հաւանող մարդերը տարիքնուն պատճառաւ դատապարտուած են առանց սիրոյ ընդունուելու:

**Ա. Ռիզար**

—Սակաւաթիւ են այն կիները որք կրնան մխիթարուիւ իրենց գեղեցկութեան կրոստեան վրայ. սիրուն և հաճելի ըլլալէ դադրիլ՝ անոնց համար մեռնիլ է:

**Բ. Թօշբեարը**

—Կիները տկար են վասնղի սիրտն է իրենց նեցուկը:

—Կիները պէտք է որ միշտ ծածկուած ըլլան. պիտք է որ համեստութեան վարագոյրը անոնց մտային շնորհքները անգամ պահէ:

**Յունիկ**

—Համեստութիւնը կիներու նկատմամբ մեծ առաւելութիւններ ունի, այն ո'չ միայն գեղեցկութիւնը կ'աւելցնէ այլ նաև տգեղութիւնը ծածկող քող մըն ու կ'ըլլայ:

**Թօնբընելի**

—Նորասիրութիւնը՝ որ երիտասարդութեան կուռքն է, սնափառութեանց ամենէն աւերիչն է:

**Օզիւսրինէր**

—Կիները միայն մէկ բարեկամ ունին, այսինքն հայելին, որուն ամենեւին չեն վախնար յայտնելու իրենց թերութեանց և անկատարութեանց գաղտնիքը:

—Կիները կը հագուին ոչ թէ հագուած ըլլալու, այլ զարդարուելու համար, և հայելիին առջև և մինակ գտնուած ատեն, մարդոց՝ քան թէ նոյն իսկ իրենց վրայ կը մտածեն:

**Թօշպիւն**

—Տարակայութիւնը միջակ կիրքերը կը նուազէ ու ստուիկ կիրքերը կ'աւելցնէ, ինչպէս հովը մոմերը կը մարէ ու կրակը կը վառէ:

**Լ. Ռ.**

—Բացակայութիւնը սրտի անհաստատութեան ժամանակն է: Կան տեսակ մը անձինք որոնց հետ մեր ունեցած բարեկամութեան վերջանալը կրնանք անոնց մեկնած օրէն հաշուել:

**Տ. Ին Տ. Ռիէօ**

—Կարճատև բացակայութիւնը կենդանի կը պահէ սէրը, բայց երկարատերը կը մեռցնէ զայն:

**Միւապօ**

—Ծննդաբերութեան ցաւերը կանանց բոլոր խաբէութիւնները և բոլոր ամբարշտութիւնները կ'անհետեն:

**Լարենքէն**

—Կիները հաճութեամբ կը գովեն իրենց վրայ զարմանգները:

**Ժ. Ժ. Թօւսօ**

—Մարդս հարկ չունի այլեւու իր պաշտած կինը՝ իմանալու համար թէ ամենագեղեցիկ կուռքէն միայն քիչ մը փոշի կրնայ մնալ երկրիս վրայ:

**Սրակ**

—Ազուոր կիները վեհապետաց կը նմանին, զորս մարդիկ միայն իրենց շահուն համար կ'ողոքեն:

**Թկուրաց**

—Շնութիւնը ուրիշին սիրոյն և հաճոյիցը հետաքրքրութիւնն է:

**Թանըրաց**

—Իւր ընկերին կնոջը ցանկացողէ մը աւելի մեծ յանցաւոր չկընար ըլլալ:

**Մանըրաց**

—Ով որ ոչխար մը կամ զգեստ մը կ'առնու, կրնայ ոչխար մը կամ զգեստ մը տալ տիրոջը: Բայց ով որ ամուս

Նութեան սրբաղան կապերը կը խզէ, չպիտի կրնայ վերա-  
դարձնել զանոնք, այնպիսին պէտք է մեռցնել. ասիկա-  
մեռնելով ո՞չ այնչափ պիտի վշտանայ ո՞րչափ կը վշտանայ  
անպատիւ ըլլալէ ետք գեռ ապրող ամուսին մը:

### Մուհամմէտ

—Երկու կիներու բարեկամութիւնը ո՞չ այլ ինչ է եթէ  
ո՞չ երրորդի մը դէմ դաւադրութիւն մը:

Ա. Քատր

### ՍԷՐԸ

—Ի՞նչ է սէրը  
—Տիեզերքիս ճարտարապետն է. Ճեզիօն  
—Աչխարհիս վրդովիչն է. Պազօն  
—Կտաւ մ'է այն, զոր բնութիւնը տուած և երկակա-  
յութիւնն ալ նկարելով զարդարած է:

### Վօլքը

—Բարոյագէտներուն ամենէն հեզահամբոյրը ու լաւա-  
գոյնն է այն:

Պազօն

—Երկնային կաթիւ մ'է այն, զոր երկինք կենաց բաժա-  
կին մէջ վազցուցած է հոն գտնուած դառնութիւնը ջնջե-  
լու համար:

### Թօշէորը

—Սէրը! թե մ'է այն զոր Աստուած տուած է հոգիին,  
որ մինչև իրեն բարձրանայ:

Միշէլ Անժ

—Սէրը մահկանացուները կը վիրաւորէ ու աստուածնե-  
րը կը շղթայէ:

Տանչէ

—Մէր միտքին մէջ տիրապետող սէրը անկէ հեռացնել  
ուզել մէր չուքին արեսուն երեալը արգիլել է:  
Տիկին Տրդիէօ

—Սէրը երիտասարդաց թագաւորը ու ծերերուն բանա-  
ւորն է:

—Սէրը երջանկութիւն է այս աշխարհիս ու յաւիտենա-  
կանութեան համար. սիրէ և բոլոր փափաքներդ կը լրա-  
նան, սիրէ և երջանիկ կ'ըլլաս: Սիրէ՛ և երկրիս բոլոր զօ-  
րութիւնները ոտքերուգ քով կը սողան: Սէրը բոց մ'է,  
որ երկինքը կը վառի և որուն քազցը ճառագայթները մին-  
չև միր վրայ կ'արձակուին: Սիրոյ առջև երկու աշխարհ  
բաց են, երկու կեանք տրուած են անոր: Սիրով է, որ  
մինք մեր էութիւնը կը կրկնենք, սիրով է, որ Աստուծոյ  
կը մօտենանք:

### Խմէ-Մարքէն

—Պարսաւել երիտասարդ մը՝ սիրահար ըլլալուն պատ-  
ճառաւ՝ մէկը հիւանդանալուն համար յանդիմանելու կը  
նմանի:

### Ցիւզո

—Հրաշք պիտի համարուի եթէ երիտասարդ մը իւր ա-  
զատութիւնը և իշխանութիւնը չատիպուի գոհել իւր կնոջ  
բերած մեծագումար օժիտին պատճառաւ:

### ՕԲԱԿԻՈՒԺԻՒՆ

—Մարդո նախապատիւ կը սեպէ նորատի աղջկան մը իւ-  
րեն ստակ տալը, քան թէ տեսնել նոյն աղջկան գեղեցիկ  
յատկութիւնները:

—Կիներուն պատմութիւնը, եթէ զրուած ըլլար, աշխար-  
հիս լնդհանուը պատմութիւնը պիտի ըլլար: Տէրութեանց  
և ընտանեաց մէջ չկայ յեղափոխութիւն մը, ո՞ւր կիները  
մատ ունեցած չըլլան իբր պատճառ, իբր առարակայ և  
կամ միջոց մը:

### Գօնօրօնէ

—Սիրոյ պատմութիւնը մարդկային սեռի պատմութիւնը է, գեղեցիկ գիրք մը կ'ըլլայ այն եթէ գրուի:

### Տարլի Նօսիկ

—Մարդիկ ի'նչ կուզեն թող ընեն, կիները ո՛ւր որ ուզեն հոն կրնան տանիլ դանոնք՝ եթէ անոնց կիրքը իրը զէնք գործածեն:

### Թօնրընի

—Կիները իրենց ունեցած արժանաւորութիւնը մեզմէ կ'ընդունին, և ահա այս պատճառաւ է որ առանց մեզի արժէք մը չունին անոնք:

### Միրապօ

—Սիրոյ մասին չկայ անկեղծ մարդ մը, որ ստախօսութիւն ըրած չըլլայ, չկայ իմաստուն մը, որ իւս եղած չըլլայ, չկայ վարպետորդի մը, որ խաբուած չըլլայ:

### Յելիխս Ֆօլգօն

—Տգեղ կնոջ մը միայն սա խրատը տալու է «Թող քու հոգւոյդ և սրտիդ գեղեցկութիւնը դէմքիդ տգեղութիւնը չնջէ:»

### Թայէ

—Կին մը, որչափ տգեղ աւ ըլլայ, միշտ գեղեցկութեան հանգամանք մը կ'ունենայ:

### Օվետիոս

—Ամենէն շատ զարգարուող ու պաճուծանքը սիրող կիներն են ամենէն տգեղները, վասն զի չկրնալով գեղեցիկ ըլլաւ, կուզեն հարուստ երևալ:

### Սըբէ

—Սէրը լաւ խենդութիւն մ'է:

### Պղատոն

—Սէր, կաթիւ երկնային, զոր հեղած են երկինք կենաց

բաժակին մէջ, նորա դառնութիւնը մեղմացնելու համար: Թուեսըրը

—Սէրը տիեզերաց ճարտարապետն է:

### Հեղիսոյ

—Սէրը այն թեն է, զոր Աստուած տուած է հոգւոյ, առինքն բարձրանալու համար:

### Միմիկ Ս. Աննելո

—Սէրը՝ բոց մ'է, ամեն ինչ կը մաքրէ:

### Տիկ. Ք. Քոյիր

—Սէրը՝ կենաց յարատե չարչարանաց մէջ հաճոյական վայրկեան մ'է:

### Շոլիէօ

—Սէրը՝ զգայարանաց բանաստեղծութիւնն է:

### Պալզաբ

—Սէրը՝ հոգւոյն մէջ իշխող կիրքն է, մարմնոյն մէջ նուրբ և թագուն փափաք մը ստանալու սիրեցեալ առարկան:

### Լա Ռոշբուֆոլի

—Սէր, փափաք ինքնածին, հոգի բնութեան, անսպառ սկզբունք գոյութեան, բարձրագոյն զօրութիւն, որով ամենայն ինչ զործէ, շնչէ և վերածնի, բոց աստուածային, սերմն յաւիտենականութեան, թանկագին զգացում, որ միմիայն կարէ մեղմել կատաղի ոգիներն և քաղցրիկ ջերմութեամբ ոգեւորել սառուցեալ սրտերն, նախապատճառամենայն բարեաց, ամեն ընկերութեան, միակ առատ աղբիւր ամենայն հաճոյից, Սէր, ի'նչպէս զքեզ չաստուածացնեն:

### Պիւթօն

—Մէծ արժանաւորութիւն ունեցող տգեղ մարդ մը տգեղ չը համարուիր երբեք, երբ իւր անունը կ'արտաբերուի, իւր մարմինը կը մոռցուի, լսողին միտքը անոր մարմինէն ներս կը թափանցէ հոն հոգի մը տեսնելու եւ բռնելու համար:

### Ե. Քոմէնիկ

—Եթէ կիներուն արժէքը միայն իրենց գեղեցկութեան վրայ կայանար, ամեն տգեղուհիները կը պարտաւորէին կախուիլ:

—Ով որ կը կարգուի, զղջարան մը երթալու և ապաշխարելու համար ճամբայ ելած կ'ըլլայ: Ամուսնանալ ուղղողները կը նմանին այն ձուկերուն, որք ձկնորսի ուռկանին առջև կը խաղան: Ամենքն ալ կ'աճապարեն, զիրար կը մղեն ուռկանի մէջ մտնելու համար. մինչդեռ արդէն հոն մտնող գժբախտները կ'աշխատին դուրս կնելու:

#### Սակրատ

—Մարդիկ երկու պատճառ կրնային ունենալ իրենց ուշ կարգուելու համար: Առաջինը սա է. եթէ գէշ կնիկի մը հանդիպելու ըլլան, քիչ ատեն պիտի ապրին անոր հետ: Միւսն ալ, եթէ կատարեալ կնոջ մը հանդիպելու բարեբախտութիւնն ունենան, գոնէ իրենց կնոջ անպատուութիւնը չտեսած մեռնելու մխիթարութիւնը պիտի ունենան:

#### Ատրիեն Ցիւրիւ

—Ինչու չես կարգուիր Ք...օրիորդին հետ, կ'ըսէին օր մը Պ. Մօգրնի. արդէն գեղանի, խելացի և հարուստ աղջկի մըն է անիկա. ասկէ աւելի ի՞նչ կ'ուզես.—բարեկամ ըսաւ բանաստեղծը, այդ առաջարկութեան մէջ շատ աղէկութիւններ կը տեսնեմ, բայց չաճապարենք: Կին մը առնուլը զարմանալի բան մըն է: Պէտք է հասուն խորհրդով մտածել ատոր վրայ, վասնդի խոհեմ անձինք ըսած են ինձ թէ կարգուելու համար խոհեմութիւնը կը պահանջէ որ մեր բոլոր կենաց մէջ մտածենք:

#### Ասոլիք Շիզար

—Ամուսնութիւնը երկար ժամանակ տեւող գեղեցիկ բան մըն է. արդ պէտք է երկար ատենուան մէջ ընել ինչ որ երկար ատեն պիտի տեւէ, գեղեցիկ բան մը մէկ օրուան մէջ չկրնար ըլլաւ:

#### Ցիւրին Ցրեկո

—Պէտական կնոջ մը քաղցրութենէն և գզուանքէն աւելի երկիւղալի բան մը չկայ: Վախցէք անոր ձայնէն, նայուածքէն ու ձեռքերէն, անոր ամեն քաղցր ու սիրուն յատկութիւնները մահառիթ են: Ինչ որ ուրիշ տեղ բան մը չէ, հպտող կնիկի մը վրայ վտանգաւոր զօրութիւն մը կ'ըլլայ: մարդս գետինը գլորելու համար իւր մէկ ակնթարթը և ուղած տեղը քաշել տանելու համար իւր մէկ մազը բաւական է: Փախուստը անգամ շատ չկրնար ձառայել քեզի, եթէ փախչելէ առաջ տեսած ըլլաս անանկ կին մը, ալ չպիտի կրնաս փախչիլ:

#### Առղոմնն

—Հպտանքը՝ առանց սիրելու, հաճելի ըլլալու փափաքն է:

#### Ա. Թօքեար

—Հպտանքը ծուղակ մըն է զոր կիներուն սնափառութիւնը կը լարէ մարդերու սնափառութեան:

#### Պրիւս

—Կիները աւելի դիւրութեամբ կը զսպեն իրենց կիրքը քան թէ հպտելու փափաքը:

#### Լա Բօս

—Հպտող կին մը սիրտ չունի: միայն սնափառութիւնն է անոր ունեցածը: Անիկա զինք պաշտողներ կ'ուզէ և ոչ թէ սիրող մը:

#### Յ. Ցիւբը

—Բան մը չշնորհել և ամեն կերպով յուսագրել, սիրոյ աւեմին վրայ խօսակցիլ ու անոր զուռը գոցել, այս է ահա հպտող կնոջ մը ամբողջ գիտութիւնը:

#### Շարլը Ցը Պէրնար

—Ամենէն ստոյդ հպտանքը անմեղութիւնն է:

#### Լամարդին

—Պարը տասն և հինգ տարեկան հասակի մէջ զքօսանք մըն է, 25 տարեկան հասակի մէջ պատրուակ մը և 40 տարեկան հասակի մէջ յոզնութիւն մը:

#### Ա. Ռիզար

—Աղջիկները շատ անգամ կը կարմրին աւելի ինքնային սիրով քան թէ համեստութեամբ :

**Տիկին Կիպէր**

—Աղջիկ մը երբ կարմրելէ կը զադրի, իւր գեղեցկութեան ամենէն զօրաւոր շնորհքը կորսնցուցած կ'ըլլայ :  
**Կրէկօրէ**

—Շնութիւնը յանցանք մը չէ, այլ տանջանք մը :  
**Սպէկ Գօնարան**

—Ուր որ մարմինը սրտէն առաջ անձնատուր կ'ըլլայ, թէ պալատի թէ հիւղի մէջ, հոն շնութիւն կայ, և առանց սիրոյ ամուսնութիւնը նուիրագործուած շնութիւն է :  
**Շարլ Լըմբալը**

—Իսհեմութիւնը և սէրը իրարու համար եղած չեն քանի որ սէրը կ'աճի և խոհեմութիւնը կը նուազի :  
**Լա Բօս**

—Կիները շատ երջանիկ են, վասնզի վիշտը անոնց համար պղտիկ բան մըն է : Շատ կիներ իրենց ամենէն սիրելի ամուսինը կորուսելու ալ ըլլան, կրնան միմիթարուիլ, միայն սա մտածելով թէ սուզի զգեստը կը վայելէ իրենց և ուրիշ գեղութիւն մը կուտայ :  
**Պօմանուար**

—Սիրահար ծերունի մը բնութեան մէջ մեծ տձեւութիւն մըն է :  
**Լապրիւէր**

—Կին մը իւր հանգստութիւնը և առողջութիւնը վաճառած կ'ըլլայ եթէ հարստանալու համար հարուստ ծերի մը հետ կարգուի :

Ի՞նչ համադամ կերակուր նորատի կնոջ մը համար այնպիսի ծեր մը, որ կը հազայ, կը թքնէ, քթախոտ կը քաշէ և որն որ ուրիշ բանի անկարող է :  
**Տիկին Տրիե**

—Արդէն ծերութեան դուռը հասնող մարդ մը երբ կը համարձակի նորատի կին մը առնելու, կը պարտաւորի

ապաւինիլ կուրութեան, խուլութեան կամ փիլիսոփայութեան զիրկը :

**Օրիորդ Տը Սօմբրի**

—Վաթսուն տարեկան հասակի մէջ սէրը անանկ մտքի անկարգութիւն մըն է, որ սիրահար ծերի մը գլուխը միշտ առ ոչինչ գլեկու է :

**Փ. Փ. Թուսօ**

—Յիսուն տարեկան հասակը մօտենալու ատենները սիրել եւ կարգուիլ ուզելը, երկու սարսափելի թշնամիներու գէմ անկարելի պատերազմ մը բանալ ուզել է, այս թշնամիներն ին երիտասարդութիւնը եւ հպտանքը :

**Ժիւլ Լըգօնիր**

—Սէրը, ծերերուն համար ձեան վրայ արեւ է, որն որ զանոնք կը հիացնէ, բայց ամենեին իւր ջերմութիւնը չտար :

**Փ. Բըրիւսան**

—Եթէ կին չըլլար, մարդս, խստաբարոյ, կոպիտ, առանձնակեաց կ'ըլլար եւ չէր ճանչնար այն շնորհալի գեղութիւնը, որն որ ո՛չ այլ ինչ է, բայց միայն սիրոյ ժըպիտը . կինը իւր բոլորտիքը կախուած ունի կինաց ծաղկիները՝ ինչպէս անտառներու այն բաղեղները, որոնք իրենց խնկաւէտ պսակներովը կաղամախներու կոճղը կը դարդարեն :

**Շարօպրիան**

—Ամեն մեծ գործերու սկիզբը կին մը կայ :

**Լամարբին**

—Հաղար մարդու մէջ միայն մէկ աղէկ գտայ եւ բոլոր կիներուն մէջ եւ ո՛չ իսկ մէկ հոգի :

—Դիսկինէս տեսնելով որ ծառի մը վրայ կին մը կախուած էր, աղաղակեց .— Ճշմարիտ Աստուած, փափաքելի էր որ ամեն ծառի այսպիսի պտուղներ տային :

**Ա. Պ.**

—Ծովուն ծուկերը եւ երկնից աստղերը կնիկի մը չարռւթիւններէն նուազ են:

#### Պօնդրիւս

—Սարսափելի է կատաղաբար մռնչող ծովու մը ալեաց բռնութիւնը, սարսափելի է նաեւ հրոյ շունչը, սարսափելի նաեւ հեղեղներու մրրիկը, սարսափելի է աղքատութիւնը, վերջապէս սարսափելի են միւս ամեն աղէտները, բայց անոնց մէջ կինէն աւելի սարսափելին չկայ, չկայ գոյն մը որ կարենայ նկարել այս աղէտքը, չկայ խօսք մը որ անոր ինչ ըլլալուն վրայ գաղափար տալու կարենայ: Եթէ Աստուած մըն է կինը հնարողը, թող գիտնայ այն Աստուածը, ո'վ կ'ուզէ թող ըլլայ, թէ մարդուս ամենէն մեծ թշուառութեանը աղետալի արուեստաւոր եղած է:

#### Էօրեքտ

—Կինը ամեն չարեաց ահաւորագոյնն է: **Նոյնը**

<sup>111</sup>—Կիները այնչափ աղետաբեր են մարդկանց, որ նոյն իսկ պարկեշտներն անդամ իրենց ամուսիններուն թշուառութիւն կուտան:

#### Ճեզիստ

—Իւր ամուսնոյն երջանկութիւնը կազմող կին մը գլտնելը նորօրինակ երեւոյթ մը կրնայ համարուիլ:

#### Օրիորդ Սօմերի

—Աչերը սիրահարներու առաջին սիրաբոյր տոմսակներն են:

#### Նինօն Ցը Լանգլօ

—Նայուածքը, կնոջ մը համար, միշտ սիրուն թարգման մըն է, որ հաճութեամբ կ'ըսէ ինչ որ բերանը չհամարձակիր արտաբերելու:

#### Մարիփօ

—Առաքինի օրիորդի մը ամենէն զօրաւոր գէնքը իւր նայուածքն է: Մէկ նայուածքով ամեն բան կրնայ ըսեւ

անիկա.—բայց միշտ կրնայ նաև ուրանալ այն նայուածքը, վասնզի այս միենոյն նմանութիւնը չկրնար կրկնուիլ:

—Ինչ որ կ'ազդեն արեգական ճառագայթներն ծաղիկներուն, նոյնը կ'ազդէ մարդուն նայուածքը կիներուն, այսինքն ծաղիկներուն պէս կիներն ալ կը գեղեցկանան: **Պօմանուույ**

—Եթէ կ'ուզես որ հպտասէր կին մը քեզ նայի, դադրէ անոր նայելէ:

—Կիները իրենց նայուածքովը կը գերեն սիրտերը, ուրոնք որչափ անմեղ ըլլան, այնչափ շղթայուած կը մնան: **Ա. Ցիւմա**

—Խորշոմերը սիրոյ գերեզմանն են:

#### Սարասէն

—Խորշոմերը գիմաց վրայ կը նշանակեն տարիները, ինչպէս ժամացոցին վրայ ժամանակը ժամերը կը նշանակէ:

—Արարիչը մարդկային բնութիւնը կազմելու ժամանակը եթէ ներկայ ըլլայի, խրատ կուտայի անոր որ խորշոմները ներբանին վրայ դնէր:

#### Կինօն Ցը Լանգլօ

—Ծերութեան խորշոմներուն ներքե գեղեցկութիւնը և տըգեղութիւնը կ'աներեկութանան. մէկը կը կորսուի միւսն ալ կը պահուի:

#### Ժ. Բըրիւ Սան

—Կինը սիրելու համար ստեղծուած ըլլալով եթէ չսիրէ՝ ոչինչ է, և սիրելով եթէ ինքզինքն ալ չսիրցունէ, դարձեալ ոչինչ է:

#### Քերարի

—Վիպասանութիւնը երբեք ճշմարտութեան վրայ ձեռւած ըլլալուն համար երեակայութիւնը կը վառէ, համեստու

թիւնը կը տկարէ եւ սիրտը վեր ի վայր կը յուղէ, եւ եթէ երիտասարդուհի մը սակաւ ինչ տրամադիր ըլլայ սիրելու, վիպասանութեան ընթերցումը անոր սիրտը կրից անդունդը իսկոյն կը գահավիժէ:

—Ամենեին պէտք չէ աւելցնել սիրոյ ո՛չ հրապոյրքը եւ ո՛չ ալ պատիր երեսոյթը: Սէրը շատ անգամ, որչափ հեշտ երեալ, այնչափ աւելի վտանգաւոր է:

**Տիկին Տը Լամպէր**

—Վիպասանութիւնը, որ կրից նկարագրութիւնն է, կը գրգուէ կիները, և վտանգը որ կը հետեւի կրից գրգումանէն, որչափ ալ գօրաւոր կերպով նկարուած ըլլայ, չկրնար արդէն գրգուուած այն կրից ընթացքը արգիլելու:

**Տիկին Թիզզոպօնի**

—Կիներուն սէրը և վարզը կ'անցնին՝ ինչպէս գեղեցիկ օդը:

—Երգումը կեղծ դրամ մըն է, որով չծախու կ'առնուին սիրոյ գոհողութիւնները:

**Նինոն Տը Լանզլո**

—Սէրը առանց զգացումի ոչինչ է, և զգացումն ալ աւելի ոչինչ է առանց սիրոյ:

**Արերն**

—Մարդերու բոլոր տրամաբանութիւնները չեն կրնար կնոջ մը մէկ զգացման արժէքը ունենալ:

**Առարքէր**

—Բոլոր եւրոպան միաբանելը աւելի գիւրին է ինձ՝ քան թէ երկու կին:

**Լուի Ֆ.Իրդ**

—Ով որ կնիկի մը կը վստահի, զողի մը վստահած կ'ըլլայ, չեզիօս

—Նաւակիդ հովերուն յանձնէ, այլ սիրտդ գեղուհիներուն մի՛ յանձներ. վասն զի ալիքը ո՛չ այնչափ նենգաւոր է, որչափ կնոջ մը խոստումը:

**Գէնքիւս Կիկերան**

—Տասն և ութը տարեկան հասակի աղջիկները աւելի կը փափաքին ամուսին մ'ունենալ քան թէ սիրական մը. բայց մեր օրերուն մէջ անոնք այնպէս կը հագուին, կը զարդարուին, որ իրենց զարդարանաց պաճուճանքը կարգուիլ ուղղող երիտասարդին երկիւղ եւ միայն սիրահարիլ ուղղողին ալ համարձակութիւն կուտայ:

**Ատոլֆ Թիզար**

—Կիներուն պահասիրութիւնը այն աստիճան չափը անցուցած է, որ անոնց հետ ամուսնանալու համար խիստ հարուստ և անզուսպ սիրով մը գրաւուած ըլլալու է . . . :

**Ալֆօնս Գար**

—Օձը կինը հրապուրելէն ետքը իւր լեզուն անոր փոխուաւ:

—Կիներուն լեզուն իրենց սուրն է:

**Առակ**

—Ամենէն աւելի յարգի այն գաղափարներն են, որք մեր սրտին միտումները կ'ողոքեն: Նաբոլէոնի մը համար գիրքերուն առաջինը Աղեքսանդրի կինսագրութիւնն է, զգայուն կնիկի մը համար գիրքերուն առաջինը կը սեպուի այն, ուր սէրը նկարագրուած է:

\* \*

—Եթէ կ'ուզես փաղաքուշ գովեստ մը տալ կնոջ մը, ուրիշ կիները իւր առջեւը բամբասէ:

**Բաւսօ**

—Կնոջ մը տրուած գովեստը անկեղծ և արժանաւոր ըլլալու համար՝ պէտք է որ զանիկա գովողը անորմէ ակընկալութիւն մը չունենայ: Գերիի մը իւր տիրոջ տուած գովեստը միշտ կասկածելի է:

**Գարալանի**

—Ով որ գեղեցիկ կին մը, սահմանագլուխի վրայ գղեակ մը և ճամբու վրայ այգի մ'ունի, միշտ կոիւէ գլուխ պիտի չ'առնէ:

**Առակ**

—Կինը աշխարհիս ամենէն անորոշելի էսկին է:  
8իկին տը Լամպէր

—Կիները մարդերէն աւելի կ'արժեն, վասն զի անոնք  
աւելի կը նուիրեն ուրիշին իրենց անձը քան թէ մարդիկ:  
8իկին տը Բիւզիէօ

—Աստուած թէւ զղջաց մարդս ստեղծած ըլլալուն հա-  
մար, բայց երբեք չզղջաց կինը ստեղծած ըլլալուն համար:  
Մալէրայ

—Ինչ որ սիրելի է, կնոջ հանգամանք ունի:  
Լա Մէրրի

—Ինչ որ հաճելի է, կին կը բուրէ:  
8իւբակի

—Կինը տիեզերքին հրաշակերտն է:  
Լէսէն

—Աշխարհիս գեղեցկագոյն կէսը կը համարուին կիները:  
Բուսօ

—Պատուեցէք կիները, մեր կենաց ընթացքին վրայ  
երկնային վարդեր կը սփռեն անոնք. սիրոյ երջանկանիւթ  
կապերը կը կազմեն և չնորհաց համեստական վարագուրին  
ներքե նուիրական ձեռքով մը մեր վսեմ զգացումներու ան-  
մահ ծաղիկը անթառամ կը պահեն:

Շիլէր

—Ինչպէս ճեմարանի (promenade), նոյնպէս կենաց մէջ  
կինը իրմէ քիչ մը մեծ մարդու մը վրայ կը պարտաւորի յենու:  
Ա. Փար

—Հարստանալու համար մի՛ կարգուիք, վասն զի այս  
նպատակաւ կարգուող մը օժիտին հետ կարգուած կ'ըլլայ  
և ո՛չ թէ աղջկան հետ. առուտուր մ'է այս եւ ո՛չ թէ ա-  
մուսնութիւն: Միշտ նախապատիւ համարեցէք ինսամու-  
թիւն հաստատել այն պատուաւոր անձերու հետ, որոնց  
ուղղասիրութիւնը ժառանգական եղած է ամեն ժամանակ  
և պատիւն ալ անբիծ: Մէկը օր մը թէմիսթօգլիին կ'ըսէր.

«Որո՞ւ յօժարակամ կուտայիր աղջիկդ. — ուղղասէր՝ բայց ո՛չ  
այնչափ ունեոր մարդո՞ւ՝ թէ հարուստի մը. — Նախամե-  
ծար կ'ընտրեմ, պատասխանեց Սալամինայի յաղթողը, ա-  
նարծաթ մարդը քան թէ արծաթը առանց մարդու:

Ապէ Պլանչար

—Խռովութիւնը անպակաս է հոն ուր հաւը կ'երգէ եւ  
աքաղաղը կը լուէ:

Առած

—Մէրը, եթէ յայտնուած ըլլայ զայն ներշնչող օրիոր-  
դին, աւ տանելի չկրնար ըլլամ:

Ճ. Ճ. Բուսօ

—Միրոյ մասին՝ կատակը այնպիսի զուարձութիւն մ'է,  
որն որ կը կարծուի թէ հետևութիւն մը չկրնար ունենալ  
և որն որ ստուգապէս կը վառէ սէրը՝ առանց տարակուսի  
տեղի տալու:

Ա. տիւ Թիւյ

—Ամուսնութեան կապերը մեծ մասամբ պարահանդէսնե-  
րու մէջ կը կազմուին, բայց եւ այնպէս դարձեալ պարա-  
հանդէսներու մէջ կը խզուին անոնք:

Բօսպրին

—Արարիչը իւր Աստուածային նախատեսութեամբը կի-  
ներուն մօրուք չտուաւ, վասն զի ասոնք ածիլուելու ատեն  
չպիտի կրնային լուել:

Ա. 8իւմա

—Գեղութիւնը յանձնարարական գիր մ'է, որուն վարկը  
տեղական չէ:

Ն. Լանզլո

—Կին մը կրնայ ծնած ըլլաւ գեղեցիկ ըլլալու համար,  
բայց գեղեցկութիւնը այն հասակին մէջ կ'սկսի ո՛ւր սիր-  
ու կարող է սիրելու:

Լապրիւյյէր

—Կիները պարահանդէսը և տեսարանը կը սիրեն, ինչ-

պէս որսորդները կը սիրեն այն տեղերը, ուր շատ որս կը գտնուի:

### Լարիսա

—Խարտեաց կին մը շատ անգամ թխագոյն կնոջ մը պէս գեղեցիկ է, բայց շատ անգամ ալ աւելի աղուոր է:

### Սարին Տիւ Բիյ

—Կին մը խելացի ըլլալու համար անհրաժեշտաբար ստիպուած չէ նաեւ սապատող ըլլալու. բաւական է, որ տղեղ ըլլայ անիկա: Տգեղութիւնը, գեղեցկութեան պակւութիւնը, ընկերութեան մէջ մտնող ելլող կնոջ մը կենաց վրայ այնպիսի աղգեցութիւն մը կ'ունենայ, որ խիստ շատ անգամ այս մարմային պակսութիւնը կը բարգաւաճէ աշնոր մտքին մէջ խելացիութեան և նենգամտութեան այն հանգամանքները, որոնցմով միշտ նշանաւոր կը հանդիսաւ նան սապատողները:

### Սրալ

—Կիներուն ամեն պչրանքը նենգալի՝ և բոլոր արհեստն ալ թունաբոյլ են, և ինչպէս մամուկները, ճանձերը բոնելու համար կը լարեն իրենց ոստայնը, նոյնպէս ալ կանայք միմիայն արական սեռը հրապուրանօք գրաւելու համար սիրուն կ'ըլլան:

—Երիտասարդ մը երբ կը սիրէ, հոգին իւր առչքերուն մէջ կը պարէ:

### Էօնաբիոս

—Կին մը տեսնելով որ Ռիվարօլ պերճաբար կը ճառէր բարեկամութեան վրայ, ըստ անոր. «Պարո՞ն, ինչո՞ւ կիներն ալ էրիկ մարդերու պէս բարեկամութեան ընդունակ չես զատեր».— Վասն զի, պատասխանեց երեւելի հրատարակիչը, զուք որ բնութեան կատարելութիւնը ըլլալով, ի՞նչպէս որ սէրն ալ բարեկամութեան կատարելութիւնն է, ուրիշ զգացում չէք կրնար կրել՝ բայց միայն այն՝ որ ձեզի պէս կատարելութիւն է:

### Ա. Թիգար

—Սէրը մեղ կը սորվեցնէ ամեն առաքինութիւնները: Պլատար:

—Սիրելը և սիրուիլը այնպիսի երջանկութիւն մ'է, որ մարդկային կեանքի այս օրհներգութիւնը կրնայ մշտնջենաւորապէս նուագել՝ տոանց սիրտը յոգնեցնել կարենալու: Տիկին ար Սրալ

—Սէրը աւելի զիւրութեամբ կրնայ սրտին մէջ մտնել՝ քան թէ հովը բաց տունի մը մէջ:

### Վիելանտ

## ՓՈՒՆՁ

—Աղջկանց սովորութիւնն է սէգ ըլլալ այն երիտասարդաց հետ, որոնք հաճելի չեն երեար անոնց:

—Կիները շատ անգամ անտարբեր կ'ըլլան բարեկամութեան: Իրաւունք ունին, ըստ որում բարեկամութեան զգացումը անհամ և անախորժ կ'երեալ արդէն սէրը զգացող կանանց:

—Կիները չեն կրնար հասկնալ թէ անշահախնդիր բարեկամ մը կրնան ունենալ:

—Այն կինը որ կը յարգուի աւելի իւր սրտին և մտքին զգացումներովը քան թէ գեղեցկութեամբը, իւր սեփին մէջ բարձրագոյն աստիճան ունի: Այն որ աւելի գեղեցկութեանը քան թէ սրտին կամ մտքին կատարելութեանը համար կը յարգուի, ո՛չ այլ ինչ է, բայց եթէ կին մը: Բայց այն որ կը յարգուի աւելի իր աղնուականութեամբը կամ աստիճանին՝ քան թէ գեղեցկութեանը պատճառաւ, իւր սեպին զուրս ու անոր վերօքը կը գտնուի:

—Մարդիկ միշտ չեն սիրեր այն կինը, զոր կը յարգեն.

ընդհակառակն կանայք կը յարգեն միայն այն մարդերը,  
զորս կը սիրեն.

—Դէմքը սրտին հայելին է. աչքերը սրտին գաղտնիքը  
երեան կը հանեն:

—Մի՛ զարներ կնոջ, նաև հարիւր յանցանք գործած ըլ-  
լայ, մի՛ զարներ կնոջ և ո՛չ իսկ ծաղիկով:

—Այն մարդը, որ կը ծեծէ կին մը, թշուառական մ'է,  
որն որ իբր վատ կ'ողոքի:

—Սիրող կանանց սիրող խորան մ'է, ուր կը թագաւո-  
րէ դիւրաբեկ կուռք մը:

—Ամեն տեսակ ճամբաններէ հնարին է հասնիլ կանանց սիր-  
ող. ստկայն դժուարին է գտնել այն ճամբան, ուսկէ ուղ-  
ղողի կարելի է հոն հասնիլ: Ոմանք կը փնտռեն այս ճամ-  
բան, և ոմանք ալ որ աւելի յանդուգներն են, կը հորդեն  
դայն:

—Կին մը երբ իւր գեղեցկութիւնը իրեն համար կատա-  
րելութիւն կը համարի, ինքնին կը ծանուցանէ թէ անկէ  
ուրիշ կատարելութիւն չունի:

—Հրապարակել թէ այսինչ խոհեմ կինը անխոհեմ է,  
զրպարտութիւն մ'ընել է: Ըսել թէ տգեղուհի մը գեղանի  
չէ, ո՛չ չարախօսութիւն է և ո՛չ զրպարտութիւն, այլ գա-  
ղանային ոճիր մը, որուն համար երբեք չեն ներեր կանայք:  
Շատ կիններ աւելի նախանձախնդիր են իրենց գեղեցկու-  
թեան համբաւոյն քան թէ պատուոյն համար: Եւ կին  
մը՝ որ պաճուճանօք յարդարուելու և զարդարուելու հա-  
մար ամբողջ առաւօտի մը կը կարօտի, իւր պաճուճանքը  
յարդարելու ժամանակը եթէ մէկը վրայ հասնի, աւելի  
կ'զչարի ու կը ցաւի քան թէ սիրահարի մը հետ մատնուա-  
ծին: Զարմանալի չէ այս. ըստ կանանց, իգական սեռին ա-  
ռաջին առաքինութիւնն է հաճելի ըլլալ, և մարդերու հա-

ճելի ըլլալու ապահովագոյն միջոցն է գեղեցկութիւնը քան  
թէ խոհեմութիւնը:

**Թարգմանութիւն**

—Ե՞ւ . . . դու որ իզուր կը տքնիս իմ խօսքերուս մէջ  
վրիպումներ գտնել, ներէ ինձ ըսել քեզ թէ՝ վարդին քաղց-  
րութիւնը թոյն է իշամեղուին:

**Էպին և Վերաբ**

—Խօսելէդ առաջ մտածէ՛. և շատ մի՛ նետուիր խօսակ-  
ցութեան մէջ, թէ ո՛չ կը կորնչիս:

—Մամուլը ընկերային աշխարհի լոյսն է, եւ ո՛ւր որ լոյս  
կայ՝ հոն կայ նաև նախախնամութեան մատը:

**Ակիրօց Ճիւկօ**

—Լէոնիտասի կինը կ'ըսէր. Մենք, Լակեղեմոնացի կի-  
սերս, մենք միայն կը հրամայենք մեր էրիկներուն, վասն  
զի միայն մենք մարդեր կը կազմենք:

**Պլուտարք**

—Եթէ ներելի է մարդուս սնգուրով չպարիւ, ներելի է  
նաև կնոջ մտածել: Ո՛չ, կինը կը պարտաւորի խնդալ,  
միշտ խնդալ: Այս միայն բաւական է երկրիս վրայ ունե-  
ցած լւր վեհ պաշտօնին. այս միայն բաւական է աշխար-  
հիս թագաւորը զուարթութեան մէջ պահելու համար:

**Լէօփնկ Էմիլիա Կալօրըր**

## ՆՇՄԱՐՔ

### ՄԵՐ

—Մէրը՝ կրից յարմարագոյնն է կանանց համար:  
**Ցէմանի**

—Մէրը՝ դիւթող ոգի մ'է, որ կը հարուածէ նոյն իսկ  
ժպտած ու գգուած միջոցին:

**Մերազբազ**

—Սէրն՝ անկախ զգացում մ'է, որոյ յաղթել երբէք հնար չէ:  
—Սէրը՝ բռնապետ մ'է, որ ո՞չ ումեք կը խնայէ:  
**Տիկին Սուզա**

—Սէրը՝ այնչափ սուրբ զգացում մ'է, որ սիրահար մը  
միւյն գուշակութեամբ կընայ գիտնալ թէ կը սիրուի:  
**Տիկին Տք Սարքորի**

—Սէրը՝ հիւանդութիւն մ'է, առ որ պարտին ենթարկիւ  
անձինք մի անգամ:  
**Առարիեն Տիրունիփ**

—Սէրը՝ կիզիչ հուր մ'է, որ կը տեէ այնչափ նուազ,  
որչափ չուտ կը բռնկի և շուտ կը վառի:

—Սէրը՝ կրօն մ'է, որոյ մեծ քահանայապետը բնութիւ-  
նըն է:

—Սէրը՝ քաղցրիկ այցելու մ'է, զոր սիրահարք հաճոյքով  
կ'ընդունին ամեն օր:

—Սէրն՝ անցնող թռչուն մ'է, առ որ անհամբեր կ'ըս-  
պասեն կանայք երիտասարդութեան ատեն:  
**Ա. Ռիմար**

—Սէրը՝ սրտի վէան է, հաճոյք՝ նորա պատմութիւնը:  
**Պումարշէ:**

—Սէրն՝ արքեցութեան վայրկեան մ'է:  
**Լամարքին**

—Սէրը՝ է այն հուրը, զոր չէ հնար ծածկել, աչաց հայե-  
ցուած կամ սրտի հառաչ մը կը յայտնեն հոգւոյ շարժումը:  
**Առախին**

—Սէրն՝ երեւակայութեան մի աշխատութիւնն է սիրով  
գրգռելու եւ բանականութիւնը անգամալուծելու համար:  
Սիրել, զայս միայն լաւ գտայ կենաց մէջ:  
**Ժարժ Սան**

—Սէրը՝ հոգւոյ շփոթութիւն մ'է:  
**Լք Սած**

—Սէրն՝ երիտասարդաց թագաւորն, իսկ ծերոց բռնա-  
պետն է:

**Օկսենարփերն**

—Սէրն՝ է ինչ որ հիացմամբ կը ճաշակուի, և ինչ որ միշտ  
կը փնտուուի, երազ մը յափշտակիչ:

**Տիւսի**

—Սէրն՝ այն միակ բանն է, որ հոգիները կը միացնէ:  
**Սորեն**

—Սէրը՝ կանանց համար հաճելի ցնորք մ'է:

—Սէրն՝ այն անսպառ ջերմութիւնն է, որ կ'երիտասար-  
դացնէ և յուսով կը լնու:

**Սինանկուր**

—Սէրը՝ բնութեան օգնականն է, նման բժշկութեան:  
**Տր. Լալրման**

—Սէրն՝ առանձին կիրք մը չէ, նա կը զարթուցանէ և կը  
ժողվէ ուրիշ ամեն կիրքերն:

**Տիկին Սուզա**

.. —Սիրելն՝ ամեն ինչ է, մնացեալն ոչինչ:  
**Սոնլոզիէ**

## ՓՈՒՆՉ

—Բարեկամութիւնը և սէրը իրարմէ տարբեր զգացումներ  
են: Այս որ փորձով գիտէ թէ ի՞նչ է սասափկ սիրոյ մը  
զգացումը, բարեկամութեան յարգ չընծայեր. իսկ այն որ  
իւր կեանքը բոլորովին բարեկամութեան զգացումով ան-  
ցուցած է, սիրոյ մասին բան մ'ըրած չէ տակաւին:

—Կիները եթէ այնչափ կը մշակեն իրենց գեղեցկութիւ-  
նը, պատճառը այն է, որ մարդիկ միմիայն այն գեղեցկու-  
թեան համար կը սիրեն զանոնք:

—Իւր սիրուհին հետ կարգուիլը պատուական գինին  
դառնահամ քացախի փոխել է:

—Սէրը սովորութիւն ըրած է համբացնել, որոնք որ աղէկ խօսիլ գիտեն :

—Կիները առանց բառ մ'արտասանելու կը խօսին, եւ անձնատուր կ'ըլլան մերժելով ինչ որ կը խնդրուի իրենցմէ :

—Կեանքը կատարեալ է, երբ անդամ մը կը սիրենք :

—Կեանքը ծաղիկ մ'է և սէրը ասոր մեղքը :

—Սէրը եւ առաքինութիւնը վսեմ խորհրդածութեանց հարկաւորութիւն ունին :

—Մտային զբօսանքը սրտին վիրաց սպեղանին է :

—Արական սեռը շատ աւելի տնամօթ կ'ըլլար, եթէ ամբողջապէս գիտնար ի'նչ որ կը մտածեն կիները, և ասոնք ալ շա'տ աւելի հպտանքով պիտի շարժեին եթէ գիտնային ամբողջապէս ինչ որ կը մտածեն մարդիկ :

—Հաճելլըլլալ, սիրել և տիրել, ահա կնոջ ամբողջ կեանքը :

—Կնոջ մը գեղեցկանալու խնամքը հաճելի ըլլալու փափաք մ'է միշտ :

—Գլխաւորաբար կանանց քով կը սովրինք քաղաքավարութիւնը, այն պատճառաւ որ կա'մ անոնք բնականաբար աւելի քաղաքավար են, և կա'մ թէ անոնց հաճելի ըլլալու համար մեր միտքը կը վսեմանայ և կը զարդարի :

—Աստուած կիները ստեղծած է, որպէս զի անոնք մարդերու գաղանութիւնը մեղմեն :

—Կիները, աւելի աղեկ ստելու եւ խարելու համար սովրած են լալու արուեստը :

—Սիրահարութեան առթիւ ո'վ որ իւր պատկերը կուտայ, ինքինքն ալ տալ կը խոստանայ :

—Մարդերուն հարիւրին երկուքը խելացի է. կիներուն

հարիւրին մէկը անմիտ է. ահա կնոջ և մարդու համեմատութիւնը :

—Կիներուն միտքը եղեմական պարտէզին կը նմանի. որն որ առանց մշակուելու խիստ գեղեցիկ պտուղներ կ'արտաքերէ :

—Ընդհանրապէս գիտուած է որ գիտուն բարեկամներ ունեցող կիները խելացի ու գիտուն եղած են :

—Կիներուն գրութեանց մէջ միշտ հազար ու մէկ քերականական և ուղղագրական սխալներ կան, բայց անոնց գրութեանց մէջ կայ նաև այնպիսի շնորհք ու հաճոյք մը. որ արական սեռին գրութեանց մէջ չեն նշարուիր երբէք :

—Մարդս կ'ըսէ ինչ որ գիտէ. կինը կ'ըսէ ինչ որ հաճելի է: Առաջինը՝ խօսելու համար ծանօթութեանց հարկաւորութիւն ունի, երկրորդն ալ կիրթ ճաշակի: Խօսակցութեան իրը գլխաւոր նիւթ մարդս օգտակար՝ և կինն ալ հաճելի խօսքեր ունենալու է:

—Կինը միայն կինայ ապրիլ և մեռնիլ սրտով:

—Մարդուն համար մեծագին գանձ մ'է այն կինը, որն որ կը սիրէ գինքը: Կնոջ սրտէն ի զատ չկայ սիրտ մը ուսեկէ սէրը կարենայ աւելի առատութեամբ, աւելի ուժգնութեամբ և իրը հեղեղ հոսիլ: Խանդաղատանքը միայն կնոջ սրտին մէջ անսպառելի աղբիւր մը կրնայ ունենալ. անձնութիւնը միայն հոնկէ վեհութեամբ և վսեմութեամբ կ'աղբերանայ. միայն կինն է, որ առաքինի ու անթերի գործքերով կը զոհուի ուրիշի համար:

—Աստուածները նուագելու կարողութիւն պարզեցին մարդկանց, որպէսզի երաժշտութեամբ ասոնց կիրքը հանդարտի:

—Մարդերը կը հաստատեն օրէնքը, իսկ կիները բարքը կը կազմեն:

—Գեղութիւնը ծուղակ մ'է, զոր բնութիւնը լարած է բահաւորութեան առջև։

—Անկարելի է բարեկամ ըլլալ կնոջ մը երբ կարելի է անոր սիրահարը ըլլալ։

—Սիրուիլը մարդկային երջանկութիւն մ'է միայն. իսկ սիրելու հաճոյքը հրեշտակներու հեշտութիւնն է։

—Սիրոյ իրական յատկութիւնն է գոհուիլ։

—Սէրը՝ եթէ մարի, կրնայ վերստին վառիլ, այլ երբ կը սպառի, երբէք չկրնար վառիլ։

—Սիրելը ո՛չ այլ ինչ է, բայց եթէ խնդրել ուրիշէ երջանկութիւն, զոր մարդս ինքնին չո՞ւնի։

—Ի՞նչպէս կարելի է քանի մը կին սիրել. մինչդեռ անոնց միայն մէկը կը բաւէ զմենդ ամեն տեսակ մարդկային թշուառութիւններու հնժարկելու համար։

—Երբ կին մը խօսելու կ'սկսի, կը հեռանամ իրմէ, իբր իժի մը քովէն։

—Կիներուն սիրաը լուցկիի կը նմանի։

—Թէ կիներուն և թէ ծովերուն փոթորիկները տեսած եմ, և կը խոստովանիմ թէ սիրահարները աւելի ողորմելի են քան նաւաստիները։

—Մի միայն իրենց էրիկը սիրող կիները աւելի հազուաշդիւտ են քան թէ ծովուն յատակը եղած մարդարիտները։

—Մարդու մը ստուերը հարիւր կինէ աւելի արժէք ունի։

—Կ'ուզե՞ս սիրուիլ օրիորդէ մը, քննէ իւր ճաշակները, հասկցի՛ր թէ ի՛նչ զուարձութիւններ սիրելի են իրեն սովորաբար, նայէ՛ որ գոհ ընես զինքը իւր ինքնակամ հաճոյիցը մէջ, չտեսնելու զարկ իւր մտային ցնորքները. գովէ՛ իւր ունեցած յատկութիւնները. տո՛ւր նաև այն յատկութիւնները, զորս իրօք չունի, իւր առջև ուրիշ օրիոր-

դի մը գովեստ մի՛ տար, մանաւանդ նայէ՛ որ նեղութիւն ալ չպատճառես. կինը աններելի յանցանք կը համարի ինչ որ զրկանք կուտայ զուարձութեանց, նաև ինչ որ իր անձնասիրութիւնը կը վիրաւորէ։

**Տիկին Ցը Բիւթպիեօ**

—Համեստ կոյսի մը սիրաը սիրոյ բողբոջը ունի. ինչպէս վարդի մը կոկոնը անոյշ հոտը կը պահէ։

—Մտալին աշխատութեամբ միայն հնարին է սրտին հանգստութիւնը պահնել։

—Այն կինը որ շատ հոգ կը տանի իւր զարդերուն և պաճոյմաներուն, քիչ ինամք կը տանի իւր առաքինութեան և պատիւին։

—Ընդհանուր մարդկութեան խիզճը շատ ժամանակներէ իր վեր յայտնեց՝ մարդերու իրարու նկատմամբ ունեցած գուխաւոր պարտաւորութիւնները՝ երկու հինօրեայ սկզբնական ճշմարտութիւններով, զորս քրիստոնէութիւնը արդիժամանակի ժողովրդոց բարուցը աւանդեց։

—«Մի՛ ըներ ուրիշին ինչ որ չես ուզեր որ նոյն իսկ քեզի եղած ըլլար»։

—«Բրէ՛ ուրիշին ինչ որ կ'ուզես որ քեզի եղած ըլլար»։

—Դեռ չառնուած բերդի մը համար եթէ անառիկ է լսենք՝ կը սխալինք. նոյն կարծիքը կրնանք ունենալ նաև տակաւին իւր առաքինութիւնը անարատ պահող կնոջ նկատմամբ։

—Թէկ Աստուած ստեղծեց կինը, այլ օձը զանիկա կատարելագործեց։

—Ո՛վ որ իւր կինը և կինդ ֆրանքնոց մը կը կորուսէ. այս երկու կորուստներուն ամենէն մեծը ու ցաւառիթը հինդ ֆրանքնոցն է։

**Առակ**

—Պարկեշտ ու պատուաւոր կիները պահուած գանձեր են, անոնք ապահովութեան մէջ են. սակայն յայտնի է թէ այս ապահովութեան պատճառն է զիրենք փինտոող չըլլալը:

—Կիները այնպիսի չնորհալի կերպով կը ստեն, որ ստախօսութիւնը ամեն բանէ աւելի կը յարմարի անոնց:

—Կիները ստել գիտեն, և ամենէն ապիկար կինն ալ որտելու գիտութիւնը արդէն սորված է:

—Կնոջ մը արժէքին չափը իւր սրտին տարածութենէն և սիրելու մասին ունեցած կարողութեանը քանակութենէն կրնայ հասկցուիլ:

—Կիներուն քով մեր ունեցած բոլոր արժէքը մեր երիտատասարդութեան վրայ կը կայանայ: Անոնք մեր գէմքին և մեր հագուստին համար աւելի կամ նուազ հաճութեամբ կամ տհաճութեամբ կ'ընդունին զմեզ. և այն երիտասարդը, որ երեսուն տարեկան եղած ժամանակ սիրուն մարդ մը համարուի, վաթսուն տարեկան եղած ժամանակ կիներուն քով ծերունի յիմար մը կը համարուի:

—Կիները աւելի զարդարուելու քան թէ հագուած ըլլալու համար կ'զգեստաւորուին. և հայելին առջե մինակ գտնուած ատեննին աւելի մարդերու քան թէ իրենց վրայ կը մտածեն:

—Եւ միթէ երիտասարդներն ալ հայելի մը առջե զարդարուելու ատեն միմիայն կիներու և աղջիկներու վրայ չե՞ն մտածեր:

—Այն ամեն ժողովուրդներու մէջ ուր բարք չկայ, աղջիկները խստասիրտ և կիները գիւրակամ են: Այս վերջինները փորձուելու վտանգէն զերծ գտնուելնուն համար, իրենց մէջ ոճիրը բանի մը տեղ չգրուիր:

—Միայն անփորձ մարդը իւր սէրը ձեւով կը գրէ կամ բանիւ բերանոյ կը յայտնէ: Աղջիկ մը իւր սիրուած ըլլա-

լուն աւելի աղէկ կը համոզուի իւր ըրած դուշակութեամբը և դիտումներովը քան թէ զինքը սիրող մարդուն ձեւաւոր և զարդարուն խօսքերովը:

### Նինօն Տը Լանգլօ

—Զգայուն և քնքոյց օրիորդի մը համար սիրոյ ամենէն հրապուրելի յայտարարութիւնը խելացի երիտասարդի մը խօսիլ չկրնալով շփոթիլն է:

### Լարիմա

—Պահանջումներ ունեցող կեղծ սիրահար մը կ'աճապարէ և կը կարգագրէ իւր ընելիք սիրահարական յայտարարութիւնը: Այլ այն, որ կը սիրէ, չգիտեր թէ ե՛րբ և ի՛նչպէս պիտի լսէ թէ կը սիրէ:

### Շապանօն

—Կնամոլ ազգերու մէջ սիրահարական յայտարարութեան մը արժէքքը ամեն բանէ աւելի քիչ կ'զգացուի: Թէ՛ արական սէրը և թէ իգական սէրը այս արժէքին մէջ ո՛չ այլ ինչ կը տեսնեն, բայց միայն հեշտալի վայելումներու փոխանակութիւն մը: Այլ սակայն ի՞նչ կը նշանակէ «քեզի կը սիրեմ» խօսքը, որ այնչափ թեթևաբար կ'արտաբերի, և որու տղայական մեկնութիւն մը կը տրուի: — Ահա անոր նշանակութիւնը. «Եթէ կ'ուզես ինձ զոհել անմեղութիւնդ և բարոյականութիւնդ, կորուսել նոյն իսկ քու վրայ ունեցած համարումդ և պատիւդ, զոր ուրիշներէ կ'ընդունիս. ամօթահար քայլել ընկերութեան մէջ գէթ մինչեւ այն ատեն ուր զեղխութեան սովորելովդ ալ ամշնալէ գագրիս ու լրբօրէն ապրիս, որ և է ընկերային պատուաւոր գիրքէ զրկուիլ, ծնողքներդ վիշտով մեոցնել և մէկ վայրկեան հեշտութիւն պարզեել ինձ, յանչափս երախտագէտ պիտի ըլլամ քեզի:»

—Մայրե՛ր, այս տողերը կարդացէք ձեր նորահաս աղջիկներուն, ըստ որում անոնց ուղղուած փաղաքուց խօսքերուն համառօտ բովանդակութիւնը ահա այս է, և որչափ

Թը կրնաք, ժամանակէ շատ յառաջ անոնց աչքը բացէք  
որ տեսնեն վտանգին տխուր հետևութիւնները:

## Տիտրօ

—«Թէ ձու կ'ուզես հաւերէ,  
Կըովրոսցին համբերէ»:  
—Շատ կըովրուան հաւերէ,  
Զու սպասել շատ խելք չէ»:

## Մասեաց Աղաւենի

—Մարդկային ընկերութեան մը կառավարութիւնը օրէնքին իշխանութեան ներքեւ դնել՝ բանաւորութեան ձեռքը յանձնել է. իսկ մարդու մը իշխանութեան ներքեւ դնել՝ անսունին ձեռքը յանձնել է:

## Արիստոտէլ

—Ընդհանրապէս, և կիներն ալ քաջ գիտեն. մարդ մ'որ սրամութեամբ կը խօսի սիրոյ վրայ, չկրնար ջերմ սիրահար լինիլ:

## Փ. Սան

—Առաջին սէրն օրիորդներու միտքը կը սրէ, պատանին երկրորդ սիրոյն մէջ նուազ ապուշ է:

## Փ. Սէն

—Կինը դառնագոյն է քան մահը:

## Սողոմոն

—Շողոքորթութիւնը շատ աւելի կիներ ի կորուստ կը մատնէ քան սէրը: Երբ այն չյաջողի, յանցանքն իրը չէ, այլ շողոքորթինն:

## Լէմի

—Արիութեամբ կը մեռնի ան որ իր մահուան շատ վկաներ ունի:

## Աղոյեռ

—Կան աշխարհի մէջ շատ սրամիտ մարդիկ, որ խորհելու եղանակը չգիտեն:

## Նոյն

—Կովերն արծիւներ կը դառնան, երբ խնդիրը շահու վրայ է:

—Դժուար բան չէ զաւակներ ունենալ, այլ զանոնք սնուցանելն ու կրթելն է գժուարը:

## Մալիս

—Կանայք շատ աւելի երջանիկ պիտի լինէին եթէ իրենց մտքին համար այնքան հոգ տանէին որքան կը տանին իւրենց գէմքին համար:

## Ց. Ֆէ

—Ի ֆրանսա ամենէն հազուագիւտ բանն է յիմար կին մը:

## Ց. Ֆերարաէն

—Ամուսնութիւնը բնութեան մեր առջեւ լարած մի թակարդն է:

## Տօրէնիաւր

—Գթութեան անհաղորդ մարդն մարդկութենէ դուրս է, և այդ բառն իսկ ստէպ հոմանիշ է գթութեան:

## Նոյն

—Եթէ երաժշտութիւն կը լում, երևակայութիւնս ստէպ կը ծածանի այս մտածման մէջ, թէ ամեն մարդիկ եւ կեանքս յաւիտենական ոգւոյ մը երազներն են. լաւ կամ վատ երազներ, որոց իւրաքանչիւրին մահը զարթում մ'է:

## Նոյն

—Ընդհանրապէս ծնողք կը սիրեն ցաւագար որդիքը. վասնզի անոնց տեսքն մէրթ իրենց սրտին մէջ գութ եւ մէրթ իրենց խղճին մէջ վիշտ կը գրգոէ, արդիւնք հին յանցանքի մի:

## Նոյն

—Ինքնամոլ մարդն է, որ ապուշներու մէջ փողերով կը հոչակէ իր մի աննշան գործն, որ մի ժամու կեանք ունի:

## Ք.

—Կանանց անհանոյ չէ յանդուզն վստահութիւն մը:

## Պայրը

—կնկան մը մտերիմ բարեկամը նուազ կը սիրուի քան իր սիրոյն աւանդապահը:

### ՄԵԼԻԱՄ

—Բաղդի խաղ մ'է այն ամուսնութիւնն որու մէջ այլ ու կին կոնխաւ չեն ճանչցած զիրար:

### Նոյն

—Ուր որ կանայք կը յարգուին՝ մարդիկ ապատ են ու երջանիկ:

### Նոյն

—Հաստատամութիւնը սիրոյ մէջ սալ մ'է որ կը կարծրանայ որքան ծեծուի:

### ԳԼԻԽԱԿԱՐԵՆԵԱ

—Կանայք իրենց բնական վիճակին բերմամբ պշըասէր են,  
Փ. ՌՈՒՍԸ

—Թակարդ մ'է պշըասիրութիւնը, զոր կանանց ունայնասիրութիւնն մերինին առջև կը լարէ:  
ՊՐՈՒԺ

—Պշըասէր օրիորդ մ'որ սիրահար մը կ'ընդունի, իր գահէն հրամայող վեհապետ մ'է:

### 86. ԿՈՒԱՆՅԻ

—Փափկասիրտ կնկան մը համար սիրոյ ամենէն հրապութելի յայտարարութիւնը սիրահարին շփոթութիւնն է:

### ԼԱՊԵԽԱ

—Զկայ տեական ընկերակցութիւն մոլութեան և հանձարի մէջ, Այս երկու ներհակ տարրներն երբ հանդիպին պատահամբ միւնոյն անհատին վրայ՝ երկուքէն մին կը մաքառի և միւսը կը ջնջէ անվրէպ:

### ՑԻՒՄԱ ՈՐԴԻ

—Ամեն ընկերային գասակարդեր ունին իրենց փրփուրը:  
Նոյն

—Այն մարդն որ օտար կնկան մը հետ կը կարգուի եւ չիմանար անոր լեզուն, բան մը միայն ունի ընել, այս է՝

ըստ կարի չուտ սորվիլ այդ լեզուն առանց կնկան կասկած տալու:

### Նոյն

—Ներկնք խուլերուն, որ երաժշտութեան դէմ կը խօսին, կոյրերուն, որ գեղեցկութիւնը կ'ատեն: Զի ասոնք չեն այնքան ընկերութեան թշնամիներն, որ կը դաւադրեն չնջել անոր սփոփանքն ու հրապոյրը, որքան այն ողորմելի արարածներն, որոնց զլացած է բնութիւնը գեղեցկին եւ ճշմարտին գործարանները:

### ՎՈԼԻԵՐ

—Միջասներ կան, որ մարմին առնելու համար տարիներ կ'անցընեն՝ միմիայն մի քանի վայրկեան ապրելու համար։ Այս է ահա մի շատ գրեանց բաղզը:

### Նոյն

—Ո՞հ, աղուոր բան է հսկայի մ'ոյժն ունենալ, բայց բանասիրական է զայն հսկայի պէս ի գործ ածել:

### ՇԷԽԱՐԻՔ

—Կարելի՞ է, որ կնկան մ'անարատութիւնը աւելի ևս գրգուէ մարդու զգայարանքն, քան իր թեթևութիւնը:

### Նոյն

—Մտածութիւններն դատելի չեն. դիտաւորութիւններն մտածութիւններ չեն:

### Նոյն

—Արք կանանց ուզածին պէս պիտի ըլլան. եթէ կ'ուզէք որ արք մհծանձն և առաքինի ըլլան, ուսուցէք կանանց մհծութիւն և առաքինութիւն:

### Փ. Փ. ՌՈՒՍԸ

—Հանճարը կ'ըստեղծէ, ումիկը կը նուիրագործէ:

### ՍԼԱՅԻ ՖԷ

—Կ'սկսիմ հասկնալ թէ այս դատապարտեալ աշխարհի մէջ առաքինութենէ աւելի բարի բան չկայ, տաղտկացած եմ մոլութենէ, որոյ ամեն տեսակաց ճաշակն առի:

### ՊԱՅՐԵՐ

—Միշտ կը մտածեմ թէ մարդկութիւնը կը բարեկարգուէք, եթէ մանկան կրթութիւնը բարեկարգ ըլլար։  
Լեյպնից

—Ամեն բանի մէջ մանաւանդ մատաղ և փափուկ արարածներու համար մեծ գործը սկզբնաւորութիւնն է, և ուշագած տպաւորութիւնդ յայնժամ կրնաս ընել անոնց վրայ։  
Պղատոն

—Մշանչենաւոր են այն զգացմունք, որք կը ծնին որպանին շուրջը, և ծերք կը կրկնեն թէ իրենց առաջին յոյզերը իրենց վերջին յիշատակներն են։

—Կին մը, իւր բարուց մասին զգաստ ըլլալու համար պէտք է զիտնայ իմաստութիւնը, և որպէսզի հրեշտակային մաքրութեան նմանի, պէտք չէ որ իւր խորհուրդները ընկղմած ըլլան նիւթոյ մէջ։

Յ. Տը Կրթայլ

—Մատաղ կին մը ամուսնանալով իւր ունայնամտութեան ծառայեցնող բան միայն կը տեսնէ. և երջանկութեան վրայ ունեցած իւր գաղափարը և զինքը շըջապատող բոլոր բաներուն չոխնզը կ'արգելուն բնութեան ուրիշ մեծ ձայնը լսել։

Վոլոկո

—Ամենուրեք ժողովուրդք բարքեր ունենալով միայն՝ տիրած են։  
Պէճարտէն Տը Ալեք

—Սրտի սաստիկ յուզմանց մէջ կայ մաքուր և անշահասէր բան մը, որ մարդկային հոգւոյն արժանաւորութիւնը և ազնուութիւնը կ'զգացնէ։

Անտիոն

—Միայն մենք՝ Սպարտացիքս եմք կ'ըսէր Լեռնիտայ կիւնը, որ մեր ամուսնոց կը հրամայեմք, որովհետեւ մենք միայն մարդոց կեանք կուտանք։  
Պլուտարքոս

—Իւր որդիքը և թոռունքը տեսնող մայրը՝ իւր ծերութեան վիշտը մոռնալու առանձնաշնորհումը ունի մարդկային ազգին մէջ։

Տիկին Սիրէլ

—Եւրոպիոյ համար այնչափ նոր բան է բարոյականութիւնը, որ ցարդ կառավարութիւնք կ'անգիտանան տղայոց պահպանութեան համար ունեցած պարտքերնին։  
Պէճարտէն Տը Ալեք

—Եթէ բոլոր շահերը և բոլոր կարծիքները ներկայացնելուն, ոճիրը չը պիտի ըլլայ գէթ։  
Լենէ

—Դաստիարակութեան ետև մարդկութիւնը երջանկացնելու և կատարելագործելու գաղտնիքը կայ։  
Քանդ

—Ի բնէ ախտաւոր հոգւոյ մը չափ հազուագիւտ բանչկայ։ Մեր բարոյական կարողութեանց ուղղութիւնը առաքինութեան կը տանի, ինչպէս մեր բնական կարողութեանց ուղղութիւնը՝ առողջութեան։  
Պոճատըտէն

—Կը հաստատենք թէ ամենէն աւելի բնաձիր չնորհօք օժտեալ հոգիները յոսի գաստիարակութեամբ ամենէն աւելի գէշ կ'ըլլան, հաւատացէք արդարեւ թէ, մեծ ոճիրները և կատարեալ չարութիւնը ուամիկ ոգիէ մը յառաջ կուգան և ոչ թէ դաստիարակութեամբ ապականած կորովի հոգիէ մը։  
Պղատոն

—Մենք յիշողութիւնը լեցնելու միայն կ'աշխատինք, և իմացականութիւնը և խիղճը պարապ կը թողունք։  
Մօնղաներ

—Դաստիարակութիւնը պէտք է լուսաւորէ անհատին մտաւորականը։  
Ժան — Բոլ — Բիշտըր

—Իմաստուն մարդոց համար բաւ չէ բոլոր կեանքը կառոր նիւթերու ձեռնարկելու համար:

Պղատօն

—Վտանգաւոր է միշտ ցուցնել մարդոյն՝ իւր ընդ կենադանիս ունեցած հուսարութիւնը՝ առանց ցուցնելու անոր իւր մեծութիւնը. նոյնպէս խիստ վասնգաւոր է մոռցնել տալ անոր թէ՛ մէկն և թէ՛ միւսը.

Փասիալ

—Աստուած, մշտնջենաւոր բառը մարդկային բոլոր ուսամանց սկիզբն է:

Սէց Մարի — Ժիրարտէն

—Մեր մէջ կը ծնի արդարութեան առաջին գաղափարը, ո՞չ թէ մեր պարտքէն, այլ մեր իրաւունքէն:

Կուիտօն ՑՀ Մուվաչ

—Մեր խիզճը մեր կրից համեմատ կը պատրաստենք և կը կարծենք թէ ամեն բան շահած ենք, այլ սիայն մենք զմեղ կը խաբենք:

Պոսիւէ

—Մարդն է ուրեմն Աստուծոյ տաճարը, և չատ աւելի կ'արժէ այս անունը քան թէ աշխարհ. վասն զի նա միւայն տաճար չէ, այլ և պաշտող:

Պոսիւէ

—Ահ, եթէ սատանան կարենար սիրել, նա չար չպիտի ըլլար:

Սրբուիին Թհրեզա

—Զարիք ընելու կարողութիւնը բարիք ընելու կարողութենէն անմեկին էր, և որպէսզի առաքինութիւնը կարենայ բան մը արժել, պէտք էր որ մոլութիւնն ևս ըլլար:

Անսիլոն

—Միայն իմաստունը աղատ է:

Զենոն

—Լաւագոյն կամ յոռեգոյն ըլլալը մենէ կախում ունի, բոլոր մնացածը Աստուծմէ կախում ունի:

Ժուպէր

—Իրենց հոգին չկրթողները հոգւոյն գեղեցիկ գործերուն անկարող են:

Քսենոփոն

—Եթէ կ'ուզէք աստուածային բան մը յղանալ, աստուածային զգացումն պէտք է ձեզ:

Օլենջէլիր

—Այսպէս կը մերժուին նոր գիտութենէն Ստոյիկեանները, որք կ'ուզեն զգայութեանց մահը, և Եպիկուրեանք, որք մարդուն կանոնը կ'ընեն զգայութիւնները:

Ա.իկօ

—Մարդը ո՞չ հրեշտակ և ո՞չ անասուն է և թշուառութիւնը հրեշտակ ըլլալ ուզողը անասուն կ'ընէ:

Փասիալ

—Միշտ լուսոյն յաղթանակը մարդկային պղին կատարելութեան և մեծութեան նպաստաւոր եղած է:

Ցիկին Ստալ

—Ոչ մի մոլորութիւն կրնայ օգտակար ըլլալ, ինչպէս ոչ մի ճշմարտութիւն կրնայ վեսել:

Ցը Մեսորը

—Յաւիտենական ճշմարտութեանց մէջ աղբիւրներ կը գտնենք անցաւոր մոլորութեանց գէմ:

Ցիկին Ստալ

Զանշուշտ վճիռ զայս իմաստուն՝  
կալ ի մտի միշտ հաստատուն.  
Զի զոր կարես անձամբ անձին,  
Մի յանձնեսցես մերձաւորին:

Խիկտ

Հայութիք է մասնաւութեան մասին պատճեն կազմակերպութեան մասին պատճեն կազմակերպութեան մասին պատճեն կազմակերպութեան մասին պատճեն կազմակերպութեան

З Г О С У К

# ԱՐԱԳՆՈՐԴՈՒԹՅԵՆ ԵՍ

շահմանաւոք . Անձուուցու մայնումարդուն ու նիստու ուր  
նուր ուժ քաջակառ . առանձնա հիմ ու ունեան նու ուրիշն  
ոճ խորագիր : **ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ** պատճենա զարդն ու առաջարկա թ  
առ . առաջ նոր նշանաւոք ու առաջարկա ու ուսումնա և ուսումնա  
նու առ բաժնու մեջ առաջարկա ու առաջարկա ու առաջարկա առ առաջ

**Աղբիւր — Սկրոր Վարդանեանի կենացրականը նախապի  
Ժղնել սպուած էր . 1909ին Պողոյ երիտասարդուրիւնը փախա-  
թերով անոր երկրորդ սպազրուրիւնը ընել մասնաւոր յակուած-  
ներով , առ այդ յատկապի Երուաղինասուն դրկց Տիար  
Միամանքուն (Առու Եարանեան) . Նորին Միւրելուրիւնը երկու  
զիշեր ինձ մօս անցրենով Հերոսին նկատմակը տեղեկուրիւններ  
բաղեց , որ նոր սպազրուրեան մէջ ներմուծուեցան , եւ եւ անեան  
դիցազնին յիշատակը վերանորոգելու համար ամզամ մը եւս ա-  
նոր կենացրականը ի դյու կ'ընծայեմ :**

Սամոյ Հերոսին շախիղներուն , անոր նպատակին , ուղղու-  
թեան եւ զործունեութեան հաւատախին եւ անսայրաք հետեւոյ մը  
եղաւ Զօրավար Անդրանիկ Օգանեան , իրեւ անոր յառաջամարտիկ  
զինուուներեն մին , որ ապս հերոսուրեան և դիցազնուրեան  
գազարնակեհին հասաւ իրեն բնածին հանձարովին եւ բարոյական  
ու գիզիխան կորովանուրեանքն եւ բաջուրեամբ :

Բաղիչոյ Առաջնորդուրեան շրջանին , ինչպիս Աղբիւր Սկ-  
րոր , նոյնպիս Զօրավար Անդրանիկ պարքեաբար նամակներ կը  
գրեին ինձ Սամոյ բարձունեներեն . բազմարիւ նամակներեն  
կ'ուզեմ յիշակակել միայն երկուը (\*) . զորս ինձ առաջած է Անդ-  
րանիկ . միուլ Նորին սիրելուրիւնը կը յներեր ինձնեկ ՅՈ մայ-

(\*) Նայակները սուսադրուած կ'ըւլոյն իմբառեւէն և եւկու ըն-  
էերներէ , ուոյն աւ ինտուած էրենց յեղադիմուն և ինրիդարու յուս-  
յեւ ինչուլ :

գեր (մօսին եւ մարդասիրական յորշորշումով). իւրաքանչիւր մասզեր հոն կ'արժէր 50 ոսկի օսմանեան. առաջարկ մը, որուն գոհացուս տա ամեն տեսակինով անկարեցի եր. Երկրորդով ինձ կ'ազդարարեր յմեկնի Բաղէշկն, յթեով տեղական ժողովուրդը անենիի եւ անսուածուրդ ու երազ էցմիածին կամ Պողիս. հակառակ պարագային՝ կ'ապառնար զիս ճանապարհին զինեալ խումբերով յես վերադասել, յայտնեցով որ երեք օրուան տեղ բոլոր ճանապարհները իրենց ազդեցուրեան շրջանակին մէջ են:

Ի՞ւսց այս վիճակին մէջ ժամանակ մը ճաներուրդիւն յնաւագեցի. եւ օր մըն աղ յանակնեազ մնելեցաց Բաղէշկն, որպէս զի տեղի յտակ յեղափոխականաց եւ զինուրական շոկատներու ընդհարումներուն, ինչ որ շատ վտանգաւոր պիտի զիներ հայ ժողովուրդին:

### ԵՂԻՇԵ ԵՊՍ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

30 Յունիս 1928

Երուսաղէմ

Վանք Մթոց Յակոբեանց





ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆԵԱՆ

## ԴՐՈՒՅԳ ՄԸ

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԵԱՆՔՆ

Ա.

Զօրավար Անդրանիկ գարձեալ մեր մէջ է:

Սրտագին ողջոյններ Հայ հերոսին և հայոց հերոսին:

Շատեր միայն հերոս մը կը տեսնեն յանձին Անդրանիկի: Այնպիսի հերոս մը որ չարքաշ է, անմատչելի լեռներու և խորհրդաւոր ձորերու մէջ կը գարբնէ իր քաջազործութիւնը՝ խորտակելով թուրքին բռնապետութիւնը և քիւրտին աւազակութիւնները: Բայց ասկէ աւելի իրական և ներքին հերոսութիւն մը զարգացած է Անդրանիկի հոգւոյն մէջ, որուն արտացոլացումներն են իր քաջազործութիւնները:

Անդրանիկ ամէնէն յառաջ տողորուած է Հայուն սիրով: Անվերապահ է այդ սերը, երկիւղած է այդ սերը, որ չի կաշառուիր ուեկ ուժով և կերպով:

Անդրանիկ տողորուած է նաև արդարութեան Ոգւով: Անընկճելի է այդ Ոգին և ատոր արտայայտութիւնները բիւրեղացած են ինչպէս իր հերոսական քաջազործութեանց մէջ, նոյնպէս կ'արտափայլին իր սովորական գործերուն և կըռադատութեանց մէջ:

Այնպէս որ Անդրանիկ իր երեսնամեայ ազգային զինուորական ընթացքին՝ օր մը, նոյնիսկ րոպէ մը վախկոտ և

անիրաւ չէ՝ եղած։ Եւ ասոր իրական և պատմական ապաշցոյցը սա է որ Անդրանիկ չէ ինկած ներքին և արտաքին թշնամիներու ցանցերուն մէջ։ Թիւրքին և Քիւրտին անընդհատ հետապնդումները, երբեմն կանոնաւոր զինուորական գրութեամբ, երբեմն անկանոն արշաւախումբերով և յաճախ Հայ գաւաճաններու սողոսկումները չեն կրցած ստնանել Սրբուն, Սրի և Արդարամիտ Հերոսին։

Ուր որ Անդրանիկին անձը և անունը տիրած ու ազգած է Տարօնոյ գաշտին և Սասնոյ լեռներուն վրայ, հո՛ն Հայն ու Քիւրտը հաւասարապէս վայելած են Արդարուրիւն և Խաղաղորիւն։

Ի՞նչ զարմանալի երեսյթ, թիւրք բռնապետութեան և հալածանքի ներքեւ չքաւորուած աշխարհի մը մէկ անկեան վրայ։

Անդրանիկ գիտցած է հիմնովին ուսումնասլիքել իւր գործունէութեան միջավայրին պայմանները։ Հայուն և Քիւրտին հոգեբանութիւնը գաղտնիք մը չունէին իրեն համար։ Թիւրտին հոգիին հետ լեզուն ալ սորված էր հմտաբար։ Իբրև զինուոր նոյնիսկ գիտէր թիւրք զինուորութեան և զինապետութեան հոգեբանական արժէքները։ Իբրև հեռատես և ողջմիտ մարդ՝ Անդրանիկ կրցած էր օգտուիլ Քիւրտ ցեղերու իրերամարտ բնազդներէն և գաշնակից եղած էր անոնցմէ ոմանց հետ։ Անդրանիկ իւր խումբերով և իր դաշնակիցներով, իրական ոյժ մը կը կեզրոնացնէր իւր վրայ, այնպէս որ անվիճելի եղած էր իր հեղինակութիւնը Սասնոյ շըջանակին մէջ։

Անահաւատ Քիւրտեր կրօնական խորունկ իրկիւղածութեամբ կը հաւատային եւ կը հոչակէին թէ անխոցելի է Անդրանիկ։ Եւ Անդրանիկ իրօք ոչ վէրք մը ստացած է թշնամւոյն զէնքէն և ոչ ալ ձեռք ինկած է օր մը։ Այս էր իրողութիւնը, և այս իրողութիւնն էր որ շինած էր Քիւրտին հաւատօքը։ Անդրանիկչէր կրնար վիրաւորուիլ, — որովհետեւ Քաջ էր, առասպելական քաջ մը։ Անդրանիկ չէր

կրնար բռնուիլ, — որովհետեւ Արդար էր։ Ան օր մը անիրաւ բան մը չէր ըրած։

Հայեր և Քիւրտեր իրենց վէճերուն և գատերուն կարգադրութեան համար դիմած են Անդրանիկի, գատաստանին եւ Անդրանիկին տուած վճիռը եղած է անվիճելի և վերջնաւկան։ ցորչափ Անդրանիկ կ'իշխէր Սասնոյ սարերուն, Հայեր և Քիւրտեր չէին լինար Մուշ Թիւրքի դատարանին։

Անդրանիկի քաջութեան և արդարամտութեան աղբիւրը եղած է կրօնական բարձր ներշնչում։

Անդրանիկ, իբրև Հայ քրիստոնեալ, կերծ մնացած է կրօնական մոլեռանդութիւններէ և նախապաշարումներէ։ Սասնոյ բարձունքներուն պէս ջինջ և մաքուր է իր կրօնական ողին։ Աղօթող և ջերմեռնգ, առանց ծունը դնելու սրբավայրերու չոր քարերուն վրայ։ Այդ ոգւով կրթած ու մարզած է իր զինուորներն ալ։ Բնութեան հրաշափառ տաճարին մէջ, առտուն արշալոյսին և երեկոյեան վերջալոյսին, որոնք Սասնոյ սարերուն վրայ կը գեղեցկանան գերազանցապէս բանաստեղծական և կրօնական վսեմութեամբ մը, կ'աղօթէր Անդրանիկ և աղօթել կուտար իր զինուորներուն։

Զքնաղ Ծովասարը՝ որ ծուածե խառնարանի մը մէջ կը խոկայ Անտոյի վեհաշուք և երկնաբերձ զանգուածին ետեւ, Սպիտակ-Սարերու, Կոփի, Մարարուիկի և Սեւ-Սարերու հեռաւոր և մօտաւոր հսկումներուն տակ, կը խորհրդաւորէ հայուն ցաւը և Անդրանիկ քաջութեամբ և քաջերը բարձրացնող զմայլելի երկիւղածութեամբ անցած թռած է սարէ ի սար, ձորէ ի ձոր, անձնաւորելով աներեսոյթ զօրութիւն մը, և իր աղօթող հոգին ազնուացնող այդ բարձունքներէն ցաւագին ծիծաղներով դիտած է թափառումներն ու խարխափումները թիւրք հերոսներուն, որոնք ելած են հետապնդելու և բռնելու Հայոց լեռներուն հերոսը։

Անօգուտ թափառումներ և ծիծաղելի հետապնդումներ . . . :

Պշարի Խալիլ...

Սասնոյ Քիւրտ ցեղապետներու ամէնէն աւելի վայրագաներէն մին։ Ամրսափը Սասնոյ հայերուն և հակառակորդը Անդրանիկին և անոր դաշնակից քիւրտ ցեղերուն։

Խալիլ այս աստիճաններու հասցուցած էր իր ատելութիւնը Հայոց դէմ որ ծերերու, կիներու, մանկիկներու և նոյն խսկ մեռելներու վրայ կը գործադրէր ամէնէն զցուելի և ըմբոսահցուցիչ ոճիրները։ և ասոր համար արժանի եղած էր Կարմիր Սուլթանի պաշտօնական գնահատման երրորդ կարգի Մէճիտիյէ-շքանշանով։

Տեսներու էր այս Քիւրտ գաղանին սոնքացումը, երբ Սուլթանին շքանշանը իր կուրծքին՝ շրջապատուած իր մարդերով կուգար Մուշ, կ'իրթար գուոր եւ կը բազմէր Միթիսարրղին քով . . . .

Իր թեւաւոր և փէշաւոր հագուստին կապուստին թափաթլիքածութիւնը, իր խոշոր խոշոր աչքերը, արևէն սկցած դէմքի մը խոռոչներուն մէջ լցուուն ատելութեամբ և արիւնով, խողի մազերուն պէս քստմած իր պեխերը կ'աւելցընէին իր դէմքին վայրագ գիծերուն խստութիւնը։

Այս գաղանը այնքան չարիք եւ նախճիր գործած էր անմեղ և անզօր հայերուն վրայ, որմէ պիտի սարսէին լեռներու վայրենի գազանները։

Խալիլ թէւ վայրագօրէն անգութ և անվախ՝ չէր յանգընած անգամ մը դէմ դէմի գալ Անդրանիկի հետ, հակառակ անոր որ հեծեալ և զինեալ մարդոց խումբով կ'ասպատակէր միշտ, քայց կը յոխորտար թէ ինքը վախցող մը չէր հայ ֆէտայիներէն, և կ'ուզէր հանդիպիլ անոնց անգամ մը . . . .

Եւ իրօք, օր մըն ալ հանդիպացաւ . . . .

1899ի Աշնան երեկոյ մըն էր։

Իմաց տրուած էր Անդրանիկի թէ Խալիլ պիտի անցնէր Մուշի Խաս գիւղէն դէպի Ս. Աղբերիկ երկարող կնճոստ

կիրճէն, որու խորէն օձապտոյտ կը սողոսկի հետեակի ճամբար մը։

Անդրանիկ սաստիկ կը տառապէր յօդացաւէ։ Հազիւ կը քալէր կոթնելով իր զինուորներուն։ Բայց չուզեց փախացնել այս առիթը. և ըսաւ. «Ծղաք քալենք»։ Իշան ճամբու եղերք և ընտրեցին այնպիսի գիւրքեր՝ իրարմէ հեռու, որոնք հաւասարապէս կը տիրէին այդ ճամբուն, այնպէս որ կարելի չէր որ անցորդ մը վրիպէր գնդակէ։ Անդրանիկ և իր մարդիկ անտեսանելի էին ժայռերու և ծառերու ետև։

Ամէն կողմ լուութիւն կը պատէր։ Խորունկ, ահաւոր խաղաղութիւն մը կը ծանրանար կիրճին մէջ։

Լսուեցաւ ձիերու քալուածքին դոփիւնը։

Քիւրտ ցեղապետը իր ամէնէն հուծկու տասներեք կամ տասնըշորս ձիւաւորներով կը քալէր . . . .

Խալիլ հեծած էր գորշ գրաստի մը վրայ, գեղեցիկ էգ մը, զոր բռնի առած էր Սասնոյ Կոր գիւղի Ռէս Խըջօ Արէի ձեռքէն։

Խօսակցելով կ'երթային և կը խօսակցէին փետայիներու հաւանակութեան վրայ, այնքան կասկածանքով որ Խալիլ կը ջանար քաջալերել իր մարդիկը, եւ կը յօխորտար թէ ոչ ոք պիտի յանդգնէր իր դէմ ելլել։ Անդրանիկ մ՞վ կ'ըւլար . . . երանի թէ հանդիպէր իրեն անգամ մը . . . .

Խօսակցութիւնը բաւական բարձր ձայնով էր, ըստ լեռնցիներու սովորութեան եւ հետեաբար յստակօրէն կը հասնէր Անդրանիկի խումբին։ Խալիլի հեծելախումբը կամաց կամաց կը հասնէր այն կէտերուն ուր Հայ փետայիներ բռնած էին իրենց գիրքերը . . . .

Անդրանիկ տուաւ նշանը, և ահա՛ գնդակ մը պուր սուլիւնով յանկարծակիի բերաւ յոխորտապանծ ցեղապետը։

Գնդակներ յաջորդեցին իրարու։ Խառնշտկեցաւ Խալիլին հեծելախումբը նեղ ճամբու վրայ եւ խոյս տուաւ։ Խալիլ ինկաւ ձիէն. . . .

Անդրանիկ դուրս եկաւ իր թաքստանոցէն։ իր տը-

ղերքը վաղեցին և ցեղապետը բերին Անդրանիկի առջեւ:

Արիւնարու գաղանը չէր ուզել շփոթում և չուարում ցուց տալ: Իր բաղձանքին համաձայն դէմ դէմի եկած էին Անդրանիկի հետ, և ինքն ինկած էր Անդրանիկի ձեռքը...:

Անդրանիկ հրամայած էր չսպաննել ցեղապետը հրաշանի զնդակով, որպէսզի այդ գաղան Քիւրտը հիանալի առիթ մը ունենար յստակօրէն սովորելու իր մահապարտութեան պատճառները:

Անդրանիկ անմիջապէս իր զինուորներով կազմեց զատկան ատեան մը:

Անդրանիկ հայերէն հարցումներ ուզեց ոճրագործին իբրև դատաւոր, և Արթին Զավուշ, որ սքանչէլի կը խօսէր Խալիլի լեզուն, Քրդերէնի թարգմանեց:

Հարցուփորձը գրեթէ սա բառերով տեղի ունեցաւ:

Պըշտը Խալիլ գո՞ւն ես:

— Հերք եզմ, (այս, ես եմ) պատասխանեց թակարթուած զաղանը:

Անդրանիկ ծակող շեշտով մը յարեց խորհրդաւոր կերպով: Ուրեմն սպաննուած Սերոքի գումար կուղը դո՞ւն ես:

— Խալիլ չպատասխանեց: Սոսկում կար այդ հարցումին մէջ, Աղբիւր-Սերոր եղբայրական դաւաճանութեան մը զոհուած էր, և այս Քիւրտ գաղանը մեռած քաջի մը գլուխը կտրելով դրկած էր Մուշ, և թիւրք բարեխնամ կառավարութիւնը ցիցի զարնելով Հայ քաջին գլուխը՝ խայտառակած էր զայն Մշոյ փողոցներուն մէջ. սարսափեցնելու համար Հայ ժողովուրդը և Հայ փետականիրը, և ահազին ցոյցերով եւ աղմուկներով դրկած էր ցցահար գլուխը մինչեւ Պիթլիս, ճիշտ տեղապահ Բաբգէն Վարդապետի Մուշ հասնելէն օր մը առաջ:

Պիթլիսի մէջ ալ Սերոբին գլուխը խայտառակուելէ ետքը յանձնուած էր առաջնորդաբարան, և Զիլինկիրեան նղիչէ վրդ. գիշերուան լուսութեան եւ մենութեան մէջ թաղած էր զայն աղօթքով և օրհնութեամբ,

Քաջութիւն մը չէր Խալիլի համար մեռած մարդու մը գլուխը կտրել...: Եւ այս է պատճառը, որ Անդրանիկին հարցումը կապարի պէս մխուեցաւ իր սիրտը եւ չկրցաւ պատասխանել և սկսաւ վար նայիլ, խուսափելով Անդրանիկի կորովաբիր և վրիժացայտ նայուածքէն:

Անդրանիկ յարեց արի արանց սեփական հոգիի վրդով մունքով:

Տաղորիկի Զբաղանի բաղին մէջ բամեօրը Հայ կիներն ու փորիկները, նոյնպէս զիւղին 75 տարեկան ծերունի Տ. Պետրո Քահանան սպաննողը դո՞ւն ես:

— Խալիլ պապանձած է...:

Եւ 48 ժամ եթիր այդ սպաննուածները իրենց զերկմաններն դուրս հանելով, մէս Մակարի տան մէջ ատոնց վրան 170 խուրձ խոտ դիզելով պո՞ւն ես:

— Խալիլ գլխիկոր է...:

Անդրանիկ զսպելով իր զայրոյթը աւելի խիստ շեշտով յարեց, ըսէ:

Հերինի զիւղի եօրը Հայ երիսասարդները բռնոյ եւ բեւերը կապած Նրոնայ զումին ներքեւ՝ զէսի մէջ սպաննողը դո՞ւն ես:

— Խալիլ քարացած է. ոչ կրնայ նայիլ գատաւորին երեսը, ոչ ալ խօսիլ: Իր օճիրներուն այսքան ճշգրիտ տեղեկագրէն ապչած ընդարձացած է:

Անդրանիկ իր յուզումներու վեհագոյն թափով՝ գոռաց:

Ըսէ, որոնի են այս հայ դաւաճամները որոնի կը զործակցին եկի:

Խալիլ այս վերջին հարցման հարուածին տակ թօթափեց իր թմրութիւնը, և չուզեց վատանալ այս վերջին պահուն, և իր գործած բոլոր օճիրներու գիտակցութեան տակ, և իր ծրագրած ապագայ ոճիրներու արիւնոտ խորհուրդներու հեռապատկերէն խորասուզուած՝ հատիկ հատիկ խօսքերով արձակեց իր մահավըճիոր:

— Պէս պէս զօ՛, ողջուշին թիւմամ պու.

(Ալ հերիք է, հերիք, գործ լմնցաւ):

Հայ ֆէտայիները քաշելէն տարին մարդասպան քիւր-

աը՝ Սասնոյ Հայոց Սարսափը, Մարնիկայ սարը և գլխատեցին զինքն Խաչառաջ բառած տեղը, եւ գլուխը բերին Սասնոյ Տավրնէ գիւղը։ Եւ այն անարդանքը եւ խայտառակութիւնը, զորս ինքն ըրած էր Աղքիւր Սերոբի գլխին հատուցման օրէնքով անցուցին Խալիլի գլխէն։ Խալիլ քաջութիւն ունեցած էր մեռելի գլուխ մը կտրել, Հայ Փէտայիներ իր գլուխը կտրեցին ողջ ողջ, իր իսկ մահավճռով։ Խալիլին շնորհուած Մէծիտիյէ նշանը, շան ճիտէն կախեցին։ — Այդ նշանը կը պահուի մինչեւ հիմա ժընէվ . . .

Խալիլի գրպանէն ելաւ տասներեք հատ հայու կնիք։

Անդրանիկ թէև յօդացաւի տառապանքներու մէջ՝ վերադարձաւ իր տեղը զուարթ և հոգեկան կորովով, վասնզի արդարութիւնը տեղը բերուած էր գերագոյն արդարութեամբ։

Հայակեր քիւրտին գլխատումը ափիրերան ըրաւ Մշոյ թիւրք կառավարութիւնը և պահ մը խաղաղութիւն բերաւ խոշտանգուած Սասունի։

Սուլթան Համիտ բռնկած Անդրանիկի նոր քաջագործութիւններէն, խստացուց իր արկւնու հրամանները։ Կառավարութիւնը ձեռնարկեց Սասնոյ բնական բերդերը տմրացնել արուեստական ամրոցներով։ Կանոնաւոր և անկանոն զինուորներու գունդեր մագլցեցին Սասնոյ Սպարեն ի վեր։ Պիթլիսի Վալին՝ Հիւսէյին Հիւսնի պէյ Մուշ եկաւ Անդրանիկի հետապնդումին հսկելու համար չատ մօտէն։ Զինուորական հրամանատար Ալի Փաշան մխրճեցաւ Սասնոյ կածաններուն մէջ և վերադարձան ձեռնունայն և գլխիկոր։

Անդրանիկ աներկոյթ զօրութիւն մը թերուն տակ թուաւ սարէ սար, ձորէ ձոր, ժայռէ ժայռ ինքնավստահ արդարութեան հաւատքով և բարձունքներէն դիտեց բըռնապետ կառավարութեան մը զինուորներուն թափառումները Հայ Աշխարհի այն անկեան մէջ, որու խութերը եւ ժայռերը ահ ու գող կուտան անրագործներուն։

Բ.



ԱՐԲԻՒՐ - ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆԵԱՆ

## ԱՐԲԻՒՐ - ՍԵՐՈԲ

Նեմուրայ սարը հազար ակն ունի,  
Հազարն էլ Մշշու դաշնի ի վար կ'երայ,  
Մինակ Սղբիւրի աղբիւրը սրի,  
Խեղճ ժողովրդի սրի մեջ կ'երայ . . .

1985ի աշնան, ճիշտ այն ամսուն, երբ սուլթանական գաւաղը թիւնը կազմակերպուած էր ընդհանուր կոտորած յառաջ բերելու համար հայրանակ գաւառներու մէջ, Սերոբ բաւական զօրաւոր խմբով մը, երկինքէ իջածի պէս, ոտք կը դնէր հայրենի հողին վրայ: Անոր Սոխորդ հասնելու երկրորդ օրը լուր կուգայ՝ թէ Բաղէշը կոտորուեր և շրջակայ գաւառներուն մէջն ալ ջարդի սարսափ կը տիրէ: Սերոբ իր խումբի 27 տղաքներէն 15-ը կը բաժնէ կոտորածի ահը կեցող գիւղերուն մէջ, խոստանալով որ վտանգի ըռպէին՝ ուր է ուր չէ՝ օգնութեան կը հասնի. իսկ ինք 12 հոգւով կը մնայ Ախլաթի գիւղերուն մէջ: Բաղէշի կոտորածի գուժերուն երկրորդ օրը, Սերոբի բնակած Սոխորդը յանկարծ սկ ամպերու պէս կը շրջապատուի կատաղի քուրդ գերով, որոնք կ'ուղէին այդ գիւղին առաջին հարուածը տալ և տկարացնել զայն. միւս մնացած գիւղերը այլևս հեշտ էր ջարդել, թալանել ու աւերել: Քուրդերը սակայն երբէք մտքերնէն չէին անցներ որ այնտեղ յեղափոխականներ կարող էին գանուիլ. միմիայն կը մտածէին գիւղի-

ներու մասին, որոնք իրենց կարծիքով, ինչքան ալ կտրի՛ն ըլլալին, անզէն՝ բան չէին կարող ընել 5-6000 զինուած քուրդերու դէմ: Ասոր համար անագին պատրաստութիւններ տեսած էին, որպէսզի գիւղին ճոխ աւարն ու կողու պուտը կարենան բեռնել և իրենց վրանները փոխադրել:

Թուրդերը «սալավաթ» կանչելով, փոթորկալից ամպերու պէս, հարաւային կողմէն առաջ կը խուժէին: Գիւղացիներուն կոռուզ և կտրիմ մասը գիւղէն դուրս կ'ելլէ, և հին պատերազմի լիներու պէս, սայլերէ և կառքերէ թալաթոս պատճշներու ետևէն, կը պատրաստուի գիմադրելու քրդական խաժամուժ վոհմակին: Թուրդերը կը հասնին գերեզմաննոցէն քիչ հեռու, որ ձորով մը կը բաժնուէր գիւղէն, և ուրիշ քիչ մը վեր Սերոբ իր խումբ մը լնկերներով թաքստած էր: Հաղիւ քուրդերը գերեզմաննոցէն և ձորէն անցնելով գիւղացիներուն դէմ առ դէմ կուգան կոռուկու, երբ Սերոբ իրեններուն հետ, ձորէն իջնելով կը մտնէ գերեզմաննոց և քուրդերը երկու կրակի մէջ կ'առնէ: Թուրդերը լեզապատառ և չշմլկած խառն ի խուռն կը փախչին, ձգելով 7 գիակ, որոնց մէկը չելիսը, և 40 հոգի ալ հրացանաւոր՝ գերի կ'իյնան: Գիւղացիք անոնց ձեռները կապ՝ կը տանին գիւղ. այդ պահուն գայմագամը վրայ կը հասնի և զէնքերը ետ առնելով կը յանձնէ գերիներուն եւ կ'աղատէ զանոնք, խորհուրդ տալով որ ուրիշ անգամ Սուխորդի վրայ յարձակելու յիմարութիւնը չունինան: Թուրդերը կը բողոքեն բսելով՝ «էֆէնտիմ, այս կեավուրները չէին, որ մեզի յաղթեցին, այլ Մոսկովի կեալուրները բըռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեր վըռայ. մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չը թողուցին վար գլորեցին»: Գայմագամը առերհսս չուղեր հաւատալ քուրդերուն, զորս կը ճամբէ գիւղէն, իսկ ինքը 15 ոսկի առնելով հայերէն՝ կը ծածկէ քուրդերուն բողոքը ու կը հեռանայ:

Այս դէպքին յաջորդ օրը լուր կը հասնի թէ 8 . . .

գիւղը պաշարուեր է: Սերոբ իսկոյն իր խումբին հետ գիշերով օգնութեան կը հասնի և քուրդերը առաթուր կը հանէ: Վերջապէս Սխլաթի ան բոլոր գիւղերը, ուր խումբէն 2-3 հոգի կը գտնուէին, կոտորածներէ և կողոպուտէ զերծ մնացին, բացի ետ կամ հեռուները ինկած փոքրիկ գիւղերէ, որոնք անխուսափելիօրէն տաւարի և ոչխարի կորուստներ տուին:

Այդ աղէտալի թուականին, Հայաստանի արիւնի ու կրակի տարին, Սխլաթի 27 գիւղերը Սերոբի խումբին շընորհիւ անվնաս մնացին: Ամէն անգամ որ քուրդերը հայոց գիւղերէն աւարներ տանէին, հարեան գիւղերէն կը դիմէին Սոխորդ գեղ՝ «Աղիւր»-էն օգնութիւն ինդրելու համար: Աղբիւր կայծակի պէս կը հասնէր և արիւնարբու աւազակներուն բան կեր չէր ըներ: Կառավարութիւնը կը զարմանար այդ արտասովոր երեսովի վրայ, քուրդերը սովալլուկ գայլերու նման փորերնին կը ճմոէին և իրենց կորսնցուցած աւարները կ'ողբային, իսկ հայերը կ'օրհնէին Սերոբի անունը և անոր համբաւին թեեր տուած, հրաշագործ սուրբի պէս կը պաշտէին զայն: Այդ օրէն իր անունը կնքեցին «Աղիւր» որ ժողովրդի բերնին մէջ առասպելական գիւղազնի մը մեծութիւնը առաւ: Ամէն հասակէ ու սեռէ մարդիկ կ'ըղձային տեսնել այն մարդը, որուն խօսքերը պատգամի նուիրականութիւնն ունէին խաղաղութեան, աշխատութեան ծարաւի հայ ժողովրդին մէջ:

Սերոբ ոչ միայն կը կոռւէր զէնքով իր հայրենի թըշնամիներուն դէմ, այլև կը քարոզէր, բոնութիւններուն գիմադրելու կը հրաւիրէր ժողովուրդը՝ անոր մէջ ինքնաճանաշութիւն արթնցնելով. գիւղերու մէջ համերաշութիւն կը մտնէր, վէճերը կը վերջացնէր, և ուր որ ոտք դնէր, կեանք ու քաջալերութիւն կը տանէր հետը: Սերոբի այս խաղաղ և գաղտնի գործունէութիւնը կարգ մը ապիկար նախանձուտներու չարակամութիւնը գրգոնց, որոնք ամէն բանը օրին կառավարութեան ականջը կը լեց-

նէին, այնպէս որ Ախլաթի գայմագամը քանի - քանի հեղ հարցաքննեց Սոխորդի գիւղապետ, Սերոբի մեծ եղբայր Մխին: Սակայն Մխին կը հաւաստէր թէ իրենց այդ փոքրիկ եղբայրը 10 տարի առաջ պանդուխտ երկիր գացած ըլլալով, իրենց լսածին, 4-5 տարի առաջ մեռեր է նուռաստանի մէջ, ապա թէ ոչ, կ'աւելցնէր, տարին անգամ մը մեզի նամակ կը գրէր:

Թուրք կառավարութիւնը խաշած գարի չէր կլեր, լրտեսներու և մատնիչներու աշակցութիւնով, լարուած ուշագրութիւնով Սերոբի քայլերուն կը հետեւէր:

Աղբիւրի անունը շատ տարածուած ու ժողովրդական գարձած էր: Տ . . . գիւղի հարսներ ու աղջիկներ ապշած կը պատմէին որ «Աղբիւր մէկ ձեռքով մէկ անգամէն 7 քուրդի գլուխ կտրեր է»: Ուրիշ անգամ մը բոմիներու (Թուրք զօրք) ձեռքէն ազատուելու համար ծովը կը նետւի և երեք օր լողաէն ետքը Առտէր ու Լիմ անապատներ (Կղզիներ) ցամաք կ'ելլէ: Ասոնք ջերմեռանդ ուխտաւորի պէս կարօտը կը քաշէին անգամ մը գոնէ Սերոբը տեսնելու և խոստացեր էին իրենց օժիտի կէսնուկէսը նուիրել Աղբիւրի անուան:

Ժողովրդին վառ և անձկարօտ երեակայութիւնով չափազանցուած այս զրոյցներուն մէջ ճշմարտութեան խոչոր զիծ մը կար սակայն: Իր հիանալի և կտրիճ ընկերներէն մէկը, Տիգրան, սապէս կը պատմէր. «Գիշեր մը Սերոբ, Սիմոն և ես քաղաքէն կը վերադառնայինք, բացի ատըրճանակէ և խանչերէ ուրիշ զէնք չը կար վրանիս: Մեր ծըրագրին հակառակ՝ հրացան չէինք վերցուցեր այդ օրը: Ռահնվանի դուրանն անցնելիս, բլրակի մը վրայ յանկարծ առջեւնիս տնկուեցան 7 հրացանաւոր քուրդեր. «Դուք ո՞վ էք», հարցնելը և ձեռքերնին հրացանի բլթակին տանելը մէկ եղաւ: Այդ բոպէին ձեռքս կողքիս տարի ատըրճանակս քաշելու համար, սակայն յանկարծ սարսափելի աղաղակ մը գոռաց ականջիս. տեսնեմ քուրդ մը ոտներուս տակ կը

տապլտկի, իմ առաջին գործս եղաւ ուրեմն դանակը քաշել և անոր կրծքին խրել, երբ նկատեցի որ Սիմոնն ալ նոյն բանն ընելու զբաղած է: Բայլ մը հեռու երբորդի մը գլուխն ալ թոցնելով, դիակները քաշեցինք ճամբռուն եղերքը՝ ձորի մը մէջ աւազներուն տակ թաղելու համար: Սերոբը քիչ մը հեռուէն վազվազ եկաւ եւ մեր ճակատը համբռուելով ըսաւ. «Ընկերներ, ձեր հոգուն մատաղ, եթէ գուք չըլլայիք, ես ինչ պիտի ընէի»: Մինչդեռ ամէն բան ընողը ինքն էր, մինք միայն դիակները թաղած էինք: Ահա թէ ինչո՞ւ համար ձովեզերեայ գիւղի աղջիկներ հիացմունքով կը պատմէին որ Աղբիւր մէկ հարուածով 7 քուրդի գլուխ կտրեր է: Ծովը լողան ալ սա է որ, իր, Գուրգէնի և Սիմոնի խմբերը տեղէտեղ անցնելու և փախցնելու համար նաւավարական արագ դիւրութիւններ գտած էր:

«Օր մը, կը պատմէ ականատես ընկերակից մը, Սոխորդ գեղն էինք, երբ լուր բերին թէ գայմագամը 20-30 ձիաւորով գիւղը կուզայ: Ամէնքնիս փութացինք գեղէն դուրս ելլեւ. բայց երկիւղը պատեց զիս, խորհելով որ վրանիս զէնք չունէինք գիմագրութեան համար. եթէ զարթիէները գան, կը մտածէի, մեզ ոչխարի պէս կը բռնեն և գերի կը տանին: Աչքերս շուտ-չուտ կը դարձնէի լեռներու կատարներուն՝ Սիփանի հպարտ, ձիւնապատ սաւրին, ուր վերջալոյսի տկար ցոլքերը կը սկսէին մարմբիլ: Քիչ մը սիրտ առի որ մութը կը կոխէր, որով կարող պիտի ըլլայինք գիրքերնիս փոխել: Յանկարծ այդ միջոցին գեղէն մարդ մը եկաւ հեինս և յայտնեց որ գայմագամը Մխին կապեր և ծեծի տակ կ'ուզէ անկէ խոստովանանք առնել. Սերոբի գէմքը մթրկեցաւ և լայն ճակատին վրայ փրփրակոծ ծովու պէս ալիքներ գոյացան: Այդ պահուն խումբը հեռացնելով չորս ընկեր մնացինք: «Պէտք է հիմակ գիւղին վրայ երթանք, ըսաւ Սերոբ, ի'նչ կ'ըլլայ ըլլայ»: Միծաղեցանք, քանի որ զէնքի կտոր մը չունէինք: Սերոբ ինքն ալ ծիծաղեցաւ. «Բա՛, զէնքի հաշիւը հետ էր

ևս իսկոյն կը խաչակնքեմ այս ժայռին և ան կուտայ մեր չունեցածը։ ԶԵ՞ս գիտեր որ եթէ Աստուած ուզենայ, քարերէն հաց կը պատրաստէ և ժայռերէն ջուր»։ Աս ըսելով, Սերոբ, — հրաշագործ Սերոբը, ինչպէս կ'ըսէին ծովեզերքի հայ աղջիկները, երկու ընկերով մօտեցաւ ժայռին և բարձրաձայն ծիծաղելով սկսաւ խաչակնքել։ Հուժկու երիտասարդները մեծ քար մը վար առին և բացուեցաւ փոքրիկ դուռ մը, ուրիշ հազիւ մէկ մարդ սողալով ներս կրնար սպրզիւ։ Ներս մտնող ընկերը սկսաւ մէկիկ-մէկիկ դուրս տալ պատանքաւոր ննջեցեալները։ Սերոբ և միւս ընկերը յարութիւն կուտային ննջեցեալներուն զանոնք մերկացնելով, որոնց իւրաքանչիւրին կապուած էր երեք փամփուշտաւոր գոտի։ Քիչ յետոյ ժայռը իր բնական զիրքը առաւ։ Զէնքերը վար, ձորին մէջ իջեցուցինք և խումբը զինելով կը պատրաստուէինք գիւղին վրայ գնալ, երբ Սերոբի միջնեկ եղբայրը և պատուաւոր գիւղացիներ եկան խնդրելու Սերոբէն որ հտ կննայ իր գիտաւորութենէն, ապահովելով որ իրենք կարողացեր են գայմագամը հանդարտեցնել, որ քանի մը հաւ և քիչ մը փիլաւ պիտի թխէ ու գնայ։

«Սերոբ և իր խումբը հանգիստ կարող էին անձայն, անշշուկ գիւղ իջնալ և հոն գիշերել, բայց այդ միջոցին շըրջակայ քուրդերը թուրք սպայ մը սպաննած ըլլալնուն, Բաղէշի Ալայ բէկը գունդ մը զօրքով Սիփանի կողմերը եկեր էր, հայտարանցիներու մէջ աւազակներ միտուելու համար։ Կասկածելով որ թուրք բանակին առիթ մը կ'ըլլայ Սոխորդի վրայ յարձակելու — մանաւանդ որ չար լեզուներ այդ սպանութիւնը Սերոբին կը վերագրէին — խումբը որոշ չեց բարձրանալ Ներոնվթի վրայ և հոն բաց օդին մէջ լուսցընել։ Գիշերը լաւաշներու մէջ փաթաթուած մսի խորովածներով լաւ ճաշ մը ընելէ յետոյ, ճամբայ ելանք լեռան գագաթը բարձրանալու։ Հազիւ կէսը վեր ելեր էինք, երբ ցուրտը զգալի ըլլալ սկսաւ։ տեղ-տեղ ձորերու մէջ քարացած ձիւնակոյտեր, իսկ բաց տեղերն ալ խոտը հազիւ երկու մատ

բարձրացեր էր։ Լեռան գլուխը սառն ցուրտ մը կար, որով ստիպուեցանք այրի մը մէջ ապաստանիլ։ Լայն քարայրին մէջ լաւ կրակ մը վառելով՝ շուրջը բոլորուեցանք ու սկսանք խօսիլ ու վիճել։ Ընկերներէն ոմանք իրենց զէնքերը կը մաքրէին և կ'եղոտէին։ քանիներ զոյգ-զոյգ և հերթով լեռան ծայրերուն վրայ պահնորդութիւն կ'ընէին։ Լուսը ճեղքուելուն՝ վար Ներբովթի լճին ափը իջանք և անուշ ջրով լուացուելէ յետոյ իբր մարգանք նշանառութեան փորձեր ըրինք։ Այդ օրը աչքովս կըցայ հաստատել, որ Սերոբ աննման հրացանաձիկ մըն էր։ իր գնդակը ոչ մէկ անդամ վրիպեցաւ նպատակէն։ Իսկ ես ամաչ կ'զգայի վարժապետութեանս վրայ, որ գրիչ շարժել միայն սորված էի։ Այդ զրօսանքի ատեն յանկարծ հրացանի պայթիւն մը լսուեցաւ լեռան մէկ խորքէն։ անդիտակ եղելութեան, ամէնքը պատրաստի կեցան ուեէ պատահականութեան դէմ դնելու համար։ Մէջ մըն ալ տեսնենք պահապանին մէկը այծեամ մը շալկած եկաւ և Սերոբին նուիրեց իր անմեղ ու համեղ որսը ընկերներուն առաւտուեան նախաճաշի համար։ Սերոբ ոչ միայն չընդունեց, այլև խնդրեց ընկերներէն, որ ժողով լնեն ու գատին այդ անկարգապահ ընկերը։ այդ քաջ որսորդը Սաերոբի ամենասիրելի ընկերը, Սիմօնն էր։ բայց Սերոբ անողոք եղաւ և պահանջեց որ խիստ պատիժ տընօրինեն զիրենք խաբած և անակնկալ դրութեան մէջ ձըգած ըլլալուն։

«Սերոբ ժողովի ու վիճաբանութեան ատեն գառնուկ էր և համբերատար, թող պոռային կանչէին երեսն ի վեր, մտիկ կ'ընէր, նոյնիսկ եթէ բռունցք բարձրացնէին, կը մըռէր, բայց օրինապահութեան ու կարգապահութեան մէջ կտրուկ և խստասիրտ էր, չէր ներեր նոյն իսկ հարազատ եղբօրը։ Իր ձեռքով քանի՛, քանի՛ գաւաններ ու վատ ընկերներ դատապարտուած էին արդէն։

«Այդ նշանաւոր և հետաքրքիր դատը լմնցած էր, երբ տեսանք որ Սոխորդէն երկու հոգի դէպի մեզի կուգային։

Հեռադիտակով ճանչցանք ով ըլլալնին . այդ երկու պարոնները եկած էին իմաց տալու գայմագամին մեկնիլը , ուրու վրայ իսկոյն ճամբռեցանք դէպի զիւղ , երբ Սոսէն եկաւ ճամբան դիմաւորեց ու հիւրընկալից մեղ գորովասիրտ հողածութիւնով մը» .

Ահա Սերոբի շահեկան և անձնուէր կեանքը իր ընկերուներուն հետ . կ'անցնինք այժմ անոր բուն յեղափոխական փայլուն և ալեկոծ ասպարէզին :

Սերոբ՝ Սխլաթ գաւառի Սոխորդ զիւղէն էր , համբաւաւոր Խչէնց տնէն , երեք հարիւր տարուան ունեոր , «համֆա» գերդաստան մը : Հնուց արդէն Խչէի տունը , իր հիւրասիրութիւնով և հացառոտութիւնով , մեծ անուն և համբաւ կը վայելէր ոչ միայն Սոխորդի , այլև ամբողջ գաւառի մէջ . ոչ միայն հայեր , այլև օտարազգիներ կը յարդէին այդ տուն ու տեղը , մեծ օճախը :

Սերոբի տան այս ճոխութիւնը այնչափ մեծ էր որչափ իր ասպնջական ոգին : Օրուան երկու ժամ ձաշերուն ալրազմաթիւ ընտանիք մը , յաճախ բազմաթիւ հիւրեր ևս , սեղանին վրայ , շատ անգամ իրենք իրենց մէջ , և միշտ իրագանս օտարներուն , չոր սեր (գայմագ) կ'ուտէին սովորական թանապուրին , կամ չոր հացին տեղ : Կարասներով զինին կը ձգէին որ տարիներու ընթացքին մէջ ազնուանայ և այնպէս կը զործածէին : Կարծես այն վերջին ընտանիքներէն մին ըլլար վարդանեաններու տունը , ուր հայկական հնօրեայ կենցաղը կը փայլի նահապետականօրէն վսիմ , մաքուր , սրբակրօն և առատածեռն :

Այժմ այդ անբաւ հարստութեան ժառանգորդներն էին չորս եղբայրներ , որոնց կրտսերն էր Սերոբ , երեց եղբայրը Մխէն թէ իր տան մեծն էր և թէ համայն զիւղի ու շրջանիր խորհրդատուն և զեկավարն էր : Մխէն իր նախնիքների նման կը կառավարէր «համֆա» տունը , առանձին գութան կը բանեցնէր և ունէր 24 լուծք եզ : Ախլաթի , մանաւանդ Սոխորդի մէջ դոմէշ չեն գործածեր , այլ եղ , կով , ձի , էշ և քիչ ոչխար : Իսկ վառելիքի համար Մշոյ դաշտեցիներուն նման կը զործածեն աթար : Իրաւ է , Ախլաթ տափարակ լեռնալին է , բայց անտառուտ չէ :

Սերոբ , իր հարուստ տան զաւակ և ամենէն սիրականը , բոռնական (ազատորդի) մեծացած էր : Իր պատանի հասակին սիրած զբաղումն եղած է ձի հեծնել , լեռներ ժուռ գալ և որսորդութիւն ընել : Հազիւ քանի մը շաբաթ զիւղի տէրտէրին քով կարգալ-զբելն համքը , կը ձգէ և կը նետէ ինքզինք ազատ բնութեան և լեռներուն մէջ , նուիրելով իր պատանեկան խօս տարիները որսորդութեան և քաջագործութիւններու : Որսորդութեան առաջին փորձը սկըսած էր զիւղի հաւերէն , ծտերէն և կաչաղակներէն , զորս կը զարնէր պարսատիկով , նետ ու աղեղով : Գիւղացիները ախ ու զար կը քաշէին Սերոբի ձեռքէն և հարսներ ամէն օր կոիւի կուգային Սերոբի մօր , Բայազի վրայ : Մայրը , ճարահատ կը ծեծէր տղան , որ կը փախչէր սար ու ձորեր , ուրիշ զիւղեր և օրերով տուն չէր վերադառնար : Նոյն կեանքը շարունակուեցաւ նաև երիտասարդութեան առաջին օրերուն : Տղու « չարաճճիութիւնը » փոխարինուեցան երիտասարդի « ջահիւլութիւններով ». մայրերն ու կեսուրները կը գանգատէին իրենց աղջիկներն ու հարսները « անհանգստացնելուն » համար :

Սերոբի հայրը Ախլաթի մէջ ճանչցուած էր ուժեղ մարդ , հոչակաւոր էր իրը լըբիչ : Պարթև հասակով անձ մը , որուն բաղուկները և իրանը երկաթէ կոսնուած էր կարծես : Ծերունու ուժը անցած էր տղաներուն . զբացիները կը խօսէին որ Սերոբը հօրը տեղը բռնելու է : Վերջինս կը լուր այդ խօսքերը , կ'ուրախանար , բայց և կը նախանձէր : Լուսնկայ

Երեկոյ մը կալին ժամանակ, հայրը գիտելով չորս կողմը  
և համոզուելով որ մարդ չկայ, իր որդուցն (Սերոբի) կ'ա-  
ռաջարկէ գօտեմարտիլ իրեն հետ, Այս առաջարկով հայրը  
կ'ուզէր փորձել իր զաւկին ուժը եւ հասկնալ թէ իր յա-  
ջորդը պիտի կրնայ իր ըմբէշի անունը իր վրայ առնել:  
Հայր ու տղայ կը բանուին, կը մենամարտին և վերջապես  
հայրը կը տապալի եւ Սերոբ յաղթական կ'ելլէ: Հայրը  
յուզուած իր զաւկին ճակտէն կը համբուրէ և կ'օրհնէ զայն:

Երբ քիչ մը չափահաս եղաւ, Մխէն, երէց եղբայրը,  
Սերոբին գաշոյն մը և հրացան մը նուիրեց, հայրենասէր բա-  
նաստեղծին ազգօգուտ խրատը կատարած ըլլալու համար.

«Երբ երեխան մեծանայ,  
Խաղաղիներու վիխան  
Հայր ձեռքը պիտի տայ  
Մի մահաբեր նրացան»...

Այդ օրը գիւղին թշուառ հաւերուն ազատագրութեան  
աւետիսի օրն էր: Սերոբ հրացանը ուսին ամէն օր լեռ  
թումբ ման կուգար՝ նապաստակ եւ երէ որսալու համար:  
Երբ իրիկուն կ'ըլլար, անպատճառ պէտք էր որս մը, նա-  
պաստակ մը կամ թռչուն մը ունենար հետը: Մէկ օր տը-  
նեցիները շատ ուրախացան, երբ Սերոբ վայրի եղնիկ մը  
բերաւ, որու վրայ եղբայրը խըմլր բայր Սերոբին ընծայեց:  
Սերոբ իր որսորդական ասպարէզին պէտք եղածները ուշ-  
նէր — սուր, հրացան եւ իրեն պէս անզուսպ մտրուկ մը:

Սերոբի կեանքը այսպէս կը շարունակուի մինչև 21 տա-  
րեկան: Այդ միջոցին վրայ կը հասնի անոր մէկ հօրեղբայրը,  
Առաքելը, որ Պոլսէն նոր վերագարձին, Ներսէս պատրի-  
արքի ժամանակակից ազգային կեանքով խիստ ոգեսրուած  
ու յափշտակուած էր: Այդ օրէն Սերոբի մտքին մէջ նոր  
փուշ մը մտաւ կամ աւելի նոր լոյս մը արշալուսեց, երբ  
իր հօրեղբայրը ըստա անոր. «Սերոբ, իրաւ է, դուն լաւ,  
կտրիճ որսորդ ես, նշան առած տեղդ կը զամես, բայց

բաւական չէ վայրի գաղաններ որսալ, շատ հեշտ է ատ,  
երբեմն մարդ-գաղաններ ալ որսալու չ»...

«Երէ բու զենքէդ շան չունի Հայաստան»...

Սերոբ ինքն անձամբ կը պատմէր որ իր յեղափոխա-  
կան մտքերու մեծագոյն մասը պարտական է իր մեռած  
հօրեղբօր՝ Առաքելին: Հօրեղբայրը սակայն նկատելով, որ  
եղբօրորդին շատ յանզուգն եւ անսանձ քայլեր կ'առնէ,  
զանի քիչ մը խելօքցնելու համար, կ'ամուսնացնէ, ինչ որ  
բնաւ արգելք չըլլար անոր որսասիրութեան: Կեանքը ին-  
քը կը բնորոշէր անոր ապագայ ուզին: Օր մը լեռը երկու  
քուրզի հետ կուիւի կը բանուի: մէկը կը սպաննէ, «միւսը  
կը փախի կ'աղատուի: Հօրեղբայրը Սերոբը քուրդերու վը-  
րէժինգրութենէն և կառավարական խուզարկութիւններէն  
ազատելու համար, 1891-ին գաղտնի Պոլիս կը փախցնէ՝  
միւս հօրեղբօր մօտ աշխատելու համար:

Սերոբի գործունէութիւնը քուրդ աղաններուն նախան-  
ձը և կառավարութեան ուշագրութիւնը գրաւած էր: Այս  
վերջինը ամէն կերպով կ'ուզէր մէջտեղէն վերցնել այդպի-  
սի ապագայ վտանգաւոր, յանզուգն երիտասարդ մը, երբ  
ծածուկ Պոլիս անցաւ և հետկորուստ եղաւ, Ախլաթի կա-  
ռավարութիւնը գիմեց Բաղէշի կուսակալին, և կուսակալն  
տեղեկագրեց Պոլիս: Պոլսոյ ոստիկանութիւնը Բաղէշի տե-  
ղեկագրին վրայ, անմիջապէս Սերոբի ետեէն կ'ըլլայ եւ  
կ'ուզէ զայն ձերբակալել: Օրին մէկը, Ազբիւր իր սովորա-  
կան գործերով զբաղած ատեն, երկու ոստիկան վրայ կը  
հասնին. Ազբիւր իսկոյն կը կուսէ գործը ինչումն է: Ոս-  
տիկանները, կասկած չի տալու համար, անուշ-անուշ եւ  
ժպիտը երեսնուն քանի մը դէս ու դէն հարցումներէ ետ-  
քը՝ կ'ուզէն իմանալ Սերոբին անունը և որտեղացի ըլլա-  
լը: Ազբիւրը խոյս կուտայ ճիշտ անունը տալէ:

— Սերոբ Վարդանեանը դուք չէ՞ք, կը հարցնեն ոստի-  
կանները խորամանկօրէն:

— Զէ:

— Մի՛ վախնաք, վտանգաւոր բան չի կայ. եթէ զուք չէք, չնորէ ըրէք մեղի ցուցնելու, կարելի է զուք ճանչւոր էք անոր հետ: Ապահով եղիք, վասակար բանի համար չէ փնտռելնիս, այդ մարդուն օգտակար բան մը ունինք ըսելիք:

Ոստիկանները՝ իրենց իւրաքանչիւր հարցումին բացասական պատասխաներ ստանալէ յետոյ՝ կը հեռանան: իսկ Սերոբ ոստիկանական այդ առաջին անյաջող փորձէն ետքը, կը վճռէ այլևս Պօլիս չմնալ, և մէկ օր, Պօլսոյ մուլթ բանտերուն մէջ փտտելէ առաջ՝ առանց իր նպատակին հասնելու, վաճառականի մը չնորհիւ կը ձգէ Պօլիսը եւ 1892-ին կ'երթայ Ռումանիոյ Սուլինա քաղաքը, ուր կային արդէն բաւական թուով Հայաստանցի պանդուխտներ, ծարպիկ և ժիր երիտասարդ, ուր որ երթար, անգործ չէր մնար: Նախ զբաղում մը կը գտնէ Սուլինայի մէջ. հայրենակիցներու նման ան ես բեռնակրութեամբ կը պարապի: Քանի մը ամսէ ետքը ընկերներու խորհուրդով իշրեն առանձին սրճարան մը կը բանայ. այդ սրճարանի մէջն է որ կը ժողվուէլն պանդուխտները, իրարութիւններ կը հաղորդէին հեռաւոր վաթանէն. պատմութիւններով, քաղաքական լուրերով կը լիցնէին ազատ ժամերը: Սերոբի սրճարանը Սուլինայի մէջ միսիթարութիւնը և ոգեւորութիւնն էր պանդուխտ հայութեան: Քիչ ատենէն յահվենուրինն ալ ձգեց եւ խոհարարութիւն ընել սկսաւ, որ նմանապէս երկար չտեսեց. 1893-ի քոլերային պատճառով խանութն ալ փակեց:

Համաճարակին առթիւ քաղաքին ժողովուրդը ցիր ու ցան փախաւ, իսկ հազարի մօտ հայ պանդուխտներ կը շտապէին ժամ առաջ հեռանալ քոլերայի սարսափէն. բայց առանց անցագրի ըլլալնուն, գամուեր մնացեր էին խեղճերը: Սուլինայի հիւպատոսը մէկ երկու անցագիր տալէն ետքը դաղրեցուց՝ ըսելով թէ անցագիրները հատած են,

Բայց ի՞նչպէս սպասել. քոլերան անխնայ ջարդ կ'ընէր, և անհրաժեշտ էր չուտ փախչիլ-ազատուիլ: Ազրիւր տեսանելով իր հայրենակիցներու խուճապ դրութիւնը՝ երկու ընկերով կը դիմէ հիւպատոսարան եւ կը պահանջէ, որ չուտով անցագիր տրուի հայ պանդուխտներուն, սպառնալով միանգամայն հիւպատոսարանին պատուհանները, գոները կտոր-կտոր ընել, եթէ մինչև չորս ժամէն անցագիրները չը յանձնուին: Մէկը չի կար որ Սերոբի «խենդութիւններէն» չի վախնար. առիւծի լեղի կերած էր այդ մարդը. շատ երկայն չէր խօսեր. խօսք ու հարուած մէկ էր:

Հիւպատոսը՝ ճարահատ և ահաբեկ՝ քանի որ անցագիր չի կար, դիւրութիւն մը կը գտնէ. ամէն մէկուն մէյմէկ կտոր թուղթ կը յանձնէ, որով ամէնքը չուտով կը սկսին հեռանալ: Քանի մը օր ետքն ալ թրքական շոգենաւ մը գալով հրաւէր կ'ընէ բոլոր տաճկահպատակներուն, որ եթէ կը փափաքին, առանց ծախքի և անցագրի պիտի փոխագրուին Տաճկաստան: Քաղաքը մարդ չի մնար, բայց Սերոբ գեռ հոն կը սպասէր, մինչև որ քոլերան կը սկսի մեղմանալ և հիւպատութիւնը բոլորովին կը վերջանայ: 1893-ի աշունին միայն կը ձգէ քաղաքը եւ կ'անցնի Պաթում, ուր ժամանակաւորապէս մէկ երկու ընկերներով ըզբաղում մը կը գտնեն, սպասելով որ Տաճկահայաստան մըտնելու առիթը գար: Արդէն այդ նպատակով մեկնած էր Սուլինայէն:

Քիչ յետոյ Պաթումէն կ'անցնի Կարին, այն տեղի Դաշնակցական կօմիտէին հրահանգներուն համեմատ գործելու համար: Կարինի կօմրտէն նախապէս հաւատք ըլնծայեր՝ թէ այդ երիտասարդը կարող ըլլայ երկրին մէջ ծանր գործի մը գլուխը անցնիլ: Սերոբ ճարահատ, բայց ոչ յուսահատ, իր կուրծքին տակ ամուր պահելով իր հայրենիքի տաք սէրը, կ'անցնի կովկաս, ինքինք ծանօթացնելու և իր ձայնը լսել տալու համար: Թ. քաղաքին մէջ պարապելով ջոկիրութեամբ ան կը մտնէ տեղին Դաշնակցական

խումբին մէջ և կը հրաւիրէ այնտեղի Դաշնակցական ներկայացուցիչներէն մէկուն ուշադրութիւնը. տեսնելով հազիւ երեսուն տարու երիտասարդին դէպի սուրբ գործն ունեցած անշէջ սէրը, նկատելով անոր բնական խելքը և ընկերասիրութիւնը, տեղական մարմինը կ'որդեգրէ Սերոբը անձնուէրներու բանակին մէջ:

Կօմիտէն կ'առաջարկէ անոր զինավարժութեան փորձեր ընել, բայց Սերոբը տղայ հասակէն արդէն իր սիրական մասնագիտութիւնը ըրած էր գէնք գործածելը. երկար բարակ փորձերու պէտք չունէր. կը մնար լոկ արագածիդի հըրացաններու գործածութեան եղանակը սերտել, որ շատ-շատ երկու օրուան մէջ լմննալիք բան էր իրեն համար:

Գէնքը, ուր որ երթար, անբաժան ընկերն էր: «Ճղաք—կ'ըսէր ընկերներուն և բոլոր հայերուն—առանց հացի մնացէք, առանց զէնքի մի՛ մնաք»: Իրեն նշանաբանն էր՝ «միութիւն և զէնք»: Քուրդերն իսկ կը վկայէին, որ ինչ-քան ալ հեռու և մութ ըլլար, Սերոբ Փաշային գնդակէն անկարելի էր պրծիլ:

Երկիր գնացող խումբերու մէջ ընդունուել յետոյ 1893-94ի ձմրան շարունակ Սերոբ մարտական խումբեր կը կազմէր և և զանոնք կը վարժեցնէր: 1894ի գարնան Աղքիւր մտաւ երկիր: Թաթուլի և Արմենակի զեկավարութեամբ սահմանազիսի վրայ կային քանի մը հարիւր մարտիկներ: բայց ներս մտնելու նկատմամբ որոշում չէր կայացած: Իսկ նոյն ամերան մասնակցեցաւ Սասուն գնացող հրոսախմբի մը, բայց մինչև իրենց Մուշի կողմերը համսնելը, Սասուն ինկած էր, Երկիրը յուզման մէջ էր, կոտորածներու ուրականը կարծես կ'զգացուէր օգին մէջ: 1894-95-ի գարունը եկածին, Սերոբը բոլորովին թողուց օտարութիւնը և քանի մը տասնեակ ընկերներով մտաւ իր պաշտած երկիրը, իր հոգով սրտով սիրած յեղափոխութեան աւելի լայն և աւելի ազատ թորիչ տալու համար:

Սրտին մուրատին կը հասնէր վերջապէս:

Հինգ տարի պանդուխտ մնալէ ետքը՝ Մերոբ, որոշ ծրագրով և աւելի հասունցած ու կազմակերպուած գաղափարներով, վերադարձաւ իր հայրենի երկիրը, որուն հողն ու ջուրը կը քաշէին զինքը: իր գործունէութեան կեզրոն և վայր ընտրեց իրեն ծանօթ և հայրենի Սխլաթի գաւոռը և ընդհանրապէս Բաղէշի նահանգը: Կառավարութիւնը շատոնց մոոցեր էր սպաննուած քուրդերու խնդիրը, սակայն քուրդերը երէկուան պէս դեռ մտքերնին էին պահեր այդ սպաննութիւնները և չէին մոոցեր: Ժողովուրդը իրաւամբ կ'ըսէ, «Ճաղար տարին կ'անցնի, քուրդի տարին բլաստ, բլաստ (սպասէ՛, սպասէ՛) չանցնիր»: Սակայն եւ այնպէս Սերոբ մինչև երկու տարի կրցաւ երկրին մէջ, մինչև իսկ իր գաւառին մէջ ազատ շրջիւ առանց մեծ կասկած հրաւիրելու:

Սերոբի բաղդէն էր թերես, որ իր երկիր մտնելէն քիչ ետքը Վանի վրայով Ռուսիային Մուշի շրջանը անցաւ Գուրզէնը իր 7-8 ընկերներու (Փարստանի, Տիգրանի) հետ, որոնք ցրուեցան զանազան գաւառներ: Գաղափարական այս մարտիկները միայն զինական ու մարտական գործունէութեան մը չէ որ կը հետամտէին, այլև ժողովրդի զարթմանը գարաւոր քնէն: Բաժնելով աղքատ գիւղացիին չոր հացն ու անկողինը, եղբայրագրուելով ամէնքին՝ նոր առաքեալները ձեռք բերին սէր և գստահութիւն և Տարօնի հոգմոր ուսուցիչները դարձան: Միացնելով գիւղական համայնքները դաշնակցական դրօշի տակ, ընտրուած վարչութիւնը կը զեկավարէր համայնական գործերը. խմբապետը իր խումբին հետ պատրաստ էր գիւղը պաշտպանել: Առաջին անգամն էր, որ հայ մարտիկները սկսան կանոնաւոր կերպով վարժուիլ և թուուցիկ խումբեր կանոնաւոր գոյն ստացան: Գիւղացի կիներ՝ խումբեր կազմելով սկսան հետքահետք իրենք ալ կարեռ չափով մասնակցիւ յեղափոխական գործին: Անոնք էին որ ընդհանրապէս կը կատարէին նամակատարի գեր:

Գուրգէնը Տարօնի շրջանը մնաց մօտ մէկուկէս տարի եւ ամբողջ այդ ժամանակ Սերոբի ուսուցիչն եղաւ և անոր ներշնչեց յեղափոխական զիտակցութեան ոգին:

Հայկական խնդրի շուրջը բարձրացած յուսատու աղմուկները, կոտորածները, յեղափոխականներու գերմարդկային ճիպերը բաւական թօթափած էին ժողովրդին թրմութիւնը: Սերոբ, հայ ժողովրդին նոր զարթող կենդանի խոռվէն օգտուելով, հոռժկու ինքնավստահութիւնով խըրախուսեց ժողովուրգը. Մուշ, Սասուն, Բաղէշ, Պուլանըև են աշխարհք ման կուգար, երիտասարդութիւնը իր հայրենասիրական կոչումին ճամբուն մէջ գնելու, անոնց սէրու հոգի ներշնչելու համար: Երկար ատեն, չէրգէզի գգեստով կամ ուրիշ տարազով ծագուած, իր տփ մը ընկերներով ժուռ կուգար, ամէն տեղ կապեր հաստատելով ու խըրեր կազմելով:

Սերոբ առիւծի սիրտ ունէր, ինչպէս նաև քաղցր լեզու, այնպէս որ իր անուշ և վեհանձն բնաւորութեան շընորհիւ այնքան սիրելի ու պաշտելի եղաւ ժողովուրդին, որ անոր խօսքը երկուք չէր լներ: Բացարձակ հեղինակութիւն շահած էր Սխլաթի, Բաղէշի, Դիւզէլուէրէի մէջ: «Հովիւը հոգուի լեզուէն լաւ կը հասկնայ»—կ'ըսէ ժողովրդական առածը: Այսպէս եղաւ նաև Սերոբի համար, որ իր դիւթող լեզուով և իր փայլուն մաւզերի — զոր ժմավի-զարս կ'անուանէին, կ'արտասանէին — հրացանով գերեց շրջակայ գաւառներու բոլոր երիտասարդ սրտերը: Միւնոյնը տեղի կ'ունենար Բաղէշի մէջ: Մինչև 95 թ. Բաղէշ Հայաստանի հրեաներու ժողովածու մը նկատուած էր: Բայց 96-ի կոտորածներէն ետքը, Սերոբի և հերոս Գուրգէնի անմիջական ազգեցութեան տակ, պատկառելի ուժ մը ծնաւ, որ կառավարութեան ոչ-նուազ մտահոգութիւն պատճառեց: Բաղէշի կառավարիչը, եկաւ ժամանակ մը, որ օր ու գիշեր Սերոբին Բաղէշ մտնել-ենելու լրտեսական լուրերով և զայն ձեռք անցնելու միջոցներով զբաղած էր, որուն հետեւանքն

եղան երկար և ապարդիւն խոռվարկութիւններ: Զանձրացած՝ Վալին այլես ամէն մատնիչի չէր հաւատար: Սակայն Սերոբի անունը երթալով սարսափ կ'ազդէր քաղքցիներուն, որու վրայ որոշուեցաւ որ քաղքին ցերեկուան պաշտպանութիւնը յանձնուի թուրքերուն, գիշերը հայերուն: Այդ ժամանակներն էր որ շրջանի հայութեան ատելի և վտանգաւոր դարձած էր սկը քօմիսէր Հիւմի բէլը: Անոր «մէջտեղէն վերցնելը» միայն կրնար հանգստութիւն բերել հայութեան, մանաւանդ Գուրգէնին և իր ընկերներուն: Ծանօթանալով անոր ապրած կեանքի մանրամասնութիւններուն, 1891-ի ձմեռը, գիշեր մը՝ երեք լնկերներ կը մտնէն Հիւմի պէջի սիրութիւն մօտ և կ'սպասեն. երբ սկը քօմիսէրը կուգայ, կը սպաննեն զայն և իրենք կ'անյայտանան մօտակայ լեռները(\*): Յանդուկն սպանութիւնը սարսափ կը ձգէ կառավարական շրջանակներուն մէջ, այնաստիճան որ այլես չէին համարձակեր զուրս զալ, խոռվարկութիւններ կատարել կամ ճամբաներուն հսկել: Հակազգեցութիւնը զօրել էր. շատ յայտնի մատնիչներ չերմազգասէրներ գարձան և Սերոբին պաշտպանութիւն չէին խնայեր: Սխլաթի մէջ Սերոբի գործունէունը աւելի հըգօր կերպով շեշտուեցաւ: Հոն ամէն տեղ զաները բաց էին իր առջև: Բայց քուրգերը և մի քանի դաւաճան հայեր կ'աշխատէին մանրամասն տեղեկութիւններ հաւաքել և օրըօրին հազորդել կառավարութեան:

(\*) Հիւմի պէջ 1891—4 ի Ս. երուսաղէմ Բ. Կարգի գօմիսէր էր. երբ ես Աւագ թարգման էի Ս. Աթոռոյ. ալքոլամոլ և չզագրգիռ անձ մը: Նոյն ատեններ նա իմ միջոցաւս Ս. Աթոռէն դրամական շատ մը նուէրներ ստացած լինելով հանդերձ՝ վերջէն անխոճութիւնն ունեցաւ իր իմ կողմէս Սալոնյ ձորէն յեղափոխականաց ուղղեալ վրանգաւոր նամակ մը պատրաստել և կուսակալութեան մատուցանել:

Հիւմի պէջ սպաննուեցաւ ձմրան գիշեր մը Տիւմրո կոչուած հայ ընտանիքի մը տան մէջ յեղափոխական Սիմոնի կողմէն:

Այդ ամառը «ջան-ֆէտայիներու» շարունակական արշաւանքներէն՝ քուրդերուն սիրած գողը պատաժ էր. «Սասուն կոտրուող իրենց եղբայրներուն վրէժը լուծելու համար Ռուսիայէն եկած ջան-ֆէտայիներ կը վիտան այս կողմերը, որոնց մէջ է այն քաջ մարդը, որ ժամանակ մը յայտնի էր ամէնքին Սոխորդայ Սերոբ անունով։ Կ'երթալին այսպէս կը պատմէին կառավարութեան։ Կառավարութիւնը սկսաւ իր խուզարկութիւնները, իսկ քուրդեր ահ ու սարսափի մատնուած, մէկ-երկու հոգւով երբէք չէին համարձակեր հայ գիւղերը ոտք կոխել, ինչպէս առաջները, երբ ամէն անբարոյականութիւն և գողութիւն թոյլ կուտային իրենց։

Սերոբ սրտի անհուն զոհունակութիւն մը կը զգալ՝ տեսնելով իր անձնուէր և հայրենասէր զործունէութեան բարի արգասիքը, Բայց որպէսզի իր սիրած ժողովրդին ապահովութիւնը չի վտանգուի և կարող ըլլայ ամէն բոպէի պատրաստ դանուիլ օգնութեան վազելու համար, ձգեց օճախը և փոխադրուեցաւ լեռնէլեռ, ուր էին իր հողմասոյլ ծառէ պալատները, երկնքի կախ ջահերը և քարքարուտ այրերը և ազատութեան ճամբան։

97-ի ամառը Հասնանցի քուրդ ձիաւորներ Թեղուտ գեղի տաւարը կը քշեն։ Աղբիւր, լսածին, չորս ընկերներով կը վազէ, կը յարձակի քուրդերուն վրայ, և տաւարները ետ առնէ։ Կատաղի կոխւ մը տեղի կ'ունենայ։ Քուրդերէն երեքը տաւարը առջենին ձգած՝ արագ կը քշեն, մինչդեռ մնացածը կը շարունակէ կոխւը, որ կը տեէ վեց ժամ և կը վերջանայ գիշերուան ժամը մէկին։ Քուրդերը իրենց շատուրութեան չնորհիւ կը յաջողին փախցնել արջառները, բայց կոռուի գաշտի մէջ կը ձգեն քանի մը դիակներ և վիրաւորեալներ, առանց հայերուն վնաս մը հասցնելու։

Աղբիւր իր դաշնակցական պղտիկ ուժով պահապան հրեշտակն էր դարձեր այդ կողմի հայ գիւղերուն և Աղբայէլը՝ իր թշնամիին։

Օրին մէկը Սոխորդ զիւղին վերև, քսան ըոպէ հեռու Ս. Աստուածածին անունով հին մատուռի մը մօտ նստած էր Սերոբ իր երկու ընկերներուն հետ, որոնց մէկը Հ. . . , առիւծի պէս տղայ մարդ մը, տաք-տաք կը վիճէր հրացանով նշանառութեան մասին, որուն մէջ Սերոբ անզուգական էր։ Յանկարծ վարի ձորէն ձայն, աղմուկ կը լսուի։ Հասնանցի երեք քուրդ ձիաւորներ էին, որոնք գիւղացիներուն դաշտերը աշխատանքի ելած ատեննին՝ Ծղակ գիւղի նախիրը օրցերեկով եկեր յափշտակեր կը տանէին։ Ո՞վ կը համարձակէր Նեմրութ լեռներուն մէջ Հասնանցիներուն հետեւիլ, — եօթը գլխէն գե ըլլալու էր։

Աղբիւր այս տեսածին պէս սիրտ կուտայ ընկերներուն և գառնալով Հ. . . ին՝ «Խօսքի ժամանակ չէ հիմա, ահաւասիկ թալանը մեր վրայէն պիտի անցնի, ձեզ տեսնեմ, շտապեցէք խլել անոնցմէ»։ Երկու ընկերները ծառաթուփերու մէջէն կը քալէին աւազակներուն վրայ։ Աղբիւրը, ինքը անխոռվ նստած, արծիւի աչքերով կը հետեւէր իր ընկերներու ընելիքին։ Քուրդերը կը մօտենան, հայերը հեռուէն կը կանչէն որ թալանը ձգեն։ Քուրդերը մտիկ չին ըներ, ընդհակառակը կատաղաբար կրակ կ'ընեն, որոնց կը պատասխանեն հայ երիտասարդները։ Աղբիւր տեսնելով, որ իր ընկերներուն գիրքը խախուտ է և չպիտի կրնան քուրդերը վանել — արդէն Հ. . . ալ կը կանչէր։ «Աղբիւր չան, հասիր, Աղբիւր ջան», — կը ցատկէ անմիջապէս և առաջին գնդակին մէկուն աջ ձեռքի երկու մատները թոցնելով, ասպետաբար հեռուէն ձայն կուտայ կոօներուն։ «Ես Սերոբն եմ, այժմ երկու մատներնիդ կտրեցի, որովհետեւ համարձակեցաք, երեքդ ալ այս րոպէին նեմրութի թըռչուններուն կեր կ'ընեմ»։ Քուրդերը տեսնելով իրենց վիրաւոր ընկերը՝ սարսափահար կը ձգեն նախիրը ու կծիկը կը դնեն։

Աղբիւրի տաքտիքն էր, ամէն անգամ, երբ գէպք մը

պատահէր, համարձակօրէն իր թշնամիներուն երեսին կ'ը-  
սէր. «Ես, Սերոբն եմ, որ այս գործը կ'ընեմ. չըլլայ որ  
անմեղ ժողովրդին դպչիք»:

Յարատե, անխոնջ և ջերմեռանդ աշխատութիւնով  
Սերոբ յաջողած էր բաւական թուով վլիժառու զինուորներ  
պատրաստել, որոնք՝ հմայուած իրենց վարպետին, այդ  
հերոսական սրտի տէր զինուորին անձնուէր և հիանալի  
գործունէութենէն, ամէն զոհարերութեան և սխրագործու-  
թեան պատրաստ էին:

Սերոբ, աղբիւրը ազատութեան ծարաւի է ժողովրդին,  
իր չքնաղ կնոջ՝ Սոսէին սրտին մէջ գտած էր ներշնչումի  
մաքուր խորան մը և գիւցազնուհիի մը սարսուռը:

Բաղէ վիլայէր Անուշ Սալեյ ճռ,

Սոսէն կը կանչէ, հոգի չամ, կեանեղ ազգին տուր:

Սերոբ իր կոռուզի անզուգական տաղանդին հետ ու-  
նէր նաև կազմակերպողի ձիրք և ընդունակութիւն: Ոչ  
միայն մարտական խումբեր կազմակերպեց, զինուորական  
կարգապահութիւնով և հնազանդութիւնով, այլև իր գոտ-  
նուած շրջանակին մէջ փորձեց տեսակ մը ինքնավարչական  
գործիւն հաստատել: Ախլաթի ամէն-մէկ զիւղի մէջ բա-  
նիքուն և ձեռնհաս անձինքներէ կազմուած մարմիններ ըս-  
տեղծեց, որոնք՝ իրենց իրաւասութեան տակ՝ բոլոր յարա-  
բերական կամ քաղաքային գործեր դատելու և վճիռներ  
տալու իրաւունք ունէին, փոխանակ կառավարութեան տը-  
նաքանդ միջամտութեան դիմելու: Նոյնիսկ եթէ ոճիր պա-  
տահէր, իրենք իրենց ձեռքով կը վերջացնէին: Միմիայն  
ամենածանր և կնճոռտ պարագային, երբ տեղական ինք-  
նօրէն գատարաններ անկարող ըլլային վճիռ մը տալու,  
կը դիմէին թ... Բիւրօյին կամ տեղական լեզուով, կեդրո-  
նական ժողովին, որու նախագահն էր ինքը Սերոբ, և իբր  
գերագոյն ատեան, անոր վճիռը բացարձակ էր: Այնպէս ե-  
ղաւ որ ոչ մէկ գիւղացի չէր մտարերէ ունէ գործի համար

կառավարութեան դիմել՝ անոր արդարութիւնը աղերսե-  
լու համար: Աէր, միութիւն և եղբայրութիւն զգալիօրէն իւ-  
րենց լուս երեսը կը ցցնէին Ախլաթ գաւառի մէջ: Խռովու-  
թիւնները, անկարգութիւնները կը սկսէին անհետանալ.  
Ժողովուրդը բարելաւ դրութեան մէջ՝ իր հացին ու ջրին  
տէրն էր, չնորհիւ այն ապահովութեան, որ հայ յեղափո-  
խականները ստեղծած էին և որուն առջև հակառակորդ  
թշնամիներն իսկ ամօթահար և պատկառոտ, չէին վարա-  
ներ իրենց համակրանքը և զոհունակութիւնը յայտնել և  
եթէ ունէ դատ ունենային՝ կ'ամչնային կառավարութեան  
միջոցով տեսնել: Մինչև վերջերը այսպէս էր նաև Սասու-  
նի մէջ:

Մինչև Գուրգէնի մահը՝ վարչական բարձր հսկողու-  
թիւնը Գուրգէնի ձեռքն էր, որ կը պահէր նաև պաշտօնաւ-  
կան նամակագրութիւն դրսի հետ, իսկ Ախլաթի մէջ աւելի՛  
Սերոբի ազգեցութիւնը զգալի էր: Վերջինս էր որ կը կա-  
ռավարէր երկիրը երբեմն իր այցելութիւններով, շատ ան-  
գամ ալ թղթակցութիւններով: Սերոբ, իրաւ է, մանկու-  
թենէն կարգալ գրել չէր սորված, բայց պանդխտութեան  
մէջ՝ բաւականաչափ զարգացած էր. թէև գժուարութեամբ,  
բայց կը գրէր պարզ նամակներ, տոմսակներ և ստորագրե-  
լէն յետոյ ալ կը կնքէր իր արծաթէ մատանիով, որ Ա. Ս.  
ոկզբնատառերը կը կրէր: Կը սիրէր կարգալ տալ թերթեր,  
գրքոյկներ, որոնց մասին պարզ ու ամենալուրջ նկատո-  
ղութիւններ կ'ընէր: Իր կարծիքը բազմաթիւ բանիմաց եւ  
հետևյալիկներ ընկերներու կողմէ սիրով և հիացմունքով կը գը-  
նահատուէր:

Բայց երթաւով Աղբիւրի և անոր քաջարի խմբին գո-  
յութիւնը կառավարական շրջանակներու մտատանջութեան  
նիւթ կ'ըլլար: Օր մը Պոլսէն հրամայական հրահանդ մը ե-  
կաւ, որուն մէջ խստիւ կ'ըսուէր թէ պէտք է Սերոբը ունէ  
միջոցով որսալ և ողջ կամ մեռած կառավարութեան յանձ-  
նել զայն: Մինչև 1000 ոսկի վարձատրութիւն: Այս ախոր-

ժագրգիռ գումարը կուսակալին՝ էօմէր պէյին և բոլոր մեծ ու պղտիկ կառավարչական պաշտօնեաներուն աչքերը կ'արմբցուց . հազար ոսկի՝ պաշտօնի բարձրացում, կուրծքերնուն վրայ պատուանշա՞ն . պէտք էր յաջողցնել, հակառակ անոր որ Սերոբին համբաւը, ուազմազիտական խելքը, ճարպիկութիւնը և թէ սրտոտ զինուորներուն անձնուիրութիւնը օր ըստ օրէ կը մեծնար՝ սոսկում և հիացում պատճառելով բոլորին :

Կառավարութիւնը նախապէս զգուշացաւ ձայնը գուրս հանել, և եւրոպական ներկայացուցիչներուն ուշադրութիւնը չհրաւիրելու համար՝ հայերէ և թուրքերէ գաղտնի յանձնածողով մը կազմեց, որուն անդամները գեղէ-գեղ ման դալով՝ գիւղացիներէն խոստում ու ստորագրութիւն կ'առնէն, որ Սերոբին և իր խմբին ուեէ օժանդակութիւն չնեն և չհիւրընկալեն :

Սերոբի ընկերներու թիւը շատցաւ այն ժամանակները . իր եղբօր՝ Տաճատի ղեկավարութեամբ 70 հոգիէ բաղկացած խումբ մը Տարօն անցաւ : Խումբը շարք մը ընդհարումներ ունեցաւ, պարտուեցաւ . քանի մը մասերու բաժնուեցաւ և 30էն աւելի զոհեր տուաւ : Շըջանի ամբողջ ժողովրդին մէջ մինչեւ այսօր ալ բերնէ բերան կը պատմուի Խեթեւինա կոււը, Զաղացի մէջ Աւագի, Մուշեղի, Առաքելի կատարած գիւմազբութիւնը . . . Եւ երբ խմբապիտ Տաճատը եկաւ իր եղբօր՝ Սերոբին մօտ, այս վերջինս չընդունեցաւ «պարտուած խմբապետը և զայն զինուորական դատաստանի» ենթարկեց : Ժողովրդի և յարգուած ծերունիներու միահամուռ միջամտութիւնը հազիւ առաջքն առաւ Տաճատի սպանման : Վերջինս թէև ողջ մնաց, բայց մինչեւ վերջն ալ արհամարհուած ապրեցաւ քաջ մարտիկի կողմէ : Նոր խումբի ներս մտնելը աւելի լարեց երկու կողմերու յարաբերութիւնները :

Այդ օրէն կառավարութիւնը բացարձակ և անողոք կերպով սկսաւ հալածել թէ ժողովուրդը, թէ այդ հայ կը տ

րիմներու խումբը, որ հայ յեղափոխութեան անսպառ կորպվէ կը մարմնացնէր մեր թշուառ հայրենիքին մէջ : Այդ յուսահատ հալածանքները տեղի տուին շարք մը ընդհարումներու, որոնք անմոռանալի կը մնան ժողովրդին յիշողութեան մէջ :

Այդ հալածանքներուն մէջ եղական տեղ կը բռնէ Ալիքէյի ղեկավարութեամբ չէրքէզ ձիաւորներէ կազմուած հալածական խումբին գազանութիւնները : Տաղըստանէն փախած և թուրքիա ապաստան գտած այս մուհաճիրները՝ Ռուսիոյ մէջ իրենց կրած դառնութիւններուն համար կարծես վրէժ կը լուծէին հայէն և իրենց հրէշացին հնարագիտութիւններուն մէջ կը գերազանցէին ամենահիւանդու երեակայութիւնները : Ամբողջ ամիսներ՝ մէկ գիւղէն միւսը անցնելով՝ անոնք Ախլաթի բնակչութիւնը կատարեալ ահարեկութեան ենթարկեցին . կիները բռնաբարելը իրենց վայրագութիւններուն սովորականն ու ամենաթեթևն էր : «Կասկածելինները» տաքցուած թասով կը ծածկէին, և անոնց մատներն ու ոտքերը կը սեղմէին երկաթներու մէջ : Կիներու վարտիքներու մէջ կատու կը ձգէին և կը ծեծէին, որ կինդանին կատղի և ճանկրուէ զոհը : Մարդիկ գազանէն դարձած . . . 30է աւելի երիտասարդներ և հասակաւոր մարդիկ ներքինի ըրին «կրտան» Ալի բէյի ձեռքով . . . ուղեռ ուրիշ աննկարագրելի վայրագութիւններ :

Ու այսպէս տնէ տուն, գիւղէ գիւղ :

Ժողովուրդը սկսաւ յուսահատիլ . մատնութիւնները շատցան : Սերոբի ընկերներու մէջ ևս առաջ եկաւ գժգոհութիւններ, ըմբոստացում, խումբը բաժնուեցաւ քանի մը մասերու . Սիմոնը (ընկերներով) կը պտըտէր Դատուանի կողմերը, Մաթոն հաստատուեցաւ Խնձորիկ, պեխաւոր Կարպետը քաջուեցաւ Ուտածի, Աւագը հեռացաւ գէպի կը ծուակ, ինքը Սերոբը մնաց հայրենի նեմրութիւ ըջակայքը՝ տասնեակ մը հաւատարիմներով : Ընկերներու հեռանալէն աւելի զինքը կը կատղեցնէր մատնութիւնները, և այդ

մատնութիւններուն էր որ ան տուաւ մեծ թուով հակառակուածները 20էն աւելի հայեր զո՞ւ գնացին իբրև «մատնիչներ»։ Յուսահատական այս շրջանին մէջ Սերոբ ոչ միայն ինքզինքը չէր կորսնցներ, այլև իբրև կոռւող՝ կարծես աւելի կը բիւրեղանար։

Ալի բէյի բորենիները որսական շուներու նման կը հոտուըտային ամէն կողմ։ Խմացած ըլլալով որ Սերոբ Սոխորթ կը գտնուի, ձմրան օր մը, պաշարեցին, իր տունը, երբ ան միայնակ նստած էր։ Շրջապատուած ամէն կողմէ, գնդակի տարտիներու տակ՝ դուրս կ'ելլէ երդիքէն, և կը նստուի խոր ձիւնի մէջ՝ դէպի նեմրութիւ զագաթը ուղղելով իր նայուածքը։ Զուր տեղն է որ զօրքերը կը հետևին անոր, զուր տեղն է որ գիւղացիներուն ճամբայ բանալ կուտան։ Կարիճը ծանօթ է լերան ամէն մէկ քարին։ այծեամի նման կը բարձրանայ՝ ներքեւ թողլով իր յուսահատ և շուտրած հալածողները։ Սերոբը աղատեցաւ, և իր բոյնը շինեց նեմրութիւ լանջերուն վրայ։

Կոխուը իրեն և կառավարութեան միջև կը շարունակուէր։


Բնդհարումներու շարքին մէջ նշանաւոր պիտի մնայ 1898 հոկտ. 20-ի կոխուը։

Մյոդ օրը Աղքիւր և իր ընկերներէն 18 հոգի կը գտնըռուէին Բաբշէն։ (Բաղէչէն կէս ժամ հեռու), ուրկէ պիտի անցնէին երթային։ Մատնութեան մը վրայ՝ կառավարութիւնը լուր տոնելով՝ իսկոյն ջոկատ մը զօրք կը զրկէ, որ առառւն կանուխ կուգայ, կը պաշարէ, գիւղին չորս կողմը և շրջակայ սարերը։


Աղքիւր անցած դարձածին իրագեկ, կ'աճապարէ գուրս ելնել իր թաքստոցէն՝ կոռւի յարմար զիրքեր գրաւելու համար։ Թշնամին զանոնք տեսածին՝ կ'սկսի, կրակ ընել։

— Տղա՛ք, կը պոռայ Աղքիւր, կոռւեցէ՛ք և զիմացիքարերը բարձրացէ՛ք։

Հայ քաջերը թշնամիի կրակին տակէն անվրդով՝ գիւր-



ԻՍԱԿՈՅ ՊԱՀԱԺԱՄԱԳԻ ԻՇԽԱՆ ՈՒՄՊԵՐԹՈՅԻ ՍՈՒՏՔԸ ՅԵՐՈՒՍԱԼԵՄ (1928)  
ԵՂԻՇԻ ԵՊՈՒ. ԶԻՒՆՎԻՐԱՆ ԴԻՄԱԼՈՒԹԻՒՆՆ ՄԵՋ



ԻՍԱԿՈՅ ՊԱՀԱԺԱՄԱԳԻ ԻՇԽԱՆ ՈՒՄՊԵՐԹՈՅԻ ՍՈՒՏՔԸ ՅԵՐՈՒՍԱԼԵՄ (1928)  
ԵՂԻՇԻ ԵՊՈՒ. ԶԻՒՆՎԻՐԱՆ ԴԻՄԱԼՈՒԹԻՒՆՆ ՄԵՋ

ին դիմաց՝ բլուրները կը մազլցին։ Այդ միջոցին հայ տը-  
ւոց մէկին ոտքը թեթև կը վիրաւորուի։

Անգամ մը, որ կը հասնին թաքստի տեղերը և դիրքեր  
կը գրաւեն, այլևս իրենք կ'սկսին կարկուտի պէս կապար  
տեղալ։ Ամբողջ 2 ժամ կը տեէ կռիւը, բայց զօրքերը կե-  
ղած տեղերնին գամուած՝ գլուխնին չեն կրնար վեր բարձ-  
րացնել։ Հրամանատարը, բարկացած, քաղաք կը վերա-  
առնայ՝ թնդանօթ և նոր զօրք բերելու։

— Ի՞նչպէս եղաւ, կը հարցնէ կուսակալը, պիտի բռնէք,  
խորտակէք այս անդամ թէ ոչ։

— Կամ կը կոտորենք ամէնքն ալ, կամ ողջ կը բըռ-  
տենք. այս անգամ ձեռուընէս չեն աղատուիր, կը պատաս-  
նանէ հրամանատարը։

Օգնութեան հրաւէրին վրայ՝ շրջակաները եղած բըռը  
քուրդերը, նոյնիսկ խուժանէն մաս մը, ձեռքը անցած գէն-  
քով, վազեր եկեր էին Բաբշէն։ Սերոբը ձերբակալելու համար։

Բայց այդ անխորհուրդ մոլեռանդ ոգեսրութիւնը շուտ  
սմքեցաւ։ Ֆէդայիներու աւլող գնդակները տարտղնած էին  
այդ ամբոխը, որ մահուան սոսկումը ունէր։ Խուճապը ա-  
հաւոր և ծիծաղելի էր միանդամայն։

Ժամը 6 էր, երբ թնդանօթներու առաջին որոտը սկսաւ  
սրձագանգել լեռներու լանջերուն վրայ։

Կանոնաւոր զօրքը կատաղի կը կոռւէր, մինչ մէկ կող-  
մէն անընդհատ ռազմամթերք կը հասցնէին քաղաքէն։ Իսկ  
ֆէդայիները իրենց մօսինները կը շտկէին ուղղակի թնդա-  
նօթածիգներուն վրայ, որոնցմէ քանիներ գլորեցին, այն-  
պէս որ այլևս ոչ ոք սիրտ կ'ընէր նորէն լեցնել պարպուած  
թնդանօթները, որոնք պատերազմի դաշտին վրայ անգործ կը  
յօրանջէին։ Քանի մը անյաջող փորձերէ ետք, հազարա-  
պետը կը հրամայէ ջոկատին միահամուռ արձակել հրա-  
ցանները, որոնց մեծադղորդ որոտումը կը թնդացնեն սար,  
չոր։ Օգտուելով այդ աղմկալից միջադէպէն, թնդանօթա-  
կիգները կ'աճապարեն կերպով մը լեցնել թնդանօթները։

Ոռումբերը կը սուրան, կը թռչին ֆէտայիներու գլխուն վը-  
րայէն առանց անոնց վնասելու։ Հայ զինուորները աւելի  
ու աւելի կ'ողեառուին և իրենց շեշտահար գնդակները գի-  
տապաստ կը փուն թնդանօթաձիգներէն չորսը, որոնց մէկը,  
իրը պետ, մէծ յարգ կը վայելէր կառավարութեան մօտ։

Թուրք հրամանատարը, շուարտծ ու կատաղահար,  
թնդանօթներուն անզօրութիւնը տեսնելով, հրաման կ'ընէ  
բանակով գրոհ տալ ափ մը քաջերուն կեցած գիրքերուն վրայ։

Զօրքը հազիւ առաջ կը խաղայ, հայ գնդակներու տա-  
րափին տակ՝ հասուն տանձի պէս կը թափին նախայար-  
ձակները։ Ասոր վրայ յուսահատօրէն զօրքը կը նահանջէ,  
անիծելով հրամանատարը, և սրտին մէջ ուխտելով ուրիշ  
անզամ «ջան ֆէտայիլին» վրայ չերթալ։

Կոիւը կը շարունակուի հեռաւորութեան վրայ, բայց ա-  
ւելի պաշտպանողական և պաշարողական դրութիւնով։ Աղ-  
բիւրին խրախուսական խօսքերը առիւծի կը փոխէ հայ կը-  
րիմները, որոնք ուրախ-ուրախ կ'երգեն ու կը կոռուին, թըշ-  
նամին գնդակահար ընելով։ Ժամը 10-ին մօտերը՝ թշնա-  
մին արձակած թնդանօթներէն մէկին ոռումը ապառաժի մը  
վրայ կ'իյնայ։ Ապառաժին ետևէն Պուլանըսցի զինուոր Սար-  
գիսը, ամէնէն քաջերէն մին, որոտումի պէս փշուող քա-  
րերուն տակ կը մնայ և վայրկենապէս կը մեռնի։ Ուրիշ  
զինուոր մը տեսնելով որ Սարգիսը ահաւոր ճիչ ճարձակելով  
թաղուած մնաց քարերուն տակ, Սերոբին կ'իմացնէ Սար-  
գիսին մահը։

—Թող անիկա քնանայ, զուք հրացան լիցուցէք, քաջ  
ապրեցաւ և քաջ մեռաւ... կրակեցէք։

—Գոնէ գիակին վրայէն քարերը վերցնենք։

—Այս մէկն ալ թո՛ղ գերեզմանաքար ունենայ, կրակե-  
ցէք, ջան աղբրտիք, կրակեցէք...։

Կոիւը անդուլ և մոլեգնութիւնով կը տեէ մինչեւ իրիկ-  
ուան մութը, և թշնամին պատկառելի հեռաւորութեան մը  
վրայէն առաջ չի կընար դալ։

Հեռանալու ժամանակն է։ Մերինները չորս կողմէն  
պաշարուած են. թշնամին իր ներկայութիւնը կը մատնէ  
վայրենի աղաղակներով, իր զո՞ն տուած այնչափ դիակնե-  
րու տեսքէն մոլեգնած։

Աղբիւը կը հաւաքէ իր ընկերները, բոլորը միասին և  
անշշուկ դիրքերու մէկ կողմէն վար կ'իջնեն, որպէսզի եթէ  
պատահին թուրքերու՝ զարնեն անցնին։ Սակայն ապահով  
կը յաջողին կտրել շվթան, երբ թշնամին միամտօրէն կը  
շարունակէր տակաւին գնդակոծել՝ ամայացած գիրքերը։

Սյդ գիւցազնական և անմահ կոռուին մէջ՝ Սերոբի ըն-  
կերներէն մինակ Պուլանըսցի Սարգիսը կը զոհուի և երկու  
ընկեր ալ (որոնց մէկն էր Զուլումաթը) թեթե կերպով կը  
վիրաւորուին, թշնամիին կորուստը 55-70 էր։

Այս մէծ կոռուին մանրամասնութիւնները զանց կ'ընենք  
բաւական համարելով յիշատակել թէ թուրք զինուորներու  
և քաղաքէն հասած պաշիպօզուքներուն թիւը 2000էն աւելի  
էր։ Ուումբերուն արձականգը պաշիպօզուք խուժանը ոտքի  
կը հանէր, անոնք որ Սերոբին հետ ճակատելու կամաւոր  
քաջութիւնը ունէին, գէպի Բաբշէն կը վագէին, իսկ անոնք  
որ կ'ուզէին ժողովուրզը կոսորել, թալանել, աւարէն օգ-  
տուիլ, Բաղէշ մնալը աւելի շահաւէտ կը գտնէին...։ Տեղ-  
ոյն առաջնորդ Եղիշէ վարդապետ Զիլինկիրեան կանխա-  
մտածումը կ'ունենար կոռուի առաջին ժամերուն իսկ, ի-  
տարէի ժողովին մէջ, խնդրել որ դադրեցնեն ժողովը և  
քաղաքին պաշտպանութեանը մտածեն։ Կը խնդրէ վալի  
Մէճիտ պէյէն որ զինուորներուն մէկ մասը զոնէ քաշաքը  
պահէ՝ որպէսզի երբ խուժանը յարձակի ժողովուրդի վրայ  
կարենան գիմադրել։ Վալին կը համաձայնի։ Նոյն պահուն  
քաղաքին վարի կողմէն, Մափրկորի ճամբաներէն վեր՝ կը  
տեսնեն Իտարէի ժողովականները որ խունեներամ վիրա-  
ւոշներ, փախստականներ, լացողներ զառիվերէն կը բարձ-  
րանան։ Նոյն պահուն Խատին, Միւֆդին, Եղիշէ վարդա-  
պետի խնդրանօք անմիջապէս քաղաք կ'իջնեն յողովուրդը

հանդարտեցնելու համար։ Ոսկերչաց շուկան սկսած էին թալանել։ Թալանի առաջին զոհը եղած էր ինքը Վալին։ Շատ մը արծաթեղէններ — հաւանական է որ անձնական թալանէ մը տիրացուած — տուած էր հայ ոսկերչի մը ձեւափոխութեան և նորոգութեան համար։ և ամէնէն առաջ Վալին նշմարեց իր արծաթեղէնները, որ թուրք մը ձեռքը առած, արեին տակ շողացնելով տիրականօրէն կը հեռանայ։ Վալին հրամայեց զինուորներու, խուժանը կեցնել և սպառնաց ամբոխին(\*) միանգամայն վստահեցնելով հայ ժողովուրդը որ խանութները բանան այլես, ուեէ վտանգ չի կրնար պատահիլ իրենց։ Իսկ իրենցմէ Խատին, Միւֆդին, Զիլինկիրեան վարդապետը և քանի մը ուրիշներ և պահակ զինուորներ սկսան թաղէ թաղ ձիով շրջիլ, սարսափահար բնակչութիւնը անդորրելով։ Այդ օրը եղած յարձակումներուն հայերը կը գիմագրեն յետ մղելով թշնամի խուժանը, բայց հակառակ գիմագրութեան և միջամտութեան՝ 30 հայ վիրաւոր և 2 զոհ կուտայ Բաղէշը։ Կոռուին յաջորդ գիշերը թուրք զինուորներ գիշերանց գաղտագողի սկսան Բաղէշի մօտ գտնուող գերեզմաննոցը բերել 70-ի չափ գիտակներ։ Գիշերանց թաղելու պատճառը երկուք էր, նախ ամօթ էր որ 18 ֆէտայիլ գիմաց, իրենք այդքան զոհ տուած ըլլային, և յետոյ, Վալին խօսքովը, կ'ըսեն, այսպէս ըրին, որպէսզի խուժանը չի զայրանայ, թէև նոյն այդ խուժանը սարսափահար կ'սպասէր և հայերուն հետ եղումեղը էր կտրած, մտածելով որ օր մը չէ օր մը Սերոբ փաշան Բաղէշի վրայ պիտի քալէ։

Բարչէնի գէպքը ահ ու սարսափի մէջ ձգեց թուրք ժողովուրդը։ Ֆէտայիլի ազգած սոսկումը չափ-սահման շունէր,

(\*) Հբամանատար Ալի փաշան յիսուն զինուորներով կայծակի արագութեամբ ինկաւ թուրք խուժանին վրայ և հայերը անխուսափելի կոտորածէ մը աղատեց։

կառավարութիւնը կրկնապատկեց գիշերապահներու խուժաբերը, վախնալով որ Սերոբ քաղաքին վրայ կը յարձակի յանկարծ։ Իսկ հայերէն անոնք, որ անտարբեր էին, այդ օրը պարձանքով և յարգանքով բերան կ'առնէին ֆէտայիլ՝ աղատութեան զինուորի անունը, որ հաւատ և յոյս կը ծաղկեցնէ սրտերու մէջ։

Բարչէնի կոիւը, կամ ձիշտը՝ ճակատամարտը, բուռ մը անվեհերներու և ուղմաւոր բանակի մը միջև, Սերոբի հոմբաւին թեկեր տուաւ և անունը պատկառելի ըրաւ։ Պատերազմի ասպարէզին վրայ, ուր քաջերու սահմանը զինքն է, հայ ֆէտայիները մէկ նահատակ միայն զոհելով, ոլոր-մոլոր ճամբաներէ մութ գիշերով թշնամուն յուսահատ պատնէշները կ'անցնէին ու հպարտօրէն կը լսէին քրզերուն բարկ և սրտնեղ խօսակցութիւնը։ «Ո՛վ որ ամսական կ'առնէ, թո՛ղ ան երթայ մեռնի թագաւորին համար»։

Թուրքերը, որոնք ամբողջ օրը հաղիւ 12 ձեռք թնդանօթ արձակած էին, կը կարծէին, թէ ափ մը քաջերը կուռ ու անխզելի շղթայի մը մէջ առած՝ իրենց ճանկերուն տակն են։

Առտուն, երբ լուսը բացուեցաւ, թուրքերը ամօթահար և ափիերան մնացին, երբ տեսան որ բլուրը պարպուեր է. թուչունները թուեր էին վանդակէն։ Այդ օրէն Սերոբ՝ թուրք հասարակութեան համար գարձաւ Սերոբ ՓԱՌԱՅ. Սակայն Տարօնի հերոսը ատելով կ'ատէր այդ անունը. «Ի՞նչ, կ'ըսէր, մենք փաշաներուն ու աղաներուն զէմ կը կոռուինք, այժմ Ե՞ս փաշայ ըլլամ»……

Այդ եղակի կոիւէն ետքը, զգալով որ անհնար է Սերոբը ձեռք ձգել, որ բոլոր օսմանեան հրամանատարներուն պատիւը կը ջախչախէր, ինչպէս նաև իր գիրքը կը վտանգէր, Բաղէշի վալին պատգամաւոր խրկեց անոր, հարցնելով թէ ի՞նչ է ուղածը, և երկրորդ մասնաւոր տեսակցութիւն մը կը խնդրէր անկէ։

Սերոբի պատասխանը լակոնական եղաւ, ինչպէս վայել է իրեն պէս ամենի զինուորի մը. «Թողէք մեզ

որ հանգիստ ապրինք»։ Իսկ տեսակցութիւնը մերժեց ուսմանեան կառավարութեան ախտամոլ գոռոզութիւնը չկրցաւ տանիւ սակայն 2000 զինուորի և բաշխօզուքներու այդ չարաչար պարտութիւնը։ Իր բարբարոսութեան և անգթութեան կատաղութիւնը թափեց Ախլաթ՝ Սերոբի տան վրայ, աւարի տալով անոր բոլոր հարստութիւնը, ոչխար, տաւար։ Ճերբակալեց Սերոբի մեծ եղբայրը Միքն, որ անլուր տանջանքներ կրելէն յետոյ՝ կրցաւ Սերոբի օգնութեամբ փախչիլ բանտէն։ Ճերբակալեցին Մխէի կինը Տատօն, որ աղատեցաւ թէև, բայց վրան տաղուածքի սպիներով ծածկուած։ Նոր զօրքեր տեղաւորուեցան Ախլաթի գիւղերը, խուզարկութիւնները սաստկացան, լրտեսութիւնները ստացան աւելի լայն ծաւալ։ Ամէնքը կը փախէին Ախլաթէն։ Սերոբի մնալը ևս անհնարին դարձաւ։ Գուրգէնի հետիր ունեցած պայմանին հակառակ, Սերոբը ստիպուեցաւ անցնիլ Սասուն։ ուր Գուրգէնը վարելով քարոզչի և Գելիգիւղանի ուսուցչի պաշտօնը, կը վայելէր այդ ըջանին մէջ ամէնքին համակրութիւնը։ Անոր էր որ իր նեղ օրին Սերոբը դիմեց և ընդունուեցաւ հիւրընկալ լեռներուն մէջ։ Հալածանքներէ դրդուած Սերոբին հետեւեցան իր կինը՝ Սօսէն և եղբայրը՝ Զաքարը, Խչենց մեծ և արիական տունը, այսօր ցիրուցան եղած, գնաց Սասունի անմատչելի սարերուն վրայ։ անոնց մենաւոր լուսութեանը մէջ, իր գոյութիւնը շարունակելու, առիւծին սրտոտ պաշտպանութեանը տակ։

Օճախի այս քարուքանդումէն հետքը, Սերոբ հիանալի անձնուրացութիւնով և հոգիի օրինակելի բարձրութիւնով մը կ'ըսէր ընկերներուն։ «Պէտք է բախտաւորները երբեմն լան, որ թշուառները միսիթարուին։ Տեսէք, կ'ըսէր, մեր տունը ձեզի օրինակ։ Ես նախ մեր տունը, Ախլաթի Խչեի մեծ օճախը քանդեցի, որ շատ մայրեր իրաւունք չունենան զիս անիծելու ըսելով։ «մեր տունը քանդողին տունը քանդուի»։

Սերոբ թերեւս երկար մնար Սասուն, եթէ չպատահէր

մեծ դժբախտութիւն մը, Գուրգէնի մահը։ Վերջինս հետամուտ ըլլալով վառօդի պատրաստութեան, չվստահելով հասարակ մարտիկներու գաղտնապահութեան, ստիպուած էր մերթ ընդ մերթ գաշտ իջնել։ Ահա այդպիսի այցելութեան մէկի ատեն, ծրօնք գիւղի մէջ, կռուի կը բռնուի։ Գիւղը արդէն երկու զօրագունդ իջւանած էր, որոնք Բագէցէն Երզնկա կը մեկնէին, երբ իմացուեցաւ թէ այս ինչ մարագի մէջ ֆէտայիներ պահուելուած են։ Համնող զօրագունդին պետը ևս կը միանայ զօրքերուն, և վերջիններս կը վառեն մարագը և ֆէտայիններուն վրայ կը յարձակին։ Յուսահատական կոխւը քանի մը ժամ կը տեէ, զօրքերէն բազմաթիւներ կ'իյնան և ի միջի այլոց Մշեցի (չոլ վաշա) Դամբը, Ալայ բէկի քըոջ տղան։ Բայց տառնց հետ միասին կ'իյնաննակա մեր զինուորներէն Գուրգէնը, Փալրսադանը, Տիգրանը, Նշանը, Կարապետը և ուրիշներ, թուով ինը հոգի։

Գուրգէնի սպանութիւնը մեծ հարուած էր մասնաւորապէս Սերոբի համար։ Կէլիկուզան կալին արդէն դժգոհութիւններ, որոնք մեծցան։ Խշաններէն ոմանք դժգոհ էին և կը պահանջէին Սօսէին և Սերոբին հեռացումը։ Սերոբ այս կացութենէն յաջողապէս պատուելու համար ելք չէր գտներ։

Սասունի անարատ սարերուն մէջ, ուր հովերը դեռ չէին ապականուած դաւաճանութեան շունչով, կառավարութիւնը դաւաւ վերջապէս անպիտան մատնիչ մը, Դեղաշէնցի Աւէն, որու ձեռքով յաջողացաւ թունաւորել Սերոբը, այնպէս որ անմահ հերոսը, բոլորովին ուժէ ինկած, տեղէն շէր կրնար շարժիւ։

Թունաւորման յաջորդ օրը, կանուխ լուսաբացին, Բագէցէն և Մուշէն 5000 զօրքերու, քուրդ և պաշիպօզուքներու բազմութիւն մը, Բշարի Խալիլ աղայի առաջնորդութիւնով, եկաւ կէլիկուզան և պաշարեց Սերոբի և իր ընկերներուն բնակած տունը։ Հայդուկները (իր հետ ութ հայդուկներ ունէր այդ ատեն) Սերոբի թերերը մտած հազիւ կրցան անոր մարմինը գեղէն զուրս հանել։ Ասիւծը, որուն ոտքերուն տակ կը թնդային Մուշի դաշտերն ու սարերը,

ուժ-կարողութենէ զրկուած էր . անսիրտ Դալիլա մը մկրա-  
տած էր անոր ազնիւ ու հոյակապ կեանքի թելերը : Անմո-  
ռանալի հերոսը , այդ վիճակին մէջ իսկ ուզեց կռուիլ և  
սուղ ծախել իր կեանքը ոճրագործ և նամէրտ թշնամիին :  
Կարծես յոգնած և ուժատ , խնդրեց իր հաւատարիմ կնօջմէն  
որ զինքը մօտակայ քարի մը առջև տանի — «Դրէք զիս այս  
քարին առաջ ; իմ վերջին օրն է , և ջանացէք դուք գէթ  
ձեր կեանքը ազատել . մնա՝ք բարով» . . .

Երբ տարին ուզած տեղը նստեցուցին , հրացանը իր ու-  
ժասպառ ձեռքերուն մէջ բռնած , խորունկ ու ծանր հառա-  
չանք մը թուաւ բերնէն , որ կարող էր սարսուացնել բոլոր  
Սասնոյ լեռները :

Իր աննման կինը Սօսէն , անոր մօտը կեցած , իրը վա-  
հան կը պաշտպանէր զայն : Սերոբ չկրցաւ ոչ մէկ գնդակ  
ուղղել թշնամուն . իր պղինձէ բազուկները թուցած էին :  
Ոտքէն վիրաւոր և մահամերձ վիճակի մէջ էր , երբ թըշ-  
նամին խուժեց դժբախտ հերոսին վրայ , որ գեռ կը շնչէր .  
Կտրեցին անոր ազնիւ ու խրոխտ գլուխը և նահատակեցին  
անոր երկու հարազատ եղբայրները՝ Միւէն , Զաքարը և զա-  
ւոկը՝ Յակոբ : Սօսէն , որ արցունքի հեղեղներ կը թափէր  
իր սիրելիներուն զիւցազնացած մարմիններուն վրայ հե-  
ռացուցին : Զորս հայդուկներ միայն կռուելով լեռան կա-  
տարը բարձրացան . թշնամին իր գլխաւոր նպատակին հա-  
սած , այլևս չետապնդեց զանոնք :

Սերոբի նահատակութեան օրը սպաննուեցան նաև կէ-  
լիկուզանի Տէր Քաջ քահանան և ուրիշ քանի մը երիտա-  
սարդներ : Կէլիկուզան , յանկարծակիի գալով , ցիրուցան ե-  
ղաւ : Սասունցիք , մասնաւորապէս կէլիկուզանցիք , լեռ-  
նական ժողովուրդ , անգամ մը որ կռուիլ սկսին , ալ ետ  
չեն քաշուիր , իսկ որ փախան , ալ ետ չեն դառնար :

Թուրքերը տօն կատարեցին ու մեծ հանդէսներով ցնծու-  
թիւններով՝ ահաւոր հերոսին գլուխը , Սօսէն ալ հետերնին ,  
Մուշ տարին իրենց քաջագործութեան իբր յաղթանշան՝

անկէց ալ տարին Բաղէշ : Քիչ յետոյ Սօսէն ազատեցաւ  
բանտէն , իսկ Միւէի կինը՝ քաջասիրտ Տատօն , այդ սև ու  
մահու բոպէին , Սերոբի երկամեայ որդին փախցնելով՝ ա-  
զատեց : Սյա նաևկու սպաննութեան վրայ , Սուլթան Համիտ  
լոսուած ցածողի բորենին շքանշաններով վարձատեց անարգ  
գաւաճանութեան հեղինակները :

Սերոբին կտրուած գլխին թաղումը կատարեց այն ժա-  
մանակուայ առաջնորդ ԵղիչէՎ . Զիլինկիրեան , որ այդ թաղ-  
ման վերջերս նուիրեց առանձին յօդուած մը(\*) . զոր այս-  
տեղ կը զետեղենք :

«1899 թուականին Բաղէշի վիճակին առաջնորդն էի :  
Աշնան օր մը կուսակալութեան իտարէի ժողովին ներկայ  
կը գտնուէի , կուսակալ և ժողովականք յուզումի արտա-  
սովոր նշաններ ցոյց կուտային . բովանդակ պաշտօնէութիւ-  
նը սպասումի վիճակ մ’ունէր . հրապարակները , ճանապարհ-  
ներն և շրջակայ բլուրներն ու բացասանները լեցուած էր  
թուրք և քուրդ երկուու բազմութեամբ : Հայ մը չէր տես-  
նուեր մէջտեղ , ամենքն ալ առ ահի քաշուած էին տու-  
ներնին , և ահա հիւսիսի կողմէն երկեցաւ զօրաց , հեծելա-  
զօրաց և քուրդերու հսկայ թափօրը , որ Սասնոյ կէլիէ կիւ-  
զանի (ընկուզածոր) յաղթութենէն կը վերադառնար . հոն  
դասակած էր Ախլաթու Սոնորդ գիւղացի հոչակաւոր յե-  
ղափոխական Աղբէր-Սերոբն իր ընկերներով և անոր Յակոբ  
անուն տասնեհինգամեայ որդին : Հերոս Սերոբի գլուխը  
ձիւաւոր սպայ մը ձողի մը վրայ բարձրացուցած՝ թափօրին  
առջնէն կ’ընթանար յուշիկ . այս տխուր թափօրը եկաւ և  
լեցուեցաւ կառավարութեան ընդարձակ հրապարակը , նոյն  
միջոցին պատրաստ գտնուող զինուորական նուագածուաց  
խումբը բոլորակ մը ձեւցուց և Սերովին գլուխը բարձր  
խումբը ձեւցուց մը ձեւցուց և Սերովին գլուխը բարձր

(\*) Բիւզանդիոն , թիւ 3665:

եղանակներ զարնել . կուսակալը , ժողովականք և ամէնքս աշպատուհաններէն կը գիտէինք տխուր հանդէսը , որ կէս ժամ տեսց :

Ժամը 11-ին կուսակալին հրաժեշտ տալով մեկնեցայ ճամբուն երկու կողմը շարուած զօրաց մէջտեղէն ; որ մինչեւ կարմրակնայ առաջնորդանիստ եկեղեցին կ'երկարէր , իսկ զօրաց կարգերէն դուրս հազարաւոր թուրքեր և քուրդեր հետաքրքիր կեցած էին :

Եկեղեցւոյ արտաքին գուռը էր , և առջել կ'սպասէին տասնեակներով գօմիսէր , բոլիս և ոստիկաններ , ասոնք բացին դուռը , ներս մտայ և գաւիթին մէջ տեսայ Սւագերէցին ձեռքը փոքրիկ կողով մը , ուր նահատակին գլուխը զետեղուած էր : Քանի մը թուրքեր կանգնած էին Ս. Եկեղեցւոյ գրան առջև և Ս.դբիւր-Սերովի գլուխը կը փափագէին տեսնել :

Ներս առի հետաքրքիր թուրքերը , որ գիտեցին հերոսին պատուական գլուխն ու մեկնեցան :

Գիշերուան ժամը 3-ին բրիչ մը և հանգուցելոյն գլուխն առնելով կացի Ս. Եկեղեցւոյ արևելեան գաւիթը , ուր կը հանգչէին արդէն 10-15 հերոս նահատակները . զորս լընթացս տարիներու թաղած էի քահանայից հետ , և անոնց հանգստարանէն երկու մեզր հեռու թթենիի մը ծառին տակ բրիչով փոս մը փորեցի . Ս. Երուսաղէմէն հետս տարած ունէի նուիրական առարկաներ , անոնցմէ մէկ նշխար բերանին վրայ զետեղեցի , ճակտին վրայ դրի ոսկրեայ կարմիր խաչ մը , որուն ապակեայ ոսպընեակէն կը տեսնուէր Յիսուսի Յարութեան պատկերը , լուսոյ բարակ մըն ալ ակնակապիճներուն վրայ հաստատեցի և մթութեան մէջ թաղեցի նահատակին գլուխը միայնակ և անտես ի մարդկանէ : Թաղումէն առաջ և յետոյ Մաշտոցէն որքան աղօթք որ գոյ գիտէի , կարգացի :

Պարզ և ջինջ երկինք մը կար , և գիշերն անլուսին էր ,

շողշողուն բիւրաւոր աստղեր կը պլպլային երկնակամարին վրայ ու անքթիթ վկաներ էին թաղումին սարսուզդեցիկ արարողութեան և տխուր տեսարանին , որուն նմանը հազուադէպ է մարդկային ողբերգական կեանքի մէջ . . . .

Ամիսներ յետոյ զօրաց հրամանատար Ալի փաշան ինձ յանձնեց նահատակ Սերովի կինը՝ Սօսէ անունով . սա քանի մը տեղերէ գնդակով և գաշոյնով վիրաւորուած լլալով՝ հրամանատարը պատուաւոր տուն մը դրած և կառավարութեան ծախքով դարմանել տուած էր զայն : Հրամանատարը միշտ կը կրկնէր ինձ . «Այդ կինը դիւցազն մըն է : Ի՞նչ օգնութիւն որ ընէք անո՞ր , կ'արժէ» :

Սօսէն օր մը հանգուցելոյն հողակոյտին վրայ տարի , արտասուք յաչս համբուրեց գերեզմանը ծնկաչոք և լոռւթեամբ աղօթեց լնդ երկար ։

Սերոք՝ թէ անհատական մարդ և թէ հանրային գործիչ՝ անվախ և անբասիր եղած է : Անոր մէջ կը գտնենք ասպետական գծեր ու յոյզեր , որոնք դասական վեհութիւն մը ունին : Ունեցած է շատ մաքուր և վճիտ կեանք մը , որուն էջերուն մէջ կարող ենք մեր ազգային նկարագրին համար հպարտութեան պատկաներ գտնել :

Զարքաշ ու տոկուն , ազնուական հոգիով մը լեցուած , զինքը ճանչցողներուն ու շրջապատողներուն վրայ ունեցաւ բարոյական մշտափայլ հեղինակութիւն : Իր թափառիկ , բայց նուիրուած կեանքը անոր մէջ պողպատէ կամք մը գամած էր . բոլոր իր աղբեցութիւնը գործ կը դնէր որ իր ընկերները մնան ճշմարիտ անձնուիրութեան տիպարներ , մաքուր , անշահախնդիր և լնդունակ գաղափարի զուողութեան . այդ ոգւով կրթեց ու քարոզեց : Փառաբանեց հրացանի սէրը . ինքը՝ եօթ տարուայ թափառ կեանքին մէջ , մէկ օր չըաժնուեցաւ իր մօսինէն : Իր լնկերները անոր անողոք կարգապահութենէն ոչ միայն գժգոհ չէին , այլև անոր մէջ կը կարգային եղբայրական և բարի գորովի մը ճառագայթումը , կը սիրէին զայն , կը հիանային անոր վրայ , որ իրեն

Նշանաբան ընտրած էր՝ «զէնք, մահ կամ ազատութիւն»։

Գերազանցօրէն գործի մարդն էր. եթէ հայութեան ունեոր գասակարգը կարող ըլլար գնահատել հայ արիւնին այդ վսիմացումը, խրոխտ պոռթկումը, եթէ հայ մեծատունը անդամ մը գոնէ ցոյց տար հայրենասիրական խոյանք կամ ճիկ ընէր բարձրանալու իր գետնամած դրութենէն, հայ ազգը տարբեր ճակատազիր կ'ունենար։ Սերոբը կարող էր ըլլալ «ժողովուրդները հտեւն քաշող» մը։ Սարկութիւնը մեր բարոյական մեծ զգացումներու զսպանակը փշրած է։

Բարի, վեհանձն, կտրիճ և միանգամայն զուարձախօս, այս վերջինը աղը ըլլալով այդ տեսակ արկածալից կետնքերուն։ Իր ընկերներէն մէկը կը պատմէ. «Ճ. գիւղին մօտ տասնեվեց ընկերներով նստած էինք այրի մը մէջ և կ'սպասէինք Սերոբի գալուն, որ մեզի պատուէրներ տալով ճամբու դնէր։ Թէյ եփած և ոչխար մը խորոված, երբ կը պատրաստուէինք ուտելու, յանկարծ պահապանը լուր բերաւ թէ Աղբիւրը կուգայ։ Այրին ծակէն առիւծի պէս ներս մտաւ Սերոբը։ —Բարեւ ձեղ, տղէք ջա՞ն, ըսաւ, եթէ յաջողութիւնով ետ դառնաք, մէկի տեղ հինգ ոչխար խորոված կը կերցնեմ ձեզի։ —Եթէ փոքր վնասով գառնանք հապա՞՝, հարցրեց ընկերներէն մէկը. —Այն ատեն երեք օր ծովու ջուր կը խմցնեմ ձեզի։

Այս զուրճախօսութեան միջոցին լուր հասաւ, որ գիւղը 60 զինուոր եկած են 7 թնդանօթով։ Ռոպէ չանցած, Սերոբ մարդ զրկեց գիւղը, որպէսզի քննէ անցած գարձածը և դառնալով քարայրի բնակիչներուն—«Ճէք, կը աւեմնէ՞ք, ի՞նչ ուրախ ճամբորդութիւն է որ կ'ընէք. մինչեւ անդամ 7 թնդանօթ և 60 մարդ ուղարկեր են՝ ձեղ ճամբու գնելու համար»։ —«Աղբիւր ջան, միթէ պատիկ մարդի՞կ ենք մենք քու աչքին, եթէ միւշումարը իմանայ մեր տեղը, հազարաւոր զօրք կ'ուղարկէ մեզ գեմաւորելու», պատասխանեց զուարթ փէդայիներէն մէկը։

Անոր անդուլ և անյուսահատ գործունէութիւնը արիւնոտ այլ խիզախ ու փառաւոր հետքեր ձգեց եկող սերունդին, մասնաւորապէս Տարօնի մէջ։

Սերոբ խիզախներու դպրոցի մը հիմնադիրն եղաւ և ունեցաւ իր արիստորոշները՝ Անդրանիկներ, Արթիններ, Գէորգներ, Մակարներ, Համբարձումներ ևայլն, ևայլն, որոնք շարունակեցին Արածանիի ափերուն վրայ իւրինց վարպետին կիսատ ձգած հայրենի ազատագրութեան և ինքնապաշտպանութեան մեծ գործը, աւելի ամենի և վրիժառու թափով մը, որոնց անձնուէր կորովին և եռանդին առջև մեզի կը մնայ հրճուիլ ու շարժիլ։

Տարօնը, Մեծ Վահաններու այդ աշխարհը, ուր Հայատանի ոսկեդարուն լուսաւորիչներն ու սպանծալի» թարգմանիչները հայոց աշխարհի յուռթի քունը և հին փառքը կը ննջեն, ո՞վ կը նայ ըսել, թէ իր կուրծքին տակ չի սնուցաներ չարագործ բռնաւորներու գահը գողացնող առիւծ տղամարդեր։

Նէմրութի հսկային գերեզմանին առջև ազգային հըպարտութիւնով մը կընանք այսօր արար աշխարհի կրկնել Շէյքսպիրի խօսքը՝ առաքինի և աղնիւ Բրուտոսի դիակին վրայ։

That was man!

---

ՎՐԵԺԸ. —Քանի մը ամիսներ անցած հայդուկները գիշեր մը մտան գաւաճան Աւէի տունը, ուր պատահմամբ կը շնուրութիւնուի նաև իր մեղսակից եղբայրը։ Մոմերը վառած սկսան հարցաքննել. Աւէն անկապ խօսքեր կը թափթփէր բերնէն. դաւաճանութեան մասնակից քանի մը հայերու անուններ տալէն ետք՝ լեզուն կապուեցաւ. Երեսուն գլուխի հարուածներ մաղմաղ ըրին անոր մարմինը, վիրաւոգակի հարուածներ մաղմաղ ըրին անոր մարմինը, վիրաւոգակին անոր որդին և սպաննեցին մեղսակից եղբայրը. Ժողովրդի սրտին համապատասխան՝ այդ արդար և ճշմարտապէս հայրենասիրական վրէժը երկինք ուրախացուց։

Սերոբի գերեզմանին վրայ զոհեցին նաև Բշարի Խալիւաղան, Սասունի կոտորածին ժամանակ առաջին գեր խացուց։

ղացողը, Սբաղանքի կոտորածին հերոսը և Սերոբի վրայ յարձակող ոյժին առաջնորդը: Բոլոր Սասունը ա՛խ կը քաշէր անոր ձեռքէն, որուն կուրծքը Սուլթան Համիտ պատուանշաններու տակ խեղդած էր: Աշնան, երբ Մուշ եկած էր — այս մարզը քայլ չէր փոխեր որ հայերուն դժբախտութիւն մը չպատահէր — հայդուկները առիթ համարեցին այդ գաղանին արիւնը խմել: Երեսուն հոգիէ բաղկացած հայդուկային խումբը, Անդրանիկի — որ իրեն նշանաբան ընտրած է չինայել թշնամուն — Սբաղանքի գիւղապետ Մակարի և Սեղբաքի առաջնորդութեամբ, բոնեց հրէցը, Մառնիկ և Հաւատորիկ գիւղերուն մօտ, իր 8 ոստիկաններով և երեք հայ ծառաներով, որոնք աղային իրը գրաստ կը ծառայէին անոր գոյքերը կրելով: Խալիլ աղան ուղեց փախչիլ, վրիժառու գնդակը հասաւ ու անոր ձին գլորեց. աղան հետիւտն ճողովրիլ ուզեց. հայդուկները հասան ետեէն. երբ բռնեցին, արդէն լեզուն կապուած էր: Գործած բոլոր ոճիրները, գաղանութիւնները, անօրէնութիւնները անոր երեսին տալէն ետք, առին պատուանշանները, շանսատակ ըրին տեղնուտեղը և գլուխն ալ կտրելով՝ շարունակեցին իրենց ճամբան:



## ՍԵՐՈԲԻ ՅԻՇԱԿԻ




• • • «Այսպէս վերշացաւ մեծ նիացում ու մեծ սարսափ ներենող Սերոբ-փառան, ազատութեան ծարաւի, իդէլով տոգորուած, միւս լախն ձգող մի բնաւորութիւն» . . .  
Դ-ր Վ. Բէլիք

Ոսկէ գագաթը բարձրիկ նէմրութայ վա՛ռ-վա՛ռ կը շողայ մէջ վանայ ձովուն.  
Ազիզ անունդ, քաջ Սերոբ-փաշայ,  
Ալմաստով փէլուն մէջ մեր սրտերուն.  
Թո՛ղ արարքներուդ արժանի գովքն է՝  
Խղճուկ գուսանիս անզարդ երգերում  
Զինջ աղմիւրի պէս գլայ, գլգլայ . . .

Նէմրութայ սարը հազար ակն ունի՝  
Հազարն էլ Մըլչու դաշտն ի վար կ'երթայ.  
Մենակ Սերոբի Աղբիւրը սրտի  
Խեղճ ժողովրդի սրտի մէջ կ'երթայ—  
Ազատ օրերի, գալար օրերի  
Ծարաւ ժողովրդի սրտի մէջ կ'երթայ . . .

Նէմրութայ սարը քառսուն ժէռ ունի,  
Քառսունի զլխուն մարմար քարափ կայ.—  
Էն քարափի վրայ արծիւն է նստեր—  
Ժէքերի արքան իր գահի վրայ—  
Ու կտուցի մէջ մի սիրտ է բռներ,  
Եւ զիլ կը կանչէ, չորս դին ձէն կուտայ  
Սարերի արքան ամպերի վրայ . . .  
—«Էյ, ականչ արէ՛ք, հովե՛ր ու հաւքե՛ր,  
Կտրիճ Սերոբի սիրտն է կտցիս մէջ,—  
Սիրտը, որ ձեզնէն բարձրանց կը թռնէր:  
Էյ, ականչ արէ՛ք, սարե՛ր ու ձորե՛ր,  
Սերոբ-փաշայի սիրտն է կտցիս մէջ,  
Սիրտը, որ ձեզնէն մեծ էր ու խորն էր:  
Սերոբ-Աղբիւրը ազատ նէմրութից

Աղբիւրի նման վաղեց լեռն ի վայր  
 Ու հեղեղ դառաւ, ահ ու մահ սփռեց,  
 Զարկեց ու ջարդեց հայու դիւշմին՝  
 Քուրդին ու թուրքին հարո՛ւր ու հազա՛ր:  
 Ա՛խ, քուրդն ու թուրքը վախկոտ են, նամարդ,  
 Սիրտ չունին կայնել ճակատ առ ճակատ,  
 Փաշայ, փատիշահ աղուէս են, նամարդ,  
 Սիրտ չունին կռուել ճակատ առ ճակատ:  
 Եօթ տարի բոլոր ետեկդ ընկան,  
 Շուշաքդ տեսան, եօթը ծակ մտան.  
 Վերջն հազար դաւով, հազար խաղերով  
 Բնկար, քա՛ջ Սերոբ... Ու երբ դուն ընկար,  
 Ես եկայ, հասայ, սիրտ հանեցի,  
 Որ գէշ դիւշմին փայ-բաժին չընի:  
     «Իդիթ սիրտը քաջ Սերոբի  
 Արևի պէս  
 Նէմրութ սարում լոյս կռւտայ.  
 Ու քարերում, ու հողերում  
 Թէկուզ թաղեմ՝ չի մարի,—  
 Սուրբ վաթանի, ազգի սիրուն  
 Չուր յաւիտեան չի մարի:  
 Կորիճ սիրտը քաջ Սերոբի  
 Արևի պէս  
 Նէմրութ սարում բոց կռւտայ.  
 Սարի սառուց, ձիւներու մէջ  
 Թէկուզ թաղիմ՝ չի սառի,—  
 Ժողովրդի ազատ օրուայ,  
 Պատուի սիրուն՝ չի սառի,  
 Չուր յաւիտեան չի սառի»:  
 Նէմրութայ սարը հազար ակն ունի,  
 Հազարն էլ Մըշու դաշտն ի վար կ'երթայ.  
 Մենակ Աղբիւրի աղբիւրը սրոի  
 Խեղճ ժողովրդի սրտի մէջ կ'երթայ—  
 Ազատ օրերի, դալար օրերի  
 Ծարաւ վաթանի սրտի մէջ կ'երթայ....  
     ՀԱՅ-ԳՈՒԱԱՆ



# ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԵՐԸ

---

**1.** — Ծուշեր և նօրեր Ս. Շռուսդէմէն, Պոլսէն և  
Փամասականէն

**2.** — Նկարագրութիւնն Մռուսադէմի, Հալիպի, Թա-  
մակոսի, Խւայլին (սպառած)

**3.** — Նոյնը յաւելեալ և նոխացեալ

**4.** — Քրիստոս և Մովսէս

**5.** — Օհւատակներ Բաղէքի առաջնորդութիւնն, եւ-  
այն, 6. Տպագրութիւն (սպառած)


**6.** — Արձագանք Ազգ. զանազան անցուդարձերու,  
**Ա.** Հատոր

**7.** — Արձագանք, **Բ.** Հատոր

**8.** — Վաճականին Ցուեզիրքը

**9.** — Ցուեֆ և պատճենն պաշտօնաւոր և անպաշ-  
տօն վիճակու զանազան անձանց գրուած պատօ-  
նագրերու և նամակներու **Ա.** Հատոր

**10.** — Փեղիկ և Օհւատուկ Առաջնորդութիւնն


 911 ԵԳ. ԴԱՅ. 1911